



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



85

F-84



Խաչ պատ. թշնամութեան  
"Վարչէ հայոց"  
Տաղավար

ԳԵՐԹՈՂԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

¶

18 NOV 2011

31 MAY 2006

85

F-B4

ԳԱՐԱԳՈՒՅՆ Ա.

18-2  
3-778

Ն Ս Ջ Ա Ն

Ն Հ Կ Ա Խ Գ Վ Ա Բ Ե Ւ

ՀԱՐԱԴՐԱՄԱ ԳԱՀ

ՑԱՌԱՋԱՐԱՐ

Հ. ԱՐՄԵՆ ՂԱԶԻԿԱՆՅԱՆ

ՑԱՐԱՐԱՐ Ա. Ա.

Записка  
из центральной библиотеки  
за стр. 202 под № 21402-311359.



ԿԱՌԱՋԱՐ

ՀԱՐԱԴՐԱՄԱ ԳԱՀ Ա. Ա.

1902

3.06 MAR 2013

7927

TK 3. 392. t. 3.000.000

## ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՈՒՄԾ

ԱՊՊԵԱՆ ՃԱՄԲԱՆ



1090 - 79

## ԳԼԽԱԽՈՐ ԱՆՉԻՆՔ

ՆԵՐՈՆ	ԳՈԲՐԻԱՆ
ՍԻՄՈՆ ՄՈԳ	ԴԱՍԻԹԵՈՈ
ՓԱՆՈՒԵԼ	ՏԵՐՊՆՈՍ
ԱՍՏԵՐԻԱԾ	Մ. ԱՆՆԵՈԾ ԼՈՒԿԱՆՈԾ
ՈՌԻՅԵՐԻԱԾ	ՍՊՈՐՈՍ
ՏԻԳԵՂԻՆՈԾ	ԳԵՐԻ ՄԲ

և այլն, և այլն, և այլն:



# ՆԵՐՈՆ

## ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՈՒԱԾ

ԱՊՊԵԱՆ ՃԱՄԲԱՆ

ԱՐԱՐՈՒԱԾ	ՀԱՅԱՍՏԱՆ

Դաշտ մը կսկ՝ որ կը բռնէ (Հռոմէն Ալբանո  
քացողիմ համար) Ապակեան ճամբում աջակող-  
մին երկայնքը, մղոնացոյց վեցերորդ քարին քով։  
Այս և միւս դաշտերում միջնեւ՝ որոնք կը տա-  
րածուին միւս կողմէն, ճամբան կը հետեւի կոր  
զիծի մը։

Ամպամած է երկիմքը։ Լուսիթը դժուարաւ կը  
թափանցէ թանձու ամպերում մէջէն՝ որոնք զիմքը  
կը ծածկեմ։ Ապակեան ճամբուն և իր գամբան-  
ներում վրայ աղջամուղիը հազիւ լուսաւորուած  
է մոխրագոյն աղօստ լուսով մը՝ որ ստուեր չի  
ծգեր։ դաշտը խոր մութ է։

Ճամբուն աջակողմին վրայ, Հռոմայ կողմէն,  
կը բարձրամայ մեծ շիրիմ մը՝ որ կ'երկարածզի  
խոտին մէջ։ անոր մօմ՝ միեւմոյն զիծին վրայ,  
դէալ ի Ալբանոյի կողմը, Թոր գամբան մը կայ,

որուն վրայի մեռելական կամթեղը մարելու հետ է : Այս դամբամին և միոնացոյցին միջնու եղած միջնոց՝ ազատ է . յեսոյ կու գայ ուրիշ գերեզմանական քառակուսի քար մը , և , ասկէ քիչ մ'անդիմ յ լսյի խոտուա ջիրիմ մը , որուն գագաթին վրայ խորամի մը հետքեր կը տես- նուին : Ուրիշ գամբաններ շարուած են կարգաւ մամբուն ծախս առաջակողմին վրայ : Հիմ յիշա- տակարաններու բազմութիւն բեկորներ գիրուցան են մեծ շիրմին շորչը , և կը գրաւեն փոքրին միջոցը որ կը բաժնէ զայն նոր գամբանէն :

Այս ասերակմերուն միջնու մարդ մը՝ մութին մէջ փոս մը փորելու հետ է : Ծամբուն եզերքը ուրիշ մարդ մը կը նայի , ամշարժ՝ լրտեսի մը պէս , Ալբանիյի ուղղութեամբ . վերարկուին կը մ- գուղը զլուխն անցուցած է :

ՓՈՍ ՓՈՐՈՂ ՄԹՐԴ (ՍԻՄՈՆ ՄՈԳ) . Ի՞նչըն է :

ԼԻՏԵՆԻ ՊԵՍ ԿԵՑՈՂԸ (ՏԻԳԵՂԻՆՈՍ) . Ոչ :

ԾԱՄԲՈՐԴ մը կ'ամբմի որ կ'երթայ դէպ ի- չոռվմ՝ մախաղ մը շալակը և զաւազան մը ձեռքը :

Դիշերը լի է երգերով որոնք կը նասմին ըմե- արձակ զաշակէն և Սպակեան նամբուն հեռումե- րէն . երգի կոտրմեր հովէն բերուած , հովէն սարտղուած : Զայներուն հետ երթեմ կը լսուին բառերը . «... քաղցրաժպիտ ...» «նորա-

փթիթ սաղարթ ...» և ամուսները . «Լալա- գէ<sup>1</sup> ... Փոլոյէ<sup>2</sup> ... Միրտալէ<sup>3</sup> » և կանացի ձայն մը կ'երգէ . « Ողջոյն քեզ ամբիծ հոգի » : Ուրիշ մը . « Դիմոփոնն ։ Հովին առագաստներ- ու խօսքեր պարզեցեցիր » ... միջընու հեռա- ւոր ջրմուղներու պահապահները երկայն կո- չումներով՝ իրարու կը ծանուցամեն . « Երրորդ պահ »ը :

ՏԻԳԵՂԻՆՈՍ (ԱՄԵՆԵԼՈՎ դաշտը և դիմելով դեպ ի Սիմոնն Մողը) Այն աղաղակը կարելի է զար- հուրեցուց զանիկա :

Տիուր ձայն մը կը տարածուի գիշերուամ մէջ . կը դադրին միսս երգերը , կը լսուին այս խօս- քերը . « Զայն Արեւելքն . Զայն Արեւմուտ- քէն » , և ամմիշակին անոր ետեւէն մահասար- սուու աղաղակ մը . « Ներոն-Որեատէն , Մայ- րասպանը » :

ՏԻԳԵՂԻՆՈՍ (ԱՄԵՆԵԼՈՎ աղաղակը կը շարո- նակէ) Լոէ դեռ , չոն , դէպ ի Լատինական ճամբան :

ՍԻՄՈՆ ՄՈԳ . Միայն թէ հնքը ըսէ :

և կը մետէ հողին վերջին թիակը փոսին եզեր- քին վրայ , յետոյ վար դժեղով բահը կ'երթայ

1 • 2 • 3 . ՈՐԱՄԻՍՆԻ սիրուհիներէն :

ածուխներմ արծարծելու փոքրիկ խունկի սեղանի մը : Իր շրթութքներուն իւրաքանչյար փջումին՝ Սիմոն Մոզի վէմքը կը բոքոքի, լուսաւորուելով վասող կրակին ընթատ ցորքերէն : Մօրուքը գորշ է, գէմքը թուփ, կուրծքին վրայ ումի քժժամքներ, զուխը ծածկուած է սեւ գուակով մը՝ որ միմէն քումքերը կ'իջմէ : Կ'ելէ և կը հաւաքէ սեղամին շուրջը խթկաման մը, սեւ քօղ մը, թաս մը, չուզի սափոր մը և օրմածած չուրի սրսկիչ մը :

ՏԻԳԵՂԻՆՈՍ. ՓՈԱԾ ԽԱ՞Ռ Է :

ՍԻՄՈՆ ՄՈԴ. ԽԱ՞Ր :

Կը հնչէ գուարթ ձայն մը որ կ'երգէ Ասելամեռիի<sup>1</sup> մը ժողովրդական դարձած առողը . « Ոնեսիմոս դաշտերէն կը դառնայ » և ուրիշ մը այս վերտառութեամբ . « Կիթառ զարնելով կը մոռնայ Տէրութիւնը » : Բայց Ալբանոյի կողմէն կը լսուի սարսափելի միչ մը . Տիգեղինոս կը նետովի ճամբուն վրայ և կը համբիւփի ներութին որ կը վախչի, վաթթուած զերեզմանական երկայն պատմուամի մը մէջ, և բազուկներուն մէջ կը լուէ մոխրի սափոր մը .

1. Ասելլա՞ քաղաք Ոսկեանց, ուր առաջին անդամ արտասանուեցան կատակերգական կամ սիրային ցոփ առաջեր. և այդ անունով կ'որակէն այն երգերը և այնպիսի երգչուհիները :

ՏԻԳԵՂԻՆՈՍ. Տէ՛ր իմ...

ՆԵՐՈՆ (Քեշալով սարափին և իր ետեր նայելով) Երիննեայն 1... հուն...

ՏԻԳԵՂԻՆՈՍ. Կը զառանցես :

ՆԵՐՈՆ. Ոչ աեսայ.... ելաւ.... օձերով փաթթուած.... ջահ մը կը ցնցէր.... յետոյ կԱլեց զայն երկերը :

ՏԻԳԵՂԻՆՈՍ

ամոր նեցուկ կ'ըլաց և կը նստեցմէ մորմացոյցին և շիրմին միջն զտմուած գերեզմանսքարին վրայ, յետոյ, նշմալելով լոյս մը որ կը յառաջէ ճամբուն վրայէն, արագապէս կ'ըսէ ամոր .

Դէմքդ ժածկէ :

Ներոն կը ծածկէ զէմքը պատմումանով և ուսերը դէպ ի Ասպետն ճամբան կը զարձմէն : Կ'անցմին կիսարաց վարագոյներով սպասարակ մը՝ վերցուած զրա ովազարակակիրներէ, և

1. Երիննեայք կամ Եւմենեայք կամ Կատազեք կը կոչուէին պատմոց վերակացուները, և էին երեք Տիսիփոն, Մեգելա և Ալեքսով : Կը նկարագրուէին ձեռքերնին վառած ջահ բռնած և մազերու տեղ օձեր կը կրէին հիւսուած երարու :

առաջնորդուած երկու ջահավիքներէ և գերիէ  
մը՝ որ ծեռքը վառուած կրակարան մը ունի .  
և ետեւէթ՝ ծեռականներ (clienti) սպիտակ  
պատմուանով և ծառաներ : Կ'լճդժշմարտիկ՝  
պատգարակին ներսը՝ անձ մը որ կը թթչէ :  
կ'ամցմին :

ՏԻԳԵՂԻՆՈՍ . ՀԵՏԵԿՆՈՐԴՆԵՐԸ ուր թողուցիր :

ՆԵՐՈՆ . ՊԱՎԼԻ<sup>1</sup> մօտ :

Կը յաջորդէ երկար լրութիւն մը : Ներոն կը  
մայի, զիմացը, նույզումին այթ կէտին վրայ ուր  
չուոմն է :

Կը վերսկվիմ զիշերային երգերը : Կը թռչին  
օղին մէջն Ռուսակոսի խօսքերը . «...երբ գիւղա-  
կան լուսինը կ'ելլէ, ո՞վ Փիդիլ<sup>2</sup>...» և  
կը ցմլմի : Կը յաջորդէ Պետրոմիոսի<sup>3</sup> սիրային  
տում մը .

« Ինչ գիշեր էր այն : Ո՞վ Աստուածներ, Ուհիներ .

ՀՐԹՈՒՆՔԸ ՀՐԹՈՒՆՔԻՆ կը ձուլէր համբոյրով  
թափառեատ հոգին : Այն գիշեր Սէր  
ինձ մեռնել սորվեցուց . . . . . »

1. Քաղաք Լատինանի, Ապակեան ճամբուն  
վրայ, Ալբանոյի մօտ :

2. Անուն ազաբինին՝ որուն նույիրեց Որա-  
տիսս էր գեղններէն մէկը :

3. Սիրելի Նեռնի, փոխանակ բգեշին Բիւ-  
թանիոյ, քերթող և գրադէտ լատին :

և լատիթակամ ժամբութ զառվայրերէն կը  
հասնին հովին հետ իրիկոսի<sup>1</sup> հին ոտնատրով  
վերջատանչները .

« Թաց բէբէրէն Երսոս<sup>2</sup> փըքինը կ'արձակէ  
Որ կը բանայ սիրոյն խոցուածը կաղեմի .  
Ես կը քըսամիմ իբրեւ նըժոյգ ամեհաշունչ  
Որ կը դառնայ Կըրկէսին գէպ ի մըրցումներ » :

Ուրիշ սիրային տողեր կը պատսսխանեն :  
Յետոյ կը լուսի դէպ ի կապեան մանապարհը  
քանի մը զուարթ ծայթեր որ կ'երգեն .

« Նոր զարմ ահա կ'իշնէ երկնեց բարձունքն » :

ՆԵՐՈՆ, (ախոր կերպով) Մառախւապատ գի-  
շերը կը ծածկէ Հոռոմը : Հովը կ'ելլէ և կը բերէ  
երգերը մերթ Քաղաքէն և մերթ Լեռներէն : Ան-  
քուն է մողովուրդը նման Կեսարներուն :

ՏԻԳԵՂԻՆՈՍ . Եկուր :

Ցամկարծակի աղջամիջուտ դաշտին խորէն  
նորէն կը լուսի մահասարսուռ աղաղակը . « ԿԵ-  
ՐՈՇՆ-ՈՐԵՍՈՒՔՆ » :

ՆԵՐՈՆ, (ցատկելով) Դեռ այն աղաղամկը :

1. Յոյն քնարերգակ քերթող :

2. Աստուած սիրոյ :

ՏԻԳԵՂԻՆՈՍ. ԳԻՆԱՎԻ մը երդ է. տաւը:

Առնելու կ'ըլլայ սափորը՝ զոր ներոն բազուկ-  
ներում մէջ կը սեղմէ:

ՆԵՐՈՒ. Ոչ: Սափորը պիտի տանիմ մինչեւ եր-  
նպատակը:

Դաշտը կը մտնեմ: Տեղեղինոս կ'առաջնորդէ  
ներոնը գէպ ի փոսը: Ներոն միխըի սափորը  
գետիմ կը դմէ:

ՆԵՐՈՒ. Սիմոն Մողը աւը է:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. (որ չէ հեռացած դաշտէն) Հոս  
Աղիպպինայի<sup>1</sup> Ուրուականները կ'ողոքէ:

ՆԵՐՈՒ. Ո՞չ, գուն աղատէ զիս: Լուահիմ մայ-  
րասպանութիւնս: Ահաելի կեանք մը կ'ապրիմ,  
փախստեայ կամպանիոյ լեռնաշղթաներուն մէ-  
ջէն, հետո քաշըշելով ցնորքը, խարազանա-  
բաղի Յւմենեաները և մայրենի ուրուականը:  
Ո՞չ, ինչու ուղեցի տեսնել զանիկա մեռած:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Անթալ մարմիններէն սպիներ  
կ'ելլէն դուրս: Պատրաստ է ձօնը:

ՏԻԳԵՂԻՆՈՍ. Յորչափ տեւէ արարողութիւնը  
պիտի հսկեմ: (Յետոյ կը մօտենայ Ռինոն Մո-

1. Ներսնի մայրը՝ զոր սպաննել տուաւ:

զին, և ցած ձայնով կ'ըսէ անոր): Դէպ ի Հռոմ  
մղէ զանիկա՝ գրգռէ յանդդնութիւնը անոր մէջ,  
եթէ ան վախնայ, կորսուած ենք: (կը դասնայ  
Ապական ձամբուն վրայ և կը սպասէ մղոնա-  
ցոյց սիշենին բով):

ՆԵՐՈՒ. (Ժամած փոսին վրայ, կը սկսի ինչպէս  
մեկը որ կ'արտասանէ արուեստով պատրաս-  
տուած բառեր) Ով երկիր, ով Բարի Աստուա-  
ծուէի, իմ առաջին Մայրս, զնւն որ քու վեր-  
քերուղ ըրթունքներսով կը մատուցանես անո-  
ցորմ որդիներուն ծաղիկ ու ցարեն, քու խոր-  
հուրդներուց մէջ ընդունէ ուրիշ մայր մըն ալ:  
(սախորը փոսին կը մօտեցընէ) Այս անթաղ  
մոխրները ժողվեցի աղետաւոր ծագեղերքէ մը.  
Հոս բերի ցանոնք՝ ուր Հոսմ իր գամբաները  
կը տարածէ: Նուրբական եղաւ միշտ ննջեցե-  
լոց հայրենիք պարգեւելլ:

Մայր իմ չունեցար գուն մեծապանծ շիրիմներ՝  
Դոմիտրանոսական սափորներով բեռնաւոր: Քու  
հապճեալ խարոյկիթ վրան յամպար չվասեցաւ,  
չերգեց բանստեղով, չլացաւ կին, և քու մեծ  
անունդ չկոչուեցաւ, ով Գերմանիկոսի դուստր,  
երիցո կայսերական: Եղկելի՛ թշուառ: Ես իսկ  
կոյր զիշեր մը կ'ընտրեմ գաղտագողի, քեզի  
համար աղօթելու և քեզի անժանօթ թալում  
մ'ընելու: (կը ծննդապրիկ) Ահաւասիկ, կը ծննդա-  
պրեմ, գետին կը խոնար հիմ, մեղայ կը գոչեմ:  
Եթէ ննջեցեալներուն աշքը կը թափանցէ մեր  
հոգիներուն մէջ, նայէ, մայր, ներքին սար-  
սպիս: Վերջինն եմ ես քու եղերական զար-  
մէդ: բաղդը իմ մէջս կը խատցընէ բուլոր իր

զօրութիւնները և լանսնք կը սպառէ: Հեն Աստուածը վրաս կը յարձակի: Գործս՝ ճակատազբին զործն է: (իրոխաւարար ուղղուելով) Ո՛չ, Հաւ կ'ըսէր այն աղաղակը. Ես Որեստէսն եմ:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Եւ քու Տաւրիսդ Հոռմի է:

ՏԻԳԵՂԻՆՈՍ (Ճամրէն) Լուցէք. Ժարդ կու գայ:

Կ'ամցմի սոսերսամարտներու խումբ մը՝ որուի կ'առաջնորդէ ամոնց մարզիչը և կը ճամբչոցի երկայն զաւազամէն զոր կը սեղմէ. քովէն զերի մը կը քալէ կանթեղ մը ծեռքը: Լուութեամբ դէպ ի հոռով կ'երթամ:

Գիշերային երգերը լապասծ են. հատ մը միայն կը մեայ ամենասխուր.

« Լուսինն և եօթը աստըղներ,  
Կը մըտնեն մարը ծովն ի վար,  
Ո՞նձկալի ժամն ահա կ'անցնի  
Եւ կ'արտասուեմ ես միայնիկ »:

Գերեզմանակամ աղաղակմերը միշտ դէպ ի Պովիլի կողմը կ'ուղղուիմ:

Տիսուր ծայմ մը կը ծանուցամէ.

« Երկենքն է աստղը մոլեգին  
Բացագիսակ և ատրաշէկ »:

Ուրիշ մը կը պատասխամէ. « Վայ Հոռ-

մայ », և երրորդ մը աւելի սպառմալից. « Տուր մեղի թրիտանիկոսը »:

Ներուի մութիթ մէջ՝ մոլոկ կ'ըմէ:

ՍԻՄՈՆ ՄՈԳ (Ղարկասեղով մոխրի սափորը ներսնին) Պիտի թաղուկ սափորը: Ա՛ռ: Կը Վախնաս:

ՆԵՐՈՒՆ. Ոչ:

ՏԻԳԵՂԻՆՈՍ. (Ապակեան Ճամրէն) Շուտ:

ՆԵՐՈՒՆ. Օ՛հնէ ինձի: (Սիմոն Մոգ կ'օգնէ անոր սափորը փոսին մէկ իշեցը մելուզ):

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Հոռ:

ՆԵՐՈՒՆ. Աւելի խոր: Դեռ աւելի խոր:

Սիմոն Մոգ սափորը ծակիթ մէջ կը հրէ, յետոյ, բահով հողով կը ծածկէ զայն միմչեւ որ փոսը կը լցուրի:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Լմացաւ:

ՆԵՐՈՒՆ. Լմացաւ: Պահէ բահը:

Սիմոն Մոգ կ'երթայ բահը պահելու աւելուկամերուն մէջ, յետոյ կը գտուին. խթլամամէն կ'առթէ խութկի քանի մը կաորսեր, զամոնք խունկի սեղանին վրայ կը ցամէ, սրմիլը՝ տա-

փողին մէջ կը միսրնէ՛, կ'առանէ գետնէ՛ն սեւ քողը  
և կը տարածէ՛:

ՍԻՄՈՆ ՄՊԴ. ԾԱՃԿՈՎԵ՛ սեւ քօղով: (Ներուի  
գործին ոչ դեմքը կը ժաժկէ քօղով, մինչեւ  
իորդքը) ԾԱՅ ՔԼԱՆԵՎ սուրբ սրբկումին տակ:

ՆԵՐՈՆ (տխոր յեթեաշարժ մերենայի մը պէս  
կը կատարէ Սիմոն Մողի հրամանները և ողբա-  
յան ձայնով մը կը պաղատի) ՕԳՆԵ, օԳՆԵ Հո-  
գիւս:

ՍԻՄՈՆ ՄՊԴ. (Սրբկլով գաղտնի Աշամներ գծե-  
ռով օդին մէջ) Կ'ազատեմ՝ զքե՞զ: Երկրպագէ՛:  
Ամէն պատասխանէ:

ՆԵՐՈՆ (բոլորովին գետնատարած, ձակատը  
հողին դպցընելով, կը կրկնէ) Ա.Վ.ԷՆ.:

Լուսիթը կը պրօի ամեթախիտ ամսաթրէ՛ն. իր  
լոյսը կ'ըրենի քօղի մը տակէ՛ն:

ՍԻՄՈՆ ՄՊԴ. Ո'աք Ելիք: (Կ'օգնէ անոր զըռչին  
ոչ իորդքը վերցընելու, բայց դեռ ծունկի վրայ  
կը բողոք):

ՍԻՄՈՆ ՄՊԴ. Ա.Յ. այն ժամն է՝ որուն մէջ  
կ'եջնեն գեւերը լուսնային գաւառէն: Եկատէն  
կը նուազի: Թափէ նուէլու՝ քանի որ դեռ չէ  
ծաճկում:

Լուսիթն աւելի կը պղտորի: Սիմոն Մոգ կը  
փութայ տալու Ներոնի՝ հեղուկիթ թասը:

ՆԵՐՈՆ. ԱՐՔԻՆ է:

ՍԻՄՈՆ ՄՊԴ. ԱՐՔԻՆ է. ցանէ փոսին վրայ.  
բայց թափելու ատեն՝ դարձուր դէմքդ:

ՆԵՐՈՆ. Իրաւացի է: Մեռնելու ատենը անի-  
ծեց զիս: կը վախնամ:

Լուսիթը նորէն կը ծածկուի ամպերու մէջ: Ներոն կը վսրամի արիւթը փոսին վրայ թափելու:

ՍԻՄՈՆ ՄՊԴ. Թափէ, սիրտ ըրէ:

ՆԵՐՈՆ

կը ծուէ թասը, կը ըրէ զլուխը և կը անսէ՛,  
զիմքը ծածկող քովին մէջէն, կը տեսմէ իր ե-  
տեւը, միծ շիրմին և գամբանին միջեւ, ուրուա-  
կանի կերպարանք մը զետմաղամբանէն ելած,  
որ կը բարձրացընէ բոցավառ ջան մը, և վիզը  
պլուած է օձերով ինչպէս երիթնեանելէն մէկը:  
Զայն տեսմելով զարմուրած ոտքի վրայ կը ցատ-  
կէ և կը վագէ պատսպարուելու շիրմին քով՝  
միչ մը արձակելով:

Ա.Ա.Կ.Ա.Մ.:

ՍԻՄՈՆ ՄՊԴ. ՈՇ.:

Պայըրկեան մը զարմանալէ յետոյ կ'երթայ  
Տեսիլքին ոտքը կ'լինայ:

ՏԻԳԵՎԱՆՈՍ (որ յսած է աղաղակները, դաշտ  
կը վազէ, կը սեւսն այն Երկննեայի կերպա-  
րանքը և կ'աղաղակէ) Ուրկէ ելու։ (կը մօտե-  
նայ Ներոնի և կը ջանայ բաշել տանիլ զանիկա  
ուրիշ տեղ, բաելով) Եկուր։ (բայց Ներոն կը  
դիմադրէ անոր՝ իրրեց ձգուած, կախարդանքէ  
մը, դէա ի այն դամբանական կերպարանքը  
որ իրեն կը հայի)։

ՆԵՐՈՒ. ԵՐԻՆՆԵԱՅՆ զիս երեն կը ձգէ։

ՏԻԳԵՎԱՆՈՍ. ԵԿՈՒՐ։ (և կը հրէ զանիկա, բողը  
կ'իյնայ։ Հազիւ թէ Ներոնի դէմքը կը յայտնոյի)

ԵՐԻՆՆԵԱՅՆ. (բազուկը անոր կ'ուղղէ և անե-  
ղասաստ աղաղակով մը կ'անոնան զանիկա)  
ՆԵՐՈՆ։

ՆԵՐՈՆ ՑՈՂԵՂՄՈՍԻ ԲԵՏ Պէտ ի Ալբանոյի կող-  
մը կը փախչի։

ԵՐԻՆՇԵԱՅՆ քայլ մը կ'ընէ անոր ետեւէն եր-  
թալու համար, բայց Միմն Մոզի մարմիմը՝ որ  
իր ոսքը ինկատ էր դամբանին և աւերակներուն  
միջեւ, կը փակէ անոր զիմաց ամէն մատրայ,  
և ան կը մնայ ինչպէս քարազած, երկնցուցած  
բազուկով, զարհուելի կերպով տժգոյթ և լայ-  
նաբաց աչքերով, ո. ոնք կը նային ամբթիթ այն  
շիրմին վրայ՝ ուրիշ անհետացաւ ՆԵՐՈՆ։

Դաշտը զեռ մութի մէջ է, միայն Երիմնեային  
չահը կը ցնցովէ լցափ բոլորակ մը։

ՏԻԳԵՎԱՆ ՄՈԳ (միշտ ժունիկի վրայ, զիյսակոր,  
կը դիտէ ծաժուկ, աչքերը վար դարձրնելով,  
թէ արդեօք դաշտն ոչ ձամբան ամայի մնացած  
են. և ասպահովութելով ոսքի կ'ելլէ, կը բանի  
բազուկէն այն պատկերը՝ արձանացած ուշա-  
րաք բմրուշիւնով, և կ'ըսէ անոր, հանդար-  
տուրեամբ) ԲԱՆՆԵցար։

ԵՐԻՆՆԵԱՅՆ (ԱՍՏԵՐԻՆ). (յամբորկն) ՈՎ որ մա-  
հը կը սիրէ, կրնայ գոչէլ ինծի։

ՏԻԳԵՎԱՆ ՄՈԳ (բողլով Աստերիայի բազուկը  
բայց ջանալով միշտ արգիլելոց անոր ձամբան)՝  
Մի յուսար մէ կը վախնամ։ Վիշիդ պլուսած  
օձերը կամ մեռած են կամ մահմերձ։

ԱՍՏԵՐԻՆ. (ջահը զերեզմանին կը կորնցընէ,  
կը մօտեցընէ ձեռքը իր օձեկն վզնոցին և սպառ-  
նալիքի դանդաղ շարժունով մը կը պատաս-  
խանէ) Կրնայի կ'որսնցընել կախարդանքը՝ որ  
զանոնք կը թմրեցընէ և վրադ նետել։

Սիմոն Մոգ ջամբը կ'առնէ և կը վերցըթէ զայն՝  
լրսաւորելու համար Սստերլայի բոլոր անձը։  
Աստերլայի հազար է եղիպատկան կալասիրիսի՝  
տեսակ մը, մութ գոյներով։ բազովիմերը մերկ  
են, ամենասեւ մազերը ցրուած՝ բազմաթիւ  
նուրբ հիսուածքներով։

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Տարօրինակ և յանդուէդն կին,  
դժոխապէս գեղեցիկ, այս ջահին նշոյլով կը  
թուխս գուն Մեղուսան կամ Սվենքուր, Եւմե-  
նեայն կամ դեւ. Ո՞վ ես, բ՞նչ կ'ուզես։ Ի՞նչ  
զօրութիւն կը մէջ զքեզ։ Ինչո՞ւ համար կը հա-  
լածես ներսնը։


ԱՍՏԵՐԻԱ. Իմ Ասուուածո է և կը պաշտեմ  
զանիկա։ Խաւարակոււ գիշերոււան մէջ, երբ  
դամբանական երկրին որչերուն մէջ կը թափա-  
սիմ վիրաւոր էգ գայլի նման՝ ոռնալով իմ  
ցաւս, զինքը կը կոչեմ. ինքը անդութ՝ Հրեշ-  
տակն է՝ որ աղջամուղջը ուրոււականներով կը  
լեցընէ, որ կը հարոււածէ անարդ և զինով սա-  
միկը վեհագոյն խարազանով։ Մեծ Աւազու-  
տէն, ուր կոհակները կը հաջեն կիւրենեան  
զարմիս գերեզմանին դէմ, ես հէք թիթեռնիկս.  
եկայ իր փայլակնացայտ և աղետաւոր փառաց

1. Վեհին վրայ կոճկուող զգեստ մը, որ  
մինչեւ գարշապարները կ'իջնէ, զսագործուղ-  
ներու յատուկ, զոր կը գործածէին Փիւնիկե-  
ցիք և Եղիպատացիք։

բացին։ Իմ Ասուուածո է. իր գէմքը բարկու-  
թեան ասալ մըն է։ Ուր որ կը ճառագայթէ՝  
կ'աւերէ... Քօղի մը տակ արդ կ'իրեւայ ինձի  
տեսանելի քայլութեան միջնորդ մը կը նետոշի  
հան... (յանկարծական մղումնի մը կը նետոշի  
ներոնի հետքերուն վրայ, բայց)

ՍԻՄՈՆ ՄՈԳ (Ուժգինն կերպով բռնելով զանի-  
կա) Կեցիր, թէ ոչ Ասուուածդ կը փախչէ քեղմէ։

ԱՍՏԵՐԻԱ. (ցարագինն կերպով կռուրտելով Սի-  
մոն Մոգի ձեռքերուն մեջ) Կ'ուզեմ ետեւէն  
երթալ... զթութիւն։ Սսոկումը կը ձգէ զիս  
ինչպէս սիրահար մը... և կ'ապրիմ յափշտա-  
կութեան մէջ բռնուն երազներու... արցունքով  
զինովցած։ (յետոյ արձակուելով Սիմոն Մոգի  
ձեռքերէն, անելիջապէս բայկանալով, կը շա-  
րուցնակի) Եղուկ. և իմ բիբերուս ճառագայ-  
թովը կը գիւթիմ օձերը... Պսիլէ մըն եմ և  
կ'երգեմ... և երգերը կը կարեն կ'անցնին զի-  
շերային սիւքերը և օձերը կը սուլեն սափոր-  
ներուն շուրջը... Երազ. ցնորք. մղձաւանջ... .  
Կ'այլակերպին օձ և երգ և հիգրան կը քսամընի  
և ձայնը կը սողոսկի և ահա օձը ինձ կը  
փաթթուի և կը պատէ ծոցս և կը սեղմէ  
կուրծքս և կը լըզէ... և կը ճնշէ և կը ճօճայ...  
2. Պսիլէայք եղիպատական ժողովուրդներ  
էին, որոնք գիտէին անվաս մնալ օձերու թու-  
նէն, զոր և ձեւավուրդ այսթեռուղները կը բժշկէին,  
Psille կը նշանակէ և ձպորն։



և պլորապտոյտ պինդ պարոյրին գրկախառ-  
նումին մէջ կը զգամ ասկաւին այն Աստուածո-  
ր զիս կը չարչարէ:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Եւ ասկէ առաջ հանդիպեցար  
անոր:

ԱՍՏԵՐԻԱ. Անքսուրի լեռնագաշտակին վրայ,  
վեց գիշեր մը կայ:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Եւ անիկա քու երեսդ նայեցաւ:

ԱՍՏԵՐԻԱ. Ո՞՛, ի՞նչպէս սեւեռած ինձի կը  
նայէք: Բայց իր նժոյգը զարհուրած զանիկա-  
հեռուն ապօաւ, փախչելով, լուսնի լուսովը:  
Բայց դուն ո՞վ ես որ կը գրգռես թշուառ հո-  
գիներուն զիւրագիւտ գաղատնիքը և զիւրապա-  
արաստ արցունքը: (հեռասոր զոռուն մը կը  
լուսի ինչպէս որոտումի իամ զարնոսած թմրուկ-  
ներուն):

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Այնպիսի մէկը՝ որ կրնայ վերստին  
բարձրացընել երազիդ խորտակուած թոփքը:

ԱՍՏԵՐԻԱ. Դուն:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Այսու: Մարդ չիմանայ ով ըլլաւու,  
և "չ աւ իմ բսամա:

ԱՍՏԵՐԻԱ. Երբեք:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Կիւբելէի սարսափելէ գունդը  
կը մօտենայ մոնչելով բարկացայտ երդը և արիւ:

նելով Ապահան. չտեսնուինք: (Կ'առնէ խնկա-  
մանը) Պահելու և այս խնկամանը:

ԱՍՏԵՐԻԱ. (կը ցուցեմ Սիմոն Մոգի այն տե-  
ղի՝ ուրկի դուրս եղաւ) Հան:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Ո՞ւր: (Աստերիան կ'առնէ ջահը  
և կ'առաջնորդի Սիմոն Մոգը երկու դամբան-  
ներուն միջեւ՝ ուր աշերակերը կը ժամփեն ժակ  
մը՝ ուրկի կ'իջնը ի գետնադամբանի մը մէջ):

ԱՍՏԵՐԻԱ. Նայէ: Մօտեցիր: Ծածուկ ստո-  
րեկրեայ որջ մը կայ քրիստոնէից դամբանե-  
րովէի, որ կը բացուի այն մեհեաններուն ետեւ:

Այս վերջին խօսքերն ըսելով կ'ակմարկէ շի-  
րմէմ անդիմ տեղ մը: Սիմոն Մոգ գետիմ կը  
դմէ խմկամանը զիտմագամբաթիմ ըացուածքին  
քով, յետոյ կ'երթայ առնելու խուլի սեղանը,  
սեւ քօղը և սափորը՝ որում մէջ կը դմէ թարը  
և սրսկիմ և կը դառնայ հոն ուրկէ կ'իջնը պի-  
զետնադամբանին բացուածքէն վար կը ծգէ բե-  
րածնելը, բաց ի խմկամանէն և քողէն:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Տուր ինձի ջահը: (Աստերիան  
ջահը կու տայ Սիմոն Մոգի որ ստորերկրեա-  
յին մէջ իջնելու հետ հ):

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Վաղ երեկուն՝ հոս պիտի  
ըլլաւու: (Կ'իջնէ երկու աստիճան և կը կենայ)

Յաժկէ այն օձերը : (Կ'ըսէ և կոչ տայ սեռ քողը Աստերիայի, զոր կ'առնէ կը համբուրի և առնվ կը պատէ վիզն ոչ կործքը):

(Սիմոն Մոդ, խնկանանով և քահով իջած է գիտնադամբանին մեջ մինչեւ մէջքը : Նորէն կանգ կ'առնէ բայց համար Աստերիայի) Բայց մտածէ Քակատագրին զոր կը հրաւերես վրադ: Նայէ՛ քու Աստուածդ մարդախոշուշ գոռւանք ներ ունի:

ԱՍՏԵՐԻԱ. Սէրը՝ որ չի սպաններ սէր չէ : (և տարածուի մօտակայ դամբանին վրայ, հոն պատկած կը մնայ: Սիմոն Մոդ աներեւոյթ կ'ըլլայ ստորերկրեային մեջ):

Հեռաւոր բոմբիւթը՝ որ լսուած էր քիչ մատաջ, մօտեցած է. ակնթարթէ ակնթարթ կ'աւսի, կ'ըլլայ շառավիմ մը թմբուկներու, ծծծղաներու, խուլ կամ մեծազոչ ծայմերու, խառնածայն զօղանչ մը աղաղակներու . Ելէլէռ, Ելէլէռ. Վազող ամբովի մը աղմուկը: Դիւահարած իրեց ասսուածարեալ մոլեգնութեամբ՝ Աստուածներուն Մեծ Մօր՝ Բուրմերը կը հասնիմ վազելով և բախելով պղթձէ մեծ սկաւառակներ, նօնելով շոնիի նիւղեր և խարազաններ: Ամենէն տեղի մոլեռամդերը, դաշոյնով զիմուած, կը ցտեն կուրծքերիմ և բազուկնիմ:

1. Կիւբելէր:

Քրմասկետը խոյր ի զլովս, կու զայ հողովելով օդիմ մէջ երկսայրի տապար մը. իր քովէն վազովը՝ ծովայիմ կոնքի մը մէջէ՞ կը ծգէ ծայթ մը երկայն և խուժագուծ, ուրիշ մը կատաղաբար կը փէք զավիմսրինզի (ελύμος) մը մէջ: Իրենց երկայն մազերը խառնուած խոյրերուն, ժապաւէններուն՝ կը վկովէտիմ իրենց ցատկած ասեն՝ ըմթացքիմ հովէմ:

Ելէլէռ, Ելէլէռ  
Թը մըուկն հընչէ  
Թող մուլեգին,  
Սրինգը ճուրնչէ  
Զէնքն արինչէ,  
Երգն աշմըկէ,

Ելէլէռ:

Աթեսի՛ սիրոյն, մըըրկէ երգն յուզիչ հոգւոց (և հողմոց

Աթեսի՛ սիրոյն, ջարդոււփշուռ եղած Փըսիւ (գեան ծաղկին...)

Ելէլէռ, Ելէլէռ

(Կ'անցնին Ասպեկան ձամբէն մրդկի նման, և իրենց շառաջը կը մարի հեռանալով դէպ ի Հռուայ կողմը):

առաջին ար այ պար վ ուրե զարդարեա  
այ ամուսնու ու ամուսնու պատուան չ է միո  
լի օրն ար ա և ա լի ու համա մասնան պար  
զարդարեան այ ըլլու ապաւան և նոյնա  
մասն ա և ա լի ասուցու ութաման ար ա  
պատուան ապաւան ապաւան ապաւան

կը սկսիմ սփոռովիլ արշալոյսիմ առաջիմ աղջտ  
մշղլմերը : Երկինքը կը սպարզովի : չխավսալիմ և  
Սբեւելամ ամպերը կը փարատիմ : Սարիմայի,  
Դիվիլի և Ալբանոյի լեռները վճիտ կերպով կը  
գծաւորովիմ հորիզոնիմ վրայ . ժամութ խոր ան-  
դորրութիւնը կը տարածովի մուզիւալամ դաշ-

Սպիտակ պատմունամով կիմ մը կու զայ չոռ-  
մայ կողմէն, կանգ կ'առնէն նոր դամբանիմ առ-  
ջեւ, կը համէ փորթիկ շիշ մը և կը դատար-  
կէ զայն դամբանական կամթեղիմ մէջ , ա-  
զոտ լոյսը կը կենդանամայ և կ'արծարծի :

Այս կիմը ծածկած է գորկով կեզուղով (ca-  
lyptra) մը, որ կը ծածկէն նաեւ դէմքէն մաս  
մը, և կը պատէ անոր ոսկերը . զգեստիմ մէկ  
ծայրիմ մէջ ծաղկիմեր ումի : Ծումը կը դէտ,  
զլուխը կը խոնարհեցըմէ դամբանիմ վրայ, ծեռ-  
քերը կը միացըմէ, և, խոր լուսթեամ մէջ որ  
գիմը կը շըջապատէ, կ'աղօթէ այսպէս .

Հայր մեր որ երկինքն ես, օր հնեալ ըլլայ  
քու անունդ: Քու թագուորութիւնդ գայ քու  
բարեպաշտ ժաղովուրդիդ վրան : Կատարուի

կամքդ երկրի վրայ, ինչպէս անմահ Երկինքին  
մէջ: Մեր ամենօրեայ հացը տուրը մեղի... Ըրէ  
որ աեսնեմ զայն՝ որ զիս կը լքանէ... Փրկէ  
մեղ չարէն:

ԱՍՏԵՐԻԱ. (որ կը պառկի նոյն դամբանին վր-  
այ ուր միշար աղօրեց, տկար ձայնով մը հա-  
ռաչանեցի մը պէս). Ո՞վ քաղցր աղթք:

ՍՊԻՏԱԿ ՊԱՏՄՈՒՆԱՄՈՎ ԿԻՆԸ (ՈՌԻԲՐԻԱ) (ուոր  
կ'եղի, կը նայի այն կողմէն ուրկէ հառաջը կոչ  
գայ և կ'ըսէ). Ո՞վ հոգի որ կը հառաչես, ելիր  
և յուսա:

ԱՍՏԵՐԻԱ. (եղելով յամբօրէն) Ո՞վ աստուա-  
ծային խօսքեր:

ՈՌԻԲՐԻԱ. (մօտենալով Աստերիայի բազիա-  
տարած և անոր ծաղիկներ լնեմայելով) Յանէ  
ինձի հետ վարդեր ու մանիշակներ Սուրբերուն  
երկրին վրայ:

ԱՍՏԵՐԻԱ. Տուր բարեպաշտիկ նուեկըր... (և  
կ'առնէ, երազական յափշտակուած շարժունեն-  
ուով, ծաղիկները և կը սփռէ զանոնք դամբա-  
նին վրայ, Ուորբրիայի հետ, և լորս կողմի հո-  
ղակոյտերուն վրայ . բայց երբ վերջին ծաղ-  
իկն կը հասի, կը վարանի, կանգ կ'առնէ,  
ներդին մղումի մը դէմ վայրկեան մը կը կրուի,  
յետոյ կ'ըսէ) Ու.... ոչ.... քու աղթքերդ գի-  
թութենէն պէտք է փախէմ: Ես ուրիշ Ա-  
ստուած մը կը գնտուեմ: (և կը վախչի մոլեգմա-  
րար դես ի Հոռմ: Ուորբրիա կը դառնայ տա-  
պամին առջեւ՝ աղօրելու):

ՓԱՆՈՒԵԼ, (յուզգուած ձայնով) Կուլաս: Ինչո՞ւ:

ՈՌԻԲՐԻՍ. Սրախ մէջ մեղք մը ռոնիմ:

ՓԱՆՈՒԵԼ. Գո՞ւն:

ՈՌԻԲՐԻՍ. Փանուէլ. զքեղ ալ պիտի չտես-  
նէ՞նք. երբե՞ք:

ՓԱՆՈՒԵԼ. Հայրենական Արեւելքը զիս երեն  
կը կանչէ. կը կանչէ զիս ծովը:

ՈՌԻԲՐԻՍ. Կը կանչէ զքեղ ինձի հետ սիրելի  
ամբուլը՝ զոր դուն կը ւըսնես: Կեցիր զքեղ  
սիրողին հետ:

ՓԱՆՈՒԵԼ. Կը հետեւիմ իմ աստղիս՝ գէպ ի  
անձանօթ նաւահանգիստներ: (Անբարր անդ  
աշքերուն մէջ նայելով) Խոստովանէ մեղք:

ՈՌԻԲՐԻՍ. Պիտի կարենաս ներել ինձի եթէ ամ-  
բողջ մեղքս ըստիմ:

Միմզեռ Փաթուէլ պատասխամելու վրայ է,  
կը նշմարէ որ սողերկրեային բացուածքը կը  
լուսաւորուի և մարդ մը գետաղամբանէն գուրս  
կ'ելլէ յամրօլէթ:

ՓԱՆՈՒԵԼ. (ցած ձայնով) ՈՌԻԲՐԻԱՅԻՆ, տեղո-  
ցոցելով) Դարանակալ մը: Արեւելներուն  
մէջ մարդ մը կայ:

Ճամրորդ մը կ'ամցմի Ապագեան մամբէն Ռու-  
րիայի քովէն, կը տեսնէ զանի, կանգ կ'առնէ,

Գերծուած մազերը, պղթի վէմթին զիծերը,  
կարճ վերարկում զոր կը կրէ իր երկայն պատ-  
մուանին վրայ, նաւավարական լայնեցը մա-  
կեդոնական գլամարկը (շատա), կափուած ու-  
սերու նուել, անոր արեւելեան նաւավարի մը  
կերպարանիը կու տամ:

ՈՌԻԲՐԻՍ. (կը վերջունէ գլուխը, կը դարձընէ  
դէմքը, կը տեսնէ զանիկս և անունը կոչ տայ)  
Փանուէլ:

ՓԱՆՈՒԵԼ. Ուռք մէ ելլեր: Արեւ հրաժեշտի  
ողոյնը թուղ այն ազօթքն ըլլայ որ կը բար-  
ձրանայ առ Տէր՝ արշալոյսի շառայլներուն  
մէջն: (ՈՌԻԲՐԻՍ նորէն կը սկսի աղօրել առելի  
չերմեռաներուրեամբ: Ցորչափ կը տեշ մոռառ-  
րական աղօրքը Փանուէլ կը շարունակ անոր  
նայիլ սեշեռած):

ՈՌԻԲՐԻՍ. (երկար լոռորենէ յետոյ, արտա-  
լով) Քու այլերը դեպ ի երկինք բարձրացընե-  
լուց վրադ յուսացի:

Քամի մը քայլ կ'ըթէ դաշտիմ մէջ՝ կէմքէն  
մաթչեալու համար զանիկա: Սլսոնն Մոզք եր-  
կրին մակերեւոյթիմ հասած է ամբողջ կործառով,  
չահը կը մարէ, կը նետէ աւելակեներութ մէջ  
միմզէն Փանուէլ մամքէն Ռութիփայի կը զառնայ:

ՓԱՆՈՒՅԵԼ. (ՍԵՐԱՍՏԱԳԻ ՍԻՄԱՆՆ Է:

ԱՌԻՔԻ ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԻՆՉԱԾ և ցած ձայն՝  
Առաջ ՄԵՐ ԹՀԱՆԱՄԻՆ:

ՓԱՐՈՒԻԵԼ. ՄԵՐԲԻՆՆԵՐՈւն վազէ, գնա, պատմէ  
որ գերեցմանները լրտեսուած են:

ԳՈՒԻԲՐԻԱ, (ՀԱՅԿԵՂՆՎ անոր տագնասպալից) Եւ  
դուն:

ՓԱՆՈՒՅԵԼ, ՎԱՐՆ ԿԲ ՎԵՐՄՀԱՍ ՎԱՄԱՆԳ ԿԱՅ,  
ԵԱ ԵՂՋԱՄՐԱՆԿՐՈՆ ՀԵՏ ԿԲ ԹԻԱՄ): (Խոչքրիան  
կը քօնէ դեմքը և կը սկսի արագոնքեալից դեպ  
ի Հռոմայ կողմբ եղրայ):

Լոյսը, դեռ ամօգոր և առանց ձառագույթի, տակաւ սու տակաւ կը պարզէ հեռաւոր առարկաները, դաշտավայրի խորը ցիրուցան չենքերը, տեպուշեան և մարդկեան ջուրերում կզկի՞ ջորմուղենը կամարները, Լամփիական մամրուն գիրեզմանալան յիշատակարաններէն քամի մը կատարաթեր :

Խամար հեռուէն, զայցէ ու թէրողդ մղոնացոց-  
ցէն, կը լսովմ՝ արշալցսին յատակ լսութեան  
մէջ փողերու քանի մը կոչումներուն ծայները։  
Սիմոն Մող, առանց լիմանալու թէ տեսնուած-  
է, մտիկ կ'ըսէ քիչ մը, կը դիմէ դէպ ի շրիմը,  
կ'ելլէ միմէնի անոր ծայրը և ուշոգրութեամբ  
կը մայի դէպ ի այս կողմը ուրկէ կու զան ծայ-  
սերը։

Փաստութեած է Ալիւնե Մոդի ամեն մեկ բայլը, առաջ երաւալով դաշտին մէջ, կը կանչէ զանիք Սիմոն:

ՍԱՄՈՆ ՄՊԻ (Հիրիմեն, բաւակոյ) ԹՈՒՆ ԵՎ:  
Փառք քու Ասուռ հայդ այս զարբաններուն բար-  
ձունքն է: Եկուր և տես: (Փանովէլ կը վարակի  
զարմացած, յետոյ ինքն ալ կ'ելլէ շիրտին վրայ:  
Հետարք փողերը կը շարունակեն են կել):

ՍԻՄՈՆ ՄՈՂ. Ամբոխներու մեծ ամպ մը յա-  
ռաջ կու գայ: Կը հնչեն յաղթական շեփուներ:  
Մայրասպանն է, կու գայ՝ իր միմոսներու և  
Եւմինեաներու արքայախումբով՝ յարձակելու  
եղեռնագործ երկրին վրայ: Քեզի համար, քեզի  
համար լուսանցոյլ ժամ մը կը ժամանէ: Տուր  
ինձի այն հաւատքը զոր կը շնչես և այն Շնոր-  
հը՝ որ միտյն քու ձեռքիդ հպումով կը վառէ  
և բանինք այս ժամը: (Յետոյ, լայն շարժուածով  
մը որ բոլոր հորիզոնը կ'ընդդրիկ) Տես իմ  
երազու, ինչպէս ընդարձակ կը տարածուի նո-  
րածագ արշալյանին մէջէն:

Մտածէ: Թագաւորութիւնները, ժողովուրդ-  
ները, վասարերը, պահները, թագաւորական  
գաւազանները, Յաղթութիւնները, Հառմայ և  
Ներսին բալոր ճառագայթները ուրիշ բան չեն  
ըայց եթէ օրհասական և պլասոր լուսեր իմ  
երազին հանդէպ, քեզի հանդէպ: Եօթը բլուր-  
ներուն վրայ Մեհեան մը (ով Տեսիլը) բարձը  
Մեհեան մը որ նուռանէ, յաղթէ Գունաբին, և  
դուն սեղանին վրայ, Թագաւոր-Մարդարէ: Բո-  
լոր այն խունկը՝ զոր եթերը կը ծծէ կը շո-  
զիացընէ, անսպառ ամպ, քու ոտքերուղ առ-  
ջեւ:

Նայէ Հոն վարը. Մոլեգին գահակէտ անդունդ  
մը՝ յորդահեղել արիւնով կ'ընկլիէ կեսարու  
ոսկեղէն տապանակը, ապիրատ ռամիկը ախ-  
տերու մէջ թաւալզոր՝ կը ծափահարէ Հասմը  
որ կ'երդէ և կը տատանի: Ամէնքը կը դողան.  
կեսարը, ամէսիւը, զունկերը: Սուլեց արդէն  
ըը: Կիշնան մեռելները կրկէսին մէջ, ողջե-  
րը եղանկումանցին (triclinium) մէջ և լու-

տուտածները երկինքին մէջ: Հետո՝ այն տիղմի  
և ծիրանիի գերիներուն վրայ տարածէ քու ձեռ-  
քերդ, ինձի ծախսէ մոգութիւնդ. այն ատեն Աշ-  
խարհ երկու Գերլինական մարդեր պիտի տեսնէ:  
ծախսէ քու հրաշալիքներդ, ոսկի կու տամ  
քեզի:

ՓԱՆՈՒԽԵԼ (Կ'իջնէ շիրիմեն և զարհուրելի կեր-  
պով կը պոսայ) Նզավը քու վրադ: Անէծք: Անբու-  
նի ոսկին հնատդ, Սատանայի Մեսիայ:

ՍԻՄՈՆ ՄՈՂ. Ի զուր կը նետես բարկութեանդ  
շանթերը արհամարհանքիս դէմ, իսեղճ աւե-  
տարանիչ յաւիտենական թագաւորութեան մը  
առանց ոսկիի և առանց զօրքերու:

ՓԱՆՈՒԽԵԼ. Վայ քեցի. վայ. ամենէն աւելի  
զօրաւոր նզավը կը նետեմ հիմա վրադ և եր-  
կինքը կը լու ինձի. (ասասիկ ուժգնուրեամբ)  
Ես զքեզ կը լում իսրայէլէն...:

ՍԻՄՈՆ ՄՈՂ. Մեր երկուքին մէջ մահու չափ  
պատերամդ կայ:

Փամուէլ Ապակեամ ճամբամ կը դարձայ և  
կ'երթայ դէպ ի չոռմ:

Սլմոն Մող կ'իջնէ շիրիմէն և կը նեռանայ  
դէպ ի Ալբանոյի կողմը:

մասն մաս՝ ուղարկելով զգահանա  
տի առ ժամանակի առաջին պատճենը առ այս մ  
տեղ մասն բարեկարգ է այս ամա և այս  
մասն այս ուղարկելու առաջին պատճենը առ այս մ

Ներոն և Տիգեղիմոս կը լառնաց դաշտային  
ճամբէ մը և կանգ կ'առնեն շիրմին քոլ։ Նե-  
րոնի վերարկութ' բոլորովին պատուած՝ տեսնել  
կու տայ պամաճին համանկ մետարսէ (olosericia)  
պատմուած մը՝ մելքուած ոսկեպսակ յակը-  
թեայ ծիրանիով։ Ներոն ծախ ծեռքը ունի ա-  
պարանջան մը օժի կաշիով՝ կոմկուած պալա-  
ռածեւ զոհարներով։ Տիգեղիմոսի նման փաթ-  
թած է փղին մետարսեայ թաշկինակ (focale)  
մը, կուրծքին վրայ մանեսակ մը սարթէ՝ խառն  
բազմաթիւ բժժանքներու հետ։ Աէջքէն կախուած  
ունի լայն ծուածեւ զմուռնստ մը պառնցուած մար-  
գարտեայ շղթայի մը։

ՆԵՐՈՒՆ. ՄԵԿԸ Կայ Ժեր Ետեւը :

Տաշտերուն երկայնքը:

Ներոն երկզոտ կերպով կը Յայի այն դամբա-  
թիմ ուրկէ դուրս կ'ելէք Սատերիամ :

ՆԵՐՈՒ (ԱԽՅՈ ԴԿԿ Ի ԴԱՅԲՐԱԸՆԻ ԼՊՈՂՄԲ ՇԱյել-  
ՂԱՂ, ԹԻՆՉՐ ԿԵՐպով) ՀԱՌՄԱՅ և ԻՄ ՄԵջեւ ԿԸ  
ՄԱՆԿՈՎԵՔ :

Տիգեղինը. Դարձուք մատանին. կորսուին  
ձախորդ չարագուշակութիւնները:

Հսելով այս խօսքերը՝ կը դարձնէ իր մէկ մատանիթ ակնակապիճը ծեռքին ներսի կողմէ,  
Ներոն անոր օրինակիթ կը հետեւի :

Տիգեղինսոս. Եւ արդ ի՞նչ կը նայիս:

Նաբառ (յառելով մղոնեացոյց քարիմ վրայ) Այս քարիմ քավ կանգ առաւ Տիբերիոս, վախ- նաւով Հռոմայ Հռոմար:

Տիգեղինս. Կը սխալիս, ան դարձաւ եօթ-  
ներուր մղոնացոյցին քով և անցար զայն:

ՆԵՐՈՒ (անհանգիստ ակնարկները կը դարձնեմ և ոչ ոք ուղած է սափորը և կը գոյէ սարսափստ) Փոսին երեքը կը տեսնուի:

Տիգեղիմոս կ'երթայ կը կոնկուսէ հողակոշ-  
տերի՝ թագուամին հետքերը կորսցցնելու համար։  
Ներոն ետեւէմ կ'երթայ։

Հռովմայ կողմէն կը լսուին հեռաւոր աղա-  
ղակթեր :

Տիգեղինս (Կերպելի ձեռքին բանելով) Եր-  
թանք:

ՆԵՐՈՒ (զատոռելով) Տիգեղինուկն և մեծ յուշումնվ՝ կ'աւզեմ փախչիլ...

ՏԻԳԵՂԻՆՈՒՍ. Փախչիլ. ուր:

ՆԵՐՈՒ. Չեմ դիտեր: Երդիչը մւր ալ դաղթէ կը բանէ հայրենիք մը, և Արուեստն է միայն փառքը:

ՏԻԳԵՂԻՆՈՒՍ. Եւ ի՞նչ բանէ կը վախնաս: Ծերակայը կը հաւատայ քու դեսպանիք, կը հաւատայ որ Արքիպալինան քու մահդ մեքենայեւ ատեն բռնուած Ըլլայ, և յետոյ ինքինքն սպաննած:

ՆԵՐՈՒ. Առւտին հաւատալ կը ձեւացընեն:

ՏԻԳԵՂԻՆՈՒՍ. Եւ անոնց վատութենէն կ'ոգուի:

ՆԵՐՈՒ. Եթէ անցնիմ պարիսպներէն որո՞ւ պիտի դիմեր: Ծերակայաբին թէ ժաղազութեն:

ՏԻԳԵՂԻՆՈՒՍ (որ բանի մը վայրենի ի վեր ակած կը դնէ մօտեցող աղաղակներուն, կը վազէ դեպ ի շիրմին վրան, կը ենայի դեպ ի Հռով և կը պատափանէ) Թէ ծերակայալ և թէ ժուգուրդը քեզի համար կը վաղեն քառաքէն:

ՆԵՐՈՒ (զարհութագ և յանկաքական բարձրականիք) ի՞նչ շանթ է այն որ հասցուց Հռով մէջ վերադարձիս աղաղակը:

ՏԻԳԵՂԻՆՈՍ (խիզախ կերպով շիրիմէն) Ե՞ս :

ՆԵՐՈՒ (սաստիկ բարկութեամբ և սպաննակիքն) Զուառական: և կը բռնանաս տարակոյան ներուս վրան:

ՏԻԳԵՂԻՆՈՍ. Այսուհետեւ Զքեզ փրկելու համար: Նայէ: (Կը բակէ վիճէն կարմիր մետաքսեայ բաշկինակը և շարժելով զայն օդին մէջ կը յաւելու) Բազմութիւնը այս նշանով կը քաւէ:

Միթզեն Տիգեղիթոս կը շալժէ թաշկիմակը, կը լատի՛ ոչ հեռում հմչելը եղջերափողերու կուցումիմ, ինչպէս թէ չուող բանակի մը համար: Հուումայ կողմէն աղաղակիթերը կը բազմանան:

ՆԵՐՈՒ. Ամէն կողմէ վրաս կը յարձակին: (Սարասիահար) կ'երրայ կը կծկըտի մեծ շիրմին և աւերակներուն միջեւ:

ՏԻԳԵՂԻՆՈՍ, (միշտ շիրիմէն) Մօտեցիր:

ՆԵՐՈՒ. Աղաղակները կը մօտենան . . . և հնչիւնները:

ՏԻԳԵՂԻՆՈՍ (դեպ ի Ալրանոյ նայելէն յետոյ, դառնալով ներունին) Ահաւասիկ Մաւրիտանացի սուրհանդակները: Նայէ:

ՆԵՐՈՒ. Ով որ զիս տեսնէ զիս կը սպաննէ.... (միշտ կծկըտելով) կը ծածկէ դէմքը իր դամբանական պատմութանով):

Երեք յառաջընթաց Մաւրիսաթագիմեր՝ ժիաւոր՝ Ապակեամ նամբէն կ'անցմին քառատրոփի, փայլակմացայս՝ ապարաթանթերով։ և զարդարամթիւով։

Իրենց անցմելէն քիչ յետոյ՝ աղաղակմերը չուոմայ կողմէն աւելի առկալի կ'ըլլամ։

ՏԻԳԵՂԻՆՈՍ (Կ'իշնէ շիրիմեն և մօտենալով Ներոնի՝ կը ժանուցանէ) Ահաւասիկ գունդերը։ (յետոյ յուզումնայից շեշտոյ մը) Եթէ դանդաշնէ կ'որուած եւ... (բայց ներոն իր երկրեան բայց ոմուրուրեան մէջ տազուած կը մնայ, դամբաներուն միշեւ, և ժամկուած):

Տիգեղինոս իր զգեստին կնգուղը վար կ'իշնցընէ աչքերուն վրայ և կը մօտենայ նամբուն՝ բաժնելով իր ուշալրութիւնը մերթ բազմութեամ վրայ և մերթ ներոնի։

Ցառաջ կու գամ Պրետորեաթերը, ունենալով իրենց առջեւը զրօշակմեր, Հարիւրապես մը և չորս հնեապետներ իրենց հմըուն պղնձէ փողերով։ Գունդը կը յառաջէ կուռ և սեղմ, բայց մեծ շիրմիմ առջեւ հասնելով, Պրետորեաթերը՝ վայրկեամ մը ետ կը մղուիմ բախումէն չուոմէն վաւզով ամբովիւրուն։ յետոյ իրենց կարգին զանոնք ետ միջերով կ'անցմին, բաց ի քիչերէն, ոյսմը կը մնամ մեծ շիրմիմ քով՝ ամբովին թումբ մ'ըլլպու համար։

Կը յաջրդէ ընդարձակ կառք մը քաշուած չորս ծիերէ, շրիւապէս զարդարուած, ուր զի-

զուած իրարու վրայ՝ կ'երգեն ու ծաղիկներ կը թետեն՝ բազմաթիւ Ամբուրաներ՝ զուկմին ասուրակամ խոյրեթ դրած։ Կառքին ետեւէն կու գայ ըմբարձակ պատզարակ մը՝ Եթովպացի վեց պատզարակակիմերէ վերցուած։ Զում՝ նորէն արվագլուելով կամք կ'առնէ։ Այս ասեմ կառքին և պատզարակին շուրջը կը դիզուի՞ ապկայոյց շատ մը երիտասարդեր՝ որոնք բազմութեամ հետ են. պատրիկներ, կառավարներ, ազատազիներ. հազած են բազմազումի պայծառ զգեստներ. և կը կրեթ գրեթէ ամէմքը թեսազակամ զիսարկմեր՝ կզակին տակը պրկուած։ Կառավարները հազած են կանաչ պատմուածանը պրասանեան<sup>2</sup> կուսակցութեան։

Պատզարակէ՞ մինչ կեցած է գեռ բազմութիւնը, կ'իջնեն մինք օրիորդներ Կատիսեցի (Gaditanո) և կը սկսիմ պարել Ապակեամ նամբուն վրայ՝ երիտասարդերուն միշեւ՝ որոնք զիւրեմք կը շրջապատեն, յարմարցընելով իրենց ուրիքը ու շարժումները երգին եղանակի՞ զոր

1. Ամեսայե, ասորերէն բառ որ սրինգով երգող կը նշանակէ։

2. Հոռմայ կրկէսին և Կ. պուսոյ մէջ կառավարներու չորս կուսակցութիւններէն մէկը այդ անունով (prasina, պրասանեան, պրատի գոյնով) կոչուած է՝ կանաչ պատմուածան գործածելնուն համար։ Կառավարներն և իրենց կուսակցքը աւ կոչուած են Պրասինեանը կամ Պրասեանը։

մկան եմ արդէն երգել Ամբուբաները, և որ  
այսպէս կը կրկնուի

• • • • • • •

Օւրախոռնթիւն.  
 Զըւարթ Աստուածը կը կանչէ  
 Բըլրան վըրայ, բըլրան վըրայ.  
 Ծաղկէ ամպեր զեփիւան հետ թըռչէն թուլ,  
 Թուլ եթերին մէջ ճաճանչէ ծիածան  
 Դառնայ՝ Պողոն և իրեն հետ  
 Ամբուլ բանակ մը պարելով:  
 Օւրախոռնթիւն.  
 Զըւարթ Աստուածը կը կանչէ,  
 Բըլրան վըրայ, բըլրան վըրայ:

• • • • • • •

Բազմութիւնը ճամբայ կ'ելլէ, Կատիսեցիք  
 կ'ամցնին պարելով, Ամբուբաները երգելով և  
 իրենց երգը կը կորսուի Հւումայ ամբովսերուն  
 ազուրկին մէջ: Կը լսուին ծայսերը ժողովուրդին  
 որ դեռ հասած չէ մեծ շիրիմը, և կը զամա-  
 զանուին բառերը. « Անմեղ է, անմեղ է: Ողջ  
 լեր Ներոն, Ապողոն, Ուկմբայազթ, Աւգու-  
 սոս »: Խուռն բազմութիւն մը Ծափահարողնե-  
 րու՝ Հոռմէն եկած՝ որոնց մէջ կամ նաեւ Աս-  
 պետներ և Սոսկականեր, կը յարձակիք Ասկ-  
 պեամ ճամբութ, միւս կողմի դաշտերուն վրայ և  
 կը դիզուին դամբաներուն միջեւ՝ փոխանակե-  
 լով իրենց ուսումնափրուած յաղթական աղա-  
 ղակները՝ ժողովուրդին և գումութերուն հետ:

ՆԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ. ԿՐԿԵԱԻՆ ԱՍՏՈՒԱՅԸ ԿԸ  
 Պառնայ. Աստուածը ՈՒԵՆԻ:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ (պրետորեաններուն յուրաքանչիւն արգիլուած մեծ շիրմին ասհմանին մէջ) ԱՆՄԵԼ  
 Է: Օւրախոռնթիւն:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ (ՈՒՐԻՇ ԶԱՅՆԵՐ): ԲԸԼՐԱՆ ՎՐԱՅ,  
 ԲԸԼՐԱՆ ՎՐԱՅ:

ՆԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ. ՈՂջ լեր Ներոն, քու զուարթ  
 աստուած կը նշողէ մեզի:

ԳՈՒՆԴԵՐԸ ՈՐ Կ'ԱՆՑՆԻՆ. ՈՂջ լեր Ներոն: ՈՂջ  
 լեր Ներոն:

Բազմութիւնը կը յառաջէ հակառակ ծփում-  
 ներու միջեւ:

Ամցած եմ արդէն օգմական զօրաց զումիւ-  
 րը՝ բարբարոսական մեծ վարտիքներով և կ'ամց-  
 նին դեռ Ուետեանները ու Գալլիացիները, ա-  
 նոնք ձզած են վերէն վար տառապուկ-քղամիլլը  
 (sagochlamys) որ ազատ կը թողու բազուկ-  
 ները և կը ծածկէ թիկունքը ու կուրծքը, ա-  
 սոնք Արեսիաննեամ պարզ քղամիլլը ուժով գց-  
 ներով, որ կը բագուի գրամազարդ զրահներուն  
 վրայ: Մազերին արիւնամերկ, դէմքերին գեր-  
 ծուած՝ բաց և գերին շրթումքէն: Ուկեղին մա-  
 նեակը (torquis) կը փայլատակէ շատ կուրծ-  
 քերու վրայ, նշանակ պատուի, ուրիշներ զայն

վիզերմում շուրջը կը կրեմ, և ոմամք բազուկմեր-  
մում պլած : Այս մանեկաւոր (torquata) գում-  
դիմ կարգերում միջեւ կը շրջազայիմ շատ մը  
Ամբուբաներ կամ կ'երթամ զուարթութեամը  
ըմկերացած զինուորմերում :

**ԽԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ . ՃԱՄԲԱՅ , ՃԱՄԲԱՅ ԳՈՒՆԴԵ-  
ՐԻՆ :**

**ՈՒՐԻՇ ԶԱՅՆԵՐ . ԲԱՑՈՒԵՋՔՔ : ՃԱՄԲԱՅ ԳՈՒՆ-  
ԴԵՐԻՆ :**

և առաջ կ'ամցմիմ Գերմանական Պահապամներէն  
երեք տասմենակիթել . խրոխտ և երկթագոյն աչքեր,  
խարտիշահեր, բարձրահասակ, փայլակմազէն .  
կը յառաջեն իրենց Տասմապետմերում ետևէն  
ընտիր կարգաւորութեամք :

**ԽԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ . ՈՂՋ ԼԵՐ ԿԵՆԱՐ :**

**ԺՈՂՈՎՈԽՐԴՅ . ՈՂՋ ԼԵՐ :**

Ըսկերութիւն ՄԾ ԴԻՌՆԻՍԵՍՆ ԱՐՈՒԵՍՏԱԿՈՐ-  
ՆԵՐՈՒ (որ կը սկսի երեսնալ) . ՈՂՋ ԼԵՐ ԿԵՆԱՐ :

**ԽԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ . Աւգոստոս , Աւգոստոս :**

Աղաղակմեր «Աւգոստոս», և «ՈՂՋ ԼԵՐ ԿԵ-  
ՆԱՐ», կը տարածուիմ ամէմ կողմէ :

ԳԵՐՄԱՆԱՅԻՆԵՐԸ (առաջին Տասմապետին ակ-  
նարկին՝ կը բարձրացընեն վահանեները, կը դար-  
ձնեն զանոնք գոգաչոր կողմը, բերանեներնուն  
կը մօնեցընեն, և այդ կերպով յառաջ կը բե-  
րնեն զարհուրելի ձանձիւն մը՝ պոսացած առեն-  
ալիմ) ՈՂՋՆ ԶԵՂՄՐ :

ՆԵՐՈՆ (որ շարժած չէ իր պահուղտած տե-  
ղեն, լուեյով այն ձիւերը, ապշած կը գոլէ) : Ո՞Դ  
է այն մոնչողլ:

ՏԵԳԵՂԻՆՈՍ (որ հեռոց է անկէ բիշ միջոցով) .  
Դժուերգակ գերմաններն են :

**ՆԵՐՈՆ . ՀԱԼԱՄԱՐԲՄ ԳՈՒՆԴ :**

**ՏԻԳԵՂԻՆՈՍ . ՇԱՐԺՔ :**

**ՆԵՐՈՆ . ԹԱՂ զիս :**

Տիգեղիմոս կը մօտենայ զումլերում : Ներոն  
կը մնայ դամբամներում միջեւ, ծածկուած, ում-  
կընդըլով Ապակեամ մամբում աղաղակմերը :

**Աւգոստեան բազմաթիւ ԱՄՊԵՏՆԵՐ , ամէմ-**  
քը ելփառասարդ, կը հասմիմ վազելով աղբայա-  
խումբիմ բուճած ուղղութեամք, և լրենց բուճ  
թափով կը խառնակեն վերջիմ տասմենակը ԳԵՐ-  
ՄԱՆԱԿԱՆ Պահանորդներուն :

ԲԱԶՄԱԹԻԻ ԶԱՅՆԵՐ . ՃԱՄԲԱՅ ԳՈՒՆԴԵՐՈՒՆ :

ԱԿԳՈՍՏԵԱՆՆԵՐԸ. Ճամբայ Աւգոստեաններուն։  
Ա կարգաւ կը շարուիմ մէկ գծի վրայ Ապակեան  
ճամբում ծախ ճակատին վրայ դամբաթներում  
համդէպ՝ ծափահարող խումբերում մերքեւ։ Հա-  
գած եմ ծիրամազարդ պատմումամ (angusti-  
clavio) և զբեթէ ամէնքը պատմունամին վրայ  
գեղաշուք լակերայ (lacerna) մը կը կրեթ։  
Ուսի մատամին կը փայլի իրեմց մատինում  
վրայ։

Նոյն միջոցին՝ կառք մը յառաջ կու գայ՝ քա-  
շուած չորս գերիներու ծեռքերով, որում մէջ  
դիզուած եմ թատերական կարասիներ։ Վիմակ-  
ներ, գաւազաթներ, պասկեն, տէգեր, կօշիկ-  
րամ մը թակրոսի և քղամիդներ և քողեր։ Կառ-  
քին ետեւ ու շուրջը կը քալեմ

## ԴԻՌՆԻՍԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԱԿՈՐՆԵՐԸ։

Հազած եմ իրեմց թատերական զգեստները։  
Ումանք կը կրեմ դէմբերում վրայ ողբերգական  
վիմակը, ուրիշներ կատակերգական։ Կը ճօնեմ  
տերենապատ նիզակներ, դաշյներ, լախտեր,  
կիթառներ, սրինգներ։ Խոկ անդիմակները ծած-  
կած են զուվմին գորշ թաղիքէ վորոխի գիմար-  
կով մը՝ նման չերմեսի լայնեզր զիսարկին (pe-  
taso)։ Ասոնց մէջն է Բազմագումի (Centūnciu-  
lus) միմար, զիմէն միմչեւ ոտքը հազած սպակիկ

մարմթոյն կպած զգեստ մը, կազմուած հարիւ-  
րաւոր փոքրիկ ամէն գոյնէ քառակուսի կտոր-  
ներով։ Աւելի երլուսարդները հազած են Բակ-  
քոսեաններում նման, իգական արձակ մազերով  
և ուսերնում վրայ այծեմիներով։

Կը սկսիմ երգել։

Գինով Միմալլոնն արդէն փըչեց փողը Բակ-  
քոսական։

Բայց կը խափանուին հետաքրքրութեան մը  
խառնաշփոթ աղմուկէն՝ որ կը տարածուի բազ-  
մութեան, Աւգոստեաններում և ծափահարող  
կարգերուն մէջ։

ԱԿԳՈՍՏԵԱՆՆԵՐԸ. Լոռութիւն։

ՄԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ. Լուեցէք։

ՆԵՐՈՒՆ (դեւ ժամկուած դամբաներուն մի-  
ջեւ, Տիգեղինոսի՝ որ իրեն կը մօտենայ, կա-  
մաց ձայնով բայց ազդոց կերպով) Տիգեղինոսու-  
մանի ըրէ։ Իմ տողերս կ'երգեն։

ՏԻԳԵՂԻՆՈՍ. Եւրոնի շերգն է։

1. Քրմուհի Բակքոսի։

2. Մականուն Բակքոսի։

ԱԿԳՈՍՏԵԱՆՆԵՐԸ. ԼԱԵՋԷՔ ԴԻՌՆՔԱԵԱՆՆԵՐՈւՆ  
ԿՐՎՀ:

ՆԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ. ԼԱԵՋԷՔ :

ԲԱԶՄԱԹԻԻ ԶԱՅՆԵՐԸ. ԼԱԵՋԷՔ, ԼԱԵՋԷՔ:

ԴԻՌՆԻՍԵԱՆՆԵՐԸ. Պարը նուիրական է:

Բազմութիւնը կանգ կ'առնէ, ամէնքը կը դառն  
ասմ Դիոմիսեամ Սրուեստաւորմերում՝ որոնք կը  
վերսկվիմ երզը:

Ներոն՝ դամբամմերում միջնւ, մտիկ կ'ընէ ա-  
ռնեց ոգեւորուած:

ԳԻՆՈՎ ՄԻՄԱԱՆԸ ՓԸՆԵՑ արդէն փողը Բակ-  
քընալ ցուլն արդէն դանակին ներքեւ է շըշ-  
կայակապ:

Լուծ մը ծաղկազրդ քաւթարը կ'ընկճէ, աշ-  
խայժ Մենատեանք՝  
Գոչեն «Եւիոն», կըրկնեն «Եւիոն»՝ արձա-  
գանդքն հեռուն:

ՈԱՄԻԿԸ, ԺՈՂՈՎՈՒՐՈՒԾ, ԱԿԳՈՍՏԵԱՆՆԵՐԸ, ՆԱ-  
ՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ, ԳՈԽՆԴԵՐԸ (կը ժափահարեմ, կը  
գոյեն և կ'երգեն) Եւիոն, Եւիոն, Եւիոն,

1. Բակքոսեանք:

ԴԻՌՆԻՍԵԱՆՆԵՐԸ. Ողջ լեռ նեղոն:

ՆԵՐՈՆ (մինչդեռ անվերջ ժափահարութիւն-  
երը կը շարունակուին) Ապղեան ձամբուն վրայ)՝  
ԿԸ ծափահարեն իմ առղերս:

ՏԻԳԵՎԻՆՈՒՅՆ. Վազէ դէպ ի յաղթանակ: Երեւ-  
ցեր Ռամկին:

Հիմայ, սպառէ:

Բազմութիւնը ճամրայ կ'ելլէ: Դիոմիսեաննե-  
րում կը յաջորդէ խոմք մը՝ արսորուած Լեզէո-  
մատորներու՝ որոնք կ'ընկերեն ամոնց, և կը կրեմ  
ակաթչներում վրայ փորիկի ոսկեղէն զջանակ-  
ներ և թաշկիմակը իրենց վիզիմ շուրջը. ոմանք-  
քոնած եթ կիթառ, ուրիշներ սաղարթապատ  
թիզակմեր և կը քալեն տարութերուելով և խառ-  
նուինդոր շարժումներով:

Ռամիկը կը յարծակի ճամբուն միւս կողմի  
դաշտերուն վրայ:

ՆԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ. Կու գայ ան:

ՌԱՄԻԿԸ. Կու գայ ան, կու գայ ան: Հան է:

ԱԿԳՈՍՏԵԱՆՆԵՐԸ. Ցունական Ամազոնը առաջ  
կու գայ:

ՌԱՄԻԿԸ. Մօմ է արդէն: Ուրախութիւն:

Կ'ամցթի՞ն փաղանգաւորներու ութը խմբեր :  
Առաջիմները կը կրեմ իրենց ուսերուն վրայ մեքենայ մը՝ որում վրայ կը բարձրանայ յունական պղնձէ արծան մը, որ Ամազոն մը կը ներկայացրմէ . Երկրորդները կը կրեմ մեծագիտ աշուարկամեր . Կորթֆական պղիմները, յախճապակեսյ թասեր, ոսկեղէն անօթներ, բաժակներ և սափորներ և հայելիներ և Կողովներ և ճրագարամներ : Ամոնց կը յաջորդէ խառնիմազանն ամբոխ մը Հայերու, Եթովպայշիներու, Հնդկներու, Ցյոներու և Եգիպտացիներու :

Կը լսուին փողի Բիջնմներ՝ որոնք կը ծանուանեն աւագափողի (classicum) Ցշանով՝ Կայսեր ամձը, որում կը յաջորդէ մեծագու աղաղակը ամբոխին :

ԱԱՄԻԿԻ, Կը հասնի ան, կը հասնի ան, ՀԱՇՆԵ :

ԱԿԳՈՍՏԵԱՆՆԵՐԸ • ՈՂՋ ԼԵՐ :

ԱՄԵՐԻՔԻ • ՈՂՋ ԼԵՐ ԿԵԽԱՐ :

ՏԻԳԵՎԻՆՈՍ (Մինչդեռ աղաղակները կը շարունակեն, վազելով դեպ ի Ներոն) . Գահաւորակը (exarchorum) կը մօտենայ, ծափահարող ժողովուրդը դըեղ Հոն կը կարծէ, լուէ աշաղակցանէ : Իննապետը (eneatore) գքեղ կը ծանուանէ :

ՆԵՐՈՒ • Տիգեղինոս, պիտի ստանաս պատմուանը ծիրանի ծայրերուն . առաջնորդ Պրետու-

ՐԵԱՆՆԵՐՈՒ : (Տիգեղինոս կը ժոհ Ներոնի առջեն և կը համբուրդ անոր ձեռքն ու կոչժըր) :

ՆԵՐՈՒ . Եւ արդ գրէ :

Տիգեղինոս կը համիէ գօտիէն իլ փոքրիկ մումապատ տախտակիները, կ'առնէն կաղամարէն (graphiciarum) զրիչ մը և զայն կախուած կը բռնէն միմիմ վրայ՝ նման ամոր որ թեսադրուելու կը սպասէ :

Անդիմ Ապպեամ նամբում և դիմացի դաշտերում վրայ յաղթանակի աղաղակները կը շատ-նամ՝ որչափ կը մօտենայ Ներոնի պատգարակը :

ԱԿԳՈՍՏԵԱՆՆԵՐԸ • ՈՂՋ ԼԵՐ ՆԵՐՈՒ :

ԾԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ . Բարձրեալ, Յանդուգն :

ՈԱՄԻԿԸ • ԳԵՂԵցիկ :

ԱԿԳՈՍՏԵԱՆՆԵՐԸ . Նեղոսը իր անկողինէն կը տեղափոխես :

ԾԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ . Կը ՃԵՂՔԵՍ պարանոցը :

ԱԿԳՈՍՏԵԱՆՆԵՐԸ . Կը նորոգես երկիրն ու ծով :

ԾԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ . Զափող դունտին :

ԺՈՂՈՎՈՒՐՈՆ • Յաղթող պարթեւական աշխարհին :

ԹԱՄԻԿԸ. Կայսր։ ԺՈՂՈՎՈՒԹՅՈՒՆ. ԵՐԿԱՅԻՆ ԿԱռավար։  
ԱԿԳՈՍՏԵԱՆԱՆԵՐԸ. Ապղղուն։  
ՌԱՄԻԿԸ. ԵՐԳՔ, ԵՐԳՔ։  
ԱԿԳՈՍՏԵԱՆԱՆԵՐԸ. ԵՐԳՔ, ԵՐԿԱՅԻՆ Ճայն։ Ե-  
ՐԱՆԻ ՀԱՄԱՅ որ քեզ կ'ունկնդրէ։  
ԺՈՂՈՎՈՒԹՅՈՒՆ։ ՌԱՄԻԿԻԱՆ<sup>1</sup> յարութիւն առած։  
ԵԱՓԱՀԱԲՈՂՆԵՐԸ. Նոր Տուրպիսն<sup>2</sup>։  
ԱԿԳՈՍՏԵԱՆԱՆԵՐԸ. ԵՐԳՔ սիրոյ ԵՐԳ մը որ ԵՐԵԿ-  
ԼԱԿԱՖ չըլլայ ԵՐԿՐԻ վրայ։  
ԺՈՂՈՎՈՒԹՅՈՒՆ. ԵՐԳՔ։  
ՌԱՄԻԿԸ. ՎՐԱՆԸ բաց։  
ԺՈՂՈՎՈՒԹՅՈՒՆ. ԵՐԳՔ, ԵՐԳՔ։  
Ամէթք կը խոժես դէս ի պատգարակը որ  
կը յատահէ զանդաղութեամիր. Ցուիրակիթերը որ  
ամոնց առջևէս կու զամ, գափիթեպսակ խուր-  
ձերով, ես կը մոեմ ամսոփու։

1. Նշանաւոր դերասան Հռովմայեցի;  
 2. Կատակերգակ դերասան Հռովմայեցի;

Գահաւորակը վիզովսկը և ոսկիէ է, գոր կը  
պլսակէ՝ զդարթերու ակեախտիղ Կատար մը, և  
կը վիակէ ծիրամի-յակիթեայ՝ ոսկեդրուազ վրամ  
մը. զմբուխմտերը ու մարգարիտերը զիրար կը  
փոխանակեց երկայն վերջաւորդերում թեւերում  
մէջ, Կը բելուի վեց Եթովպացի զերիթերէ, ո-  
րոնք հագուած են սպիտակ կտու, իբրեաց մերկ  
բազուկիթերում վրայ կը ցուան ապարամշամ-  
թերը: Սսիական երիտասարդերու պասկ մը,  
ուսերթում վրայ ամծուելոյ մազերուի, կը շըշապա-  
տէ զայն, հազած հմ սպիտակ մեսաքսէ պատ-  
մումաթեր՝ արծութեայ ծավլիթերով լրուա-  
զուած և երկերու ծեռքերով յաղթական պասկ-  
եր կը կրեմ: Պատգարակիթ կը յաշորդէ պրե-  
տորեամեթերու խումբ մը ծիլաւոր՝ որում կը գօ-  
րավարէ Բիւլու:

ԺՈՂՈՎՈՒՐԴՅԸ. Բայց վրանը:

ԱԻԳՈՍՏԵԱՆՆԵՐԸ. ԵՐԴՀ :

Ո.ԱՄ.ԽԱՎԵՐ. Բաց վրանը: (և մինչ ամբոխը կը շարունակե կրկնելու միեւնոյն աղաղակը)

ՆԵՐՈՒ (կը բեղադրէ Տիգեղինոսի հետեւեալ անշնչներք) ՍԵՆԵԿԱ. ՍԻՂԼՄ:

ՏԻԳԵՂԻՆՈՍ • Բիւռոս:

ՆԵՐՈՒ. (Կը հաստատե զիյոնլ և կը յարէ).  
ՊԼԱՆԱԳ, ՏՐԱՍԵԱ. այն եթ գրաքննիչի ճա-

Կատը կը զայրացնէ զիս, հինգ ուրուսկաններ շատ աւելի քիչ դաժան պիտի ըլլան՝ քան Արեպպինայի միակ ուրուսկանը, Ահա, կը գեղերպար դեպ ի Ապանք (Եշեսանդուն) կերպով դեպ ի Ապանք ձամբան երադու կ'ըշտայ, և կ'իմանայ որ կ'անցնի այն հողակորտեա վրայէն՝ որոնց տակը բաղուած է սափորը, և ետեւ ետեւ կ'երբայ):

ՆԵՐՈՒՅԻՆ. Ո՞՛, ուրկէ կ'անցնիմ:

ՏԻԳԵՂԻՆՈՍ. Վաղէ շիտակ դէպ ի նպատակը: (և կը մէկ զանի դէպ ի ժախահարող ամրոխը, յետոյ կը վագէ Ապանք ձամբան և նոշիրակ ներուն կը հրամայէ): Կեցէք:

Նուիրակմերը ճամշմարով Տիգեղինոսը կը հնաւագովն և ամոնց հետ կանգ կ'առուէ պատզարակը միւս հետեւորդմերուն հետ:

Հոռմէթ հասմող խումբը սոյթ վայրկեմիմ կ'արշաւակ զաշոր և կը վազեմ զէպ լի գահաւորակը և կը շարումակեմ գոչեւ. «Բաց վրանը»: Ծերակիսի ամդամմերը՝ ծիրամի զարդով (laicelacio) և կարմիր գուլպամմերով՝ զարդարուած վիզուկը մանկմիմերով, կը կրեմ պատմուանիմ ծոցիմ մէջ ծատիկմեր և բազմերամգ ժապաւէններ: Ժողովուրդը զուարթ զգեստմերով կիմերու և մասուկմերու հնտ մէկանց կու զայշարելով վրասանիմերով: Պամկական տրիբունները, որոնք կը ծամուցուիմ երկու մումետիկմերէ, ամոնք ալ ծեռքերմիմ պակմեր ումիմ:

Թագմութեան վողարմերը և իմասպետները կ'ելեն շիրիմմերու և զերեզմաններու վրայ. հոն, բալծորէն, կը կրկնեն իրեմց յաղթակամ հընչւնները:

Արեւը կը ծագի:

Տիգեղինոս կը մեղքէ ամբոխը որ զիմբը ներունէն կը բաժնէ:

ԳԵՐԻ ՄԸ (բազմուրեան մէջէն, առանդական խօսքերը կ'արտասանէն, որոնք կը խրատեն յաղրականը): Բախւալ ետեւէն:

ՏԻԳԵՂԻՆՈՍ (որ Ներունը գահաւորակին բով տարած պիտի ըլլայ, կը պատասխանէն ցոցենելով Հառուր): Ո՞՛. բախւալ առջեւէն: (և կը կորզէ Ներունի ուսերեն դամբանական պատմուանը):

ՆԵՐՈՒՅԻՆ (յակերեայ պատմուանին մէջ՝ արեւունին ճառագայթներին շոշողունին, բարձր և սկզ ճայնով): Զեր աչքեւն առջեւն ահա Ներունը:

Ուրախութեան աղաղակ մը կը խուժէ ամրոխէն: Ուամկավար աղիբումմերը կը վազեմ անոր ծեռքն ու կուրդքը համբուրելու:

ԱՄԲՈՒՅԾ. ԿԵՆԴԱԿԱՐԱՐ արեգակ:

ԽՍՓԱՀԱՐՈՂՆԵՐԸ. ԿԵՆԴԱԿԱՐԱՐ Հռոմ:

ԱՄԵՆՔԸ • ՈՂՋ ԵՐ ԿԵՐՈՆ:

Ասիական Երիտասարդացիոնիզմը կը բանան պատշաճիմ վարագոյները, մինչդեռ Ներոնի շուրջը կ'անձրեւեն ծաղիկներ և ժամանակներ և արմաւեթիք տերեւեներ և պահպաներ՝ յաղթական աղաղակներու և Բիջիններու միջեւ։

Վերջ առաջին արարություն:

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

## ՍԻՄՈՆ ՄՈԳԻ ՄԵՀԵԱՆԸ

## ԾԱՌՈՂՄԱՆ ՐՈՇՈՒԹ

ՅԱՑՎԱԾՍ ՀԵՌՈ ՀՈՎԱԽ

## ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

### ՍԻՄՈՆ ՄՈԳԻ ՄԵՀԵԱՆԸ

ՄԵհեան մըմ է ստորեկրեայ. եթէ ըստ երկայինութեամ մայով՝ երկու մասի բաժմուած կ'երեւայ. Ընդարձակ վարագոյր մը, պարզուած երկու կամարակալ միւմերու միջնեւ որո՞մք յեցած եմ խոտորմակի կամարի մը ուսերում, կը բաժմէ սրբարամի՞ որ վերապահուած է քուրմերում և իրենց խորհրդակատարութեանց աշոթարամէ՞ն ուր կ'աղօթեն ժաւատացեալմեցը:

ՍՐՐԱՄԱՆԸ

Մէջ տեղը սրբարամիմ (որ մայողիմ աչ կողմը կ'լիմայ), ասիական գորգերով ծածկուած ընդարձակ սամղումի մը ծայրը՝ կը գտնուի խորամը, դէմ ի աղօթարամը դարձած. պորվիւրեամ խորանարդ մընէ, որում վրայ կ'ելլոցուի որիշ չորս ստոինամներով. Խորամիմ վրայ, պլածէ եռոտամիլի մը և արծաթեաց **Խորչըրաւոր կադովի** մը միջնէ, կը վառի խունկի սեղմածը:

Սամղումիմ կողերը զարդարուած եմ բազմազումի փղոսկրեայ արձաններով, որոնց միջնէ կայ **Եռաղիմի Եկատէ** մը՝ որ իր վեց ձեռ-

թերով՝ վեց վառուած ջահեր կը բռնէ և իմք նաշարժ կուռք մը շարժում յօդուածմերով։ Ծածուկ փոքրիկ դուռ մը՝ ծակուած սեղապին զանգուածին վրայ՝ կը հաղորդէ բոլոր այս շինուածին ներքինին հետ։

Բաժանմարար կամարին ուսէն և ըստ երկայնութեան տարածուած պատէն ծեւացած ամփամին մէջ կը շոշշողայ մետաղեայ մարդաչափ հայելի մը. հայելին քով կախուած է պղմէէ վահան մը և երկաթակուռ լախտ մը։

Մթագոյն մարմարեր կը պատեն սրբարաթին որմերը։ Հոս ու հոն՝ մարմարերուն վրայ, կը շոշշողամ ուկեղէն թիթեղթեր՝ ուր կը կարդացուին, զբոշուած յումական տառերով, Սիմոն Մողի ստորոգեիները։ <sup>3</sup> Ի ծննամւ տօծ Թեօն բեշալոյ. Լոցր տօն Թեօն<sup>1</sup>. Հաստ երկայն տարածուած պատին վրայ կամ ուրիշ մետաղեայ թիթեղթեր, իրարու կցուած և իրաքամչինը պիտու մը ումենալով վրամ, կը նկարագրեն Եւններու<sup>2</sup> ձննդաբանութիւնը. ուկեզօծ կրկին

1. Մեծ զրութիւն Աստուծոյ. Բան Աստուծոյ։

2. Ալյափնքն Յայիտեաններու։ Գնոստիկան ազանդաւորները պյուիւայլ Յաւիտեաններ կը դնէին, և ըստ երեսց՝ Քրիստոս ալ Յայիտեան մըն էր. — Ծանօթ է արդէն պատմութենէ, որ Սիմոն Մող, Դոսիրենու, և ուրիշներ, առաքելական ժամանակներու գլուաւոր Գնոստիկաններն էին։

շըմապատ մը կը բարձրամայ գետնէն և ծառածեւ պարուրուելով կը կապէ զանոմք բոլոր, սարցածուելով լրացնցուղ միւզաւումմերով մարմարներուն նսեմ յատակին վրայ։ Մի և նոյն պատին վրայ կայ ցած դուռ մը որ կը բացուի այրին վրայ, որ է մեհեաթին ամենէն տաելի գաղտնի մասը։ Այս դրան և բարձրաքամդակ հայելիին միջնու, կայ սեւակունէ (basalte) միւաղային գուփ մը փեռեկուած կոկորով, Շիմուածքին ետեւը, որուն վրայ կեցած է խորանը, զետեղուած է սեղամ մը, որուն վրայ դրուած են պաշտամութին առարկաները. տապանակներ, կոճքեր, անթառամ ծաղիկէ (heliochryson) պլաստինը, բաժակներ, գալարածայր գուպեր հաւասարացից, բուրվառներ և խնկաման մը։ Սեղանին ուրքը՝ քարէ կոճի (zoccoio) մը վրայ գըրուած է բաժակ մը լի գլխիով և փոքր բաժակ մը (simpricium) գլխի համելու համար, և մետաղեայ աթօթ մը (colum nivarium), որ ծիւն կը պարունակէ։

Սըծաններէն վերցուած բազմաթիւ կախուած կանթեղթեր՝ լցալ հեղեղ մը կը սփռեն սրբացանին մէջ։ Սըծաթեայ կրակարան մը կը վարի սանդուխին ուրքը։

### ԱԴՕԹԱՐԱՆՆ

Մեհեաթին մուտքը՝ սրբարաթին դիմացն է։ Մուտքին աչակողմը՝ կողմակի կամարին ու սին երկայնքը, պղմէէ մեծ կուռք մը կը տեսնուի,

ուղղամկիւմային խարիսխի մը վրայ բարձրացած , նստած փառաւոր նստարամի մը (bisellio) վրայ : Պարամոցը խճողուած է մաթեակներով , և մարմ- նոյթ վրայ կը կրէ պատուական մետաքսէ իս- կական զգեստներ . ծումկերուն վրայ կախուած ներքին ուխտական հուէրներ (այքին , սլրտեր արծաթէ , ոսկէն և կատէ) , և խարիսխին վրայ դրուած է պղնձէ կոնք մը՝ սահմանուած հաւատացելոց դրամմերն ընդու-

Աղօթարամին մէջ տեղը կը վառին ամթին մոմեր տնկուած մեծ ճարագարամի մը վրայ :

Մեհեամին սեմին վրայ քարէ տաշտ մը կայ նած ջուր կայ . բարեպաշտները , մտնելու ա- սիւն մը , ողուն վրայ կը պլուի պղնձէ օծ մը , կեցած է սեմին միւս լողմին վրայ :

Տուտքէն դուրս կը թշմարտվի ցոլքը ջամի մը , որ կը լուսաւորէ ստորելըեայ ռամբան :

Կողմակի պատին մէջտեղը կամքնած է նե- րմի ոսկեղէն մեծ արծաթը . ասոր և սրբարա- նին միջեւ փակ դուռ մը կայ :

Աղօթարամը լի է ամէն աստիճամէ և ամէն նրկրէ մարդերով . տիկիմներ՝ զարդարուած շքեղ զգեստներով , կրելով զլումնին պատուական խոյ- րիկներ (mitella) կամուրջ պերճաշուր զարդեր , գերիներ՝ ամթափ պատումամով , և ասոնց մէջ , ոմամբ կը կրեն մակատմութ վրայ՝ զերեալած-

ներում (fugitivarius) սպիթերը . մէկ քամի ա- զատագրեալներ՝ շքնաշուր լակերնայով (lacer- ուն) , կը ծածկեմ արուեստական պիսակներու տակ՝ դէմքերուն սպիթերը . պերճապայծառ ասպիտներ և կամավարներ ամէն կուսակցութե- նէ : Մուտքիմ կուշտը կուռքերու վաճառական մը և ուխտական նկարներ ծախող մը՝ կը ծա- խնեն իրենց վաճառքները : Մեհեամին պահապահը կեցած է Յուէրեթերութ քով :

Յամկարծակի վարագոյրը կը բացուի և կը յայտնուի սրբալամբ հաւատացելոց աչքին : Ա- մէնքը կը ծերապեմ : Սիմոն Մող , արծաթեայ պատմումանով և խոյրով և կուպքին վրայ ակ- նալսալոյ զիհարմերով՝ կեցած է խորամին առտի- մաններութ վրայ , և ծեռքերութ մէջ՝ որոնք ծած- կուած են թամկազմ զիպակով , կը բռնէ բար- ձրացուցած ոսկի սկի մը : Ամեմափայլութ նառա- գայթ մը կ'իջէն մեհեամին կամարէն և կը լու- սաւորէ Սքանչելազործիմ (Tasmaturgo) բո- լոր անձնը : Երկու քահմաններ՝ որ առելի վա- րով կեցած են , կը բռնեն ակիմ տնկը ոսկե- ղէն կոնք մը : Ուրիշ ութ քահմաններ՝ բազմազու- նի արծաններութ միջնէ՝ կեցած են միւս սասփ- նաններութ վրայ , և այսպիսի անշարժութեամբ՝ որ կը շվոթուիմ արձաններութ հետ : Զոլս հո- վահար բռնողներ՝ իրենց ներմակ փեսուրէ հո- վահարները կը բարձրացընեն Մողին ետեւէն . երկու գոհակատարներ (hierodulus) կը բռնեն՝ զլուխներնէն վեր բարձրացուցած բազուկներով

երկու ոսկեղեմ սափորներ որոնցմէ կը շոգիաւ նամ ծխող լսութիքը : Ուրիշ մը կը բարձրացընէ պղնձէ աՅօթ մը , ուրու վրայ կը վառի կապուտակ բոց մը , ուրիշ մը կը բռնէ կրտքիմ առջեւ բաց տիպտիկոն (diptychus<sup>1</sup>) մը , որուն մէջ զծուած են խորիդուար նշաններ :

Աստիճաններուն ոտքը կարգաւ կեցած են քամի մը երխանարդներ մեծ տափուներով , կիթառներով և ծնծղամերով : Կամարակալ սիւներուն կոթեած են երկու պահապաններ , և կամարին մէջ տեղը Գորբիս (երխանապարտ աշակերտ Սիմոն Մող) և Դոսիթէոս , ծեր քամանայ , լարձած են դէպ ի ամբովը :

Աղօթարամին մէջ չերմեռանդները կը նային , անձկալից սպասումի թշաններով , շողշողուն սկիխն վրայ :

Յանկարծակի արխիթի լայն ալիք մը կը պոռթւ կայ փրփրալով սկիթէ , և կ'լիմայ տակի կոթին մէջ : Մի և մոյժ ատեն կ'ելլէ վառող կրակարաններ ծուփի իփոտ միւս մը , որ պատերով սրբարանը , կը ծածկէ Սիմոն Մողը հաւասուցեալներուն աչքէն : Վարագոյը կը զոցուի . Դոսիթէոս և Գորբիս վարագոյրէն զուրս կը մնան , աղօթարամին սեմին վրայ :

<sup>1</sup> • Տալսատակներ՝ որոնց վրայ կը գույն շառվայիցիք բգեշիք բգեշաշխներուն և գլխաւոր ատենականները :

ԴԱՍԻԹԵԱՍ • ԽՈՐՀՈՒՐԴ կատարուեցաւ :

ՔԱՆԻ ՄԸ ՀԱԽԱՏԱՑԵԱԼՆԵՐ (ուրք եղեկով անկարգորհն) ՄՐԵԲԿ մը պատեց զանիկա :

ՔԱՆԻ ՄԸ ԶԱՅՆԵՐ . ՈՇ , ԱՔԱՆՀԵԼԻՔ , ՀՐԱՇՔ , ՀՐԱՇՔ , ԵՐԿԵՆՔ թռաւ :

ԴԱՍԻԹԵԱՍ . ԿՈՆԵՐՆԵՐԸ կուռքին առուեք :

Բազմաթիւ հաւասուցեալներ կ'ելլիման դրամ- մերը պղնձէ կոթին մէջ մետեղու : Ծնծղայի մը հարուածին լրութիւնը կը վերահաստատուի :

ԳՈԲՐԻԱՍ (աղօթարամին սեւեն վարդապետական երգի մը յատկացուած ձայնի բեկրելուն- ներով) . Ուժգին հանգոյց մը հոգին մարմույն կը կապէ : Մահկանացւուներ , տուեք հոգին՝ հոգւոյն բարին , և զգայառանքին՝ զգայառանքին : (Ամենը կը ժերադրեն) :

ԳՈԲՐԻԱՍ ԵՒ ԴԱՍԻԹԵԱՍ (կը սկսին , սաղմուելով , հետևեալ երգը) .

Առաջին սկիզբն (Proάρχε), ԲԻՇՈՆԻ , ՍԻԿԵՆ , Բան , Մարդ , Կեանք , Միանք , Եկեղեցի , Բարձրեալ Ոգլուաս . կ'երկրպագենք քեզի : (Ա. կը մըտնեն սրբարամին) :

1 . Բիշրոնն , Սիգեհ , Ոգդոսա՝ անսւններ են Վաղենարինեան Յուլիանուներու :

ՀԱԿԱՏԱՅԵՎԱՆԵՐԸ (շարունակելով) Գորրիասէն  
և Դոսիքէնսէն առաջարկուած երգը, չերսեռան  
դոչքեամբ).

— Խորափիմ Անդունդ, անզննելի ժագումն  
առաջին Եակներու և անհուն ծով Եսւթեանց,  
կ'երկողադնք քեզի:

— Հանդիպմունք Յաւիտեանց (Sizigie) Ոգի-  
ներ, բայլովներ, կերպարանքներ, Պատկերներ,  
գօրութիւններ գերհամբարձեալք աստուածային  
Լրութեան մէջ (Pleōroma) կը պաղատինք ձեզի:

— Յաւիտեանք և գուլք որ օրէնք կը դնէք  
չոշշուն մալորակներուն երկինքին մէջ ուր  
կ'ընդունին հոգիներն իրենց շարժումը, կ'աղա-  
չենք ձեզի:

— Քեզմով կ'աղօթենք որ կը հեծես և կ'ա-  
րիւնես յաւիտեական սառուերին մէջ, թա-  
փառկոս Պըռունիկոս, քեզմով կ'աղօթենք:

— Ի քեզ կը յուսանք, Սիմոն, Աստուածային  
Միթթարիչ՝ որ իջար յերկիր երկինյին Հագ-  
ւով, ի քեզ կը յուսանք:

— Կը հաւատնանք քեզի, քու խորհուրդիք,  
արիւներնք Ալիին ու ձեռքիդ մէջ կ'եռայ և  
կը բասորանայ. կը հաւատնանք քեզի:

— Երկինքի անհուն էջին վրայ, որ կը դառ-  
նայ, գուն քու մատծումք կայծակներով կը  
դրես. կը հաւատնանք քեզի:

— Թանդակուած Աստուածին պղինձը կամ  
փղոսկը քեզմով կը քալէ, կը մարդարէանայ  
և կը բաբաիէ: կը հաւատնանք քեզի.

— Քու հզօր նշաններուդ և արիւնի մկրտու-  
թեան և բոցին և քու սուկերէն մեշեանիդ: Քու  
կ'ապրիս յաւէժաբար և կը թագաւորես և կը  
ճելքես վերին եթերը, որ կը բարդարէան և կը  
պայծառութեանդ շաւըը:

— Առաջին սկիզբն իրաց, Բիւթոն, Ալգեհ, Բան,  
Մարդ, Կեանք, Միաք, Եկեղեցի, բարձրեալ  
Ոչչուաս, կ'երկրպագենք քեզի:

Այն վայրկեմէ՞ որ սրբարանին վարագոյրը  
գոյուեցաւ, Քուրմերը համելով իրենց զգեստ-  
ները՝ զրած են խորանիմ ետեւը կամ սեղա-  
թին վրայ, և հաւարուած են զիմլին Բաժակին  
շուրջը, լեցութելով թասերը: Սիմոն Մոզը իշած  
է սեղամէն, զրած է վերարկուն ու խոյրը ար-  
ծանի մը Սերբաւախարիսխին վրայ, և է զոյշ  
մետափեայ պատմումանով գոհարազարդ կուրծ-  
քով և զբակով: Գորբիաս, հազիւ սրբարանէն  
ներս մտած, իլը միանայ միւսներում՝ սեղանին  
շուրջը և կը վութայ զուազթութեամբ թան մը  
զիմլով լեցութւու:

ՍԻՄՈՆ ՄՈԴ (Գորրիասին՝ մինչդեռ հաւատա-  
ցեալները կը շարունակեն երգել իւնեց սաղմո-  
ւոյ աղօրաբանին մէջ). Լաէ ինչպէս հաւատա-  
ցում հօալ խորհրդաւոր խօսքերը գէպ և եր-  
կինք կը բառացէ:

ԳՈՐԲԻԱՍ (բար մեռը և զուարը և այուշաժքով  
մը մօտենալով Սիմոն Մոդին). Տեսինչպէս նուի  
բական կոչունքը կը չողայ: Գինին բաղմոցին  
վրայ թափեր է: Զիւնը կը մեղմէ փաղերնեան  
հոյզը, կ'ուզեմ համեսել աստուածային բա-  
ժակը: Բայց կոյս ըրթունքը պարտի նախ ա-  
ռաջին սրսկումը ընել նպաստաւոր Աստուածի  
մը... (Բարեկաշտիկ զոհ որ գետինը կը թրչէ)  
(կը ժռկ մեղմով բասին շրուեցը դէպ ի գետինի  
ծաղրական բարեկաշտուորեան մը շարժմամբ

ու ձեւերով, և կը բափէ քանի մը կարիշ գիճի,  
և կը յարի). Յետոյ, սրով հետեւ բաժակը ծանր  
տեւը: (կը պարպէ բոլոր գիճին մեկ շունչով):

Աղօթարանին մէջ կը շարումակեմ սաղմոսել:  
Սրբարամին մէջ, Գորբիասի շուրջը՝ քորմերը  
ուժով ուժով կը խօսին: Գորբիաս ուրիշ թաս  
մը ալ կը պարպէ: Կը խնդրու:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. ԼՇԵՆ:

ԳՈԲՐԻԱՆ. ՀԱԳԻՆ Կ'ԱՐԱԽԱՆԱՅ:

ՔԱՆԻ ՄԸ ՔԱՀԱՆԱՆԵՐ (Գորբիասին՝ որ քիչ  
մը կ'երերայ): ԵԲՏԱԿ կ'եցիր:

ՈՒՐԻՇ ՔԱՀԱՆԱՆԵՐ. ԼՇԵՆ:

ԳՈԲՐԻԱՆ. (Եղրին կը խմէ): ԶԱՐԱՐԺ ԵՆՔԻ  
ԼԱՑԱՔ:

ԱՄԷՆՔԸ (ցած ձայնով Գորբիասին): ԼՇԵՆ ԿԵ  
ՃՔԻ:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. ԹԵՌ երդը կը լսուի: (Գորբիաս  
կը վազէ դիտելու վարագոյնին մէջէ):

ՍԻՄՈՆ ՄՈԴ (Գորբիասին): Ի՞նչ կը փորձես:  
ԳՈԲՐԻԱՆ. Կը լըտեսեմ:

Քամի մը հաւատացեալմեր, աղօթարանին

մէջ, կուռքին ծումկերուն վրայ ուստական նուէր-  
թեր կը կախեն, ուրիշներ գրամմեր կը դմեն  
նուէրթերու պեալին մէջ զոր կը պտուտցըթէ մե-  
հենապանը: Ծերումի մը, զինէն միմչեւ ուսերը  
կնգուղով ծածկուած, գերին մը օգնութեամբ՝  
կ'ելէ կուռքին խարլամբին վրայ:

ԳՈԲՐԻԱՆ (միշտ լրտեսենով, Սիմոն Մոգին):  
ՆԱՅԷ: Անոնք ուլստական նուէրներ կը կախեն:  
Ուկիի և արծաթի հնչիւններ կը լսուին:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Առասպելներուն կը սպասեն. Ճա-  
խենք ատոնց առասպելներ:

ԳՈԲՐԻԱՆ. Արձանին քով. Աստուածին սուլք  
խարիսխին վրայ ծերունի մը կը լսօսի:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Ի՞նչ կ'ուզէ:

ԳՈԲՐԻԱՆ. Կուռքին ականջն ի վարը կը լսօսի:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Ո՞չ, որքան անմիտ է մարդուն  
հաւատաքը: Երկեւ և յոյն և Մեհետնը կը հրա-  
մայէ: Մերն է վախցողը, մերն է յուսացողը:  
Ամէնքը կ'ուզզեն իրենց դէմքը, Հագին ու երգը  
հրաշքին՝ որ զիրենք կը նուանէ: Ալօթեցէք,  
ապուշներ: Աղօթեցէք: Մինչդեռ, իսարդակ  
վիճակներ թելազեւով պատգամին՝ հաւահմայն  
կը ծիծաղի խորանին ետեւը:

Աղօթարանին մէջ սաղմոսը կը շարումակէ:  
Գորբիաս թողով իր լրտեսի վայրը կու զայ սիւ-

դանիմ քով, կը լեցրմէ ուզիշ թաս մղմ ալ, և  
պսակ մը կը կապէ զլուխը:

ԳՈԲՐԻԱԾ. Պասկենք մազերնիս անթառամով,  
և ամէն արշալոյն նոր Աստուած մը թող աւետէ  
Հոռմ: Այս, հաւահմաները միշտ ժպառուն պէտք  
են ըլլաւ: (Այսպէս բաւղով, ոտքեն մինչեւ գր-  
լուխը կը դիսէ Սիմոն Մողը):

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Ծաղրածութեան պատրաստ ան-  
միտ ըղեղ:

ԳՈԲՐԻԱԾ. (Առրին խմելով). Լոյն հաւատարիմ  
հօտը ինչպէս կը մայէ:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Մի խմեր:

ԳՈԲՐԻԱԾ. Հրամայուած պաշտօնը կը կատա-  
րեմ:

ՔԱՀԱՆԱՆԻՐ (Ջրապատեղով զանիկա՝ բասը  
առնելով համար). Լուս կեցր:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Դաբրեցընելու է յիմարը:

ԳՈԲՐԻԱԾ (Վերցրնելով թեշերը՝ բասը միշտնե-  
րով ձեռքին ազատելով համար). Իմ իրաւունքս  
է այս: (Թասը գետին կ'իջնայ):

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Մեհեանէն մեղի մտիկ կ'ընեն:

ԲՈԼՈՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ. Լուս:

Սակամուը կը դադիփ աղօթարամիմ մէջ, սրբա-  
րամիմ մէջ ալ կը դառնայ խաղաղութիւմը:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. (Գորբիասին). Ալ չեն երգեր:  
Դաւըս հանէ այդ մարդիկը՝ Ներսնը հասնելէն  
առաջ: (Երկու մեհեանպաներու): Թուղ մարտին  
ջահերն ու սկաւառակները, և վառուի ծծը մ-  
բային կերպնը: (Ուրիշ մեհեանպանի մը ցու-  
ցընելով վերապիշն և խոյրը) Պահէ այն զար-  
դերը:

ԳՈԲՐԻԱԾ (աղօթարանին սեւին վրայէն՝ դէպ  
ի ամրոխը դարձած) Գացէք, եղբայրներ, և սե-  
մէն անցնելու ատեննիդ ծռեցէք. Կայսրութեան  
Ոգին:

Հաւատացեալմերը կ'ելլեմ, կը ծովին ներոնի  
արձաթիմ առջեւ. ոմանք կ'երթան կուռքիմ ոտ-  
քը կը պազենն, ուրիշներ կը խոթարինն զուվա-  
թիթ պղմէէ օճով միւթիմ առջեւ և ամէնքը դուրս  
կ'ելլեմ:

Երբոր աղօթարամը կը պարպոի, Գորբիան՝  
ներոնի արձաթիմ քովմտի դուռը կէս մը կը բա-  
նայ, և կը սկսի՝ զուվը դուրս հանելով գումէն՝  
լրտեսել:

Անդիմ մեհեանպանները Սիմոն Մոգի հրա-  
մանները կը կատարեն. կը մարեն լոյսերը, կը  
վառեն կերպն մը որ կամաս լոյս մը կը սփոէ և  
կը դմեն զայն աստիճամիմ ոտքը:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. (Դոսիրէնսին). Դու, Դոսիթէսս,  
ինձմէ առաջ այրին մէջ մտիք ուր կը խօսի  
մահասարսուռ պատգամը, ամպարիշտին սոս-  
կումը: (Երկու Քահանաներու) Աեղանին վրայ, հա-

ռադայթարձակ աստղը, հատուածակողմը (pris-  
ma) թուշ չողջողայ. (կիրառառորներուն և  
ժենայառարձներուն), Դուք աւ ստորերկրեայէն՝  
արթնցուցեք ՄԵՀԵԱՆԻՆ ծածուկ արձագանդ-  
ները:

Դոսիթէոս և բոլոր աստիք զուրս կ'ելլեն այ-  
րին ստորին դռմէմ:

ԳՈԲՐԻԱՍ, (սրբարանի վազելով). ՆԵՐԱՆԸ ԿԸ  
ՀԱՍՆԻ:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Դուն հնո պահուըտէ: (Ա'կլէ  
Գորբիասի հետ մինչեւ խրանք, կը բանայ  
ժառուկ դուռը և կը ցորցնի Գորբիասի պահուը-  
տելիք տեղը, յետոյ առաջ կը տանի). Եթէ պը-  
շնձին գոշիւնը հնչէ, շարժէ այն կախաղանը  
(քեցա) և բուլոր խորանը թուշ սուզուի իւ գե-  
րեղմանին ճշլ:

Գորբիաս թաքստոցը կը մտնէ: Սիմոն Մոզ  
գաղտնի զուրս կը գոցէ Գորբիասի վրայ, յետոյ  
նորէն կ'իշտէ և այրին դռմէն զուրս կ'ելլէ: Ան-  
միջապէս յետոյ կը դատմայ Սստեղիային ծեռ-  
քէն բռնած:

զայ նորուն և նուրուն ինդա ու ու վանան  
զդոյն զամանական (աօլոմզօւ) ու ու  
մանիք և օսմանական զրոյն: Յու մաս

Ազօթարանը բոլորովին մութի մէջ մնացած է:  
Մըրարանը ազօտ կերպով լուսաւրուած է:  
կերոնին կապոյա լցոսով և վառող կրակարանին  
ցոլացումներով:

Միթզեռ Սիմոն Մոզը Սստեղիան սրբարանը  
կը տանի, Մեհեանին միս կողմէն Ներոնի ար-  
ձամին քովընտի մեծ զուրս կը բացուի, և կը  
տեսմուի ներոնը Տերպանուի հետ՝ չորս շահակիր-  
մերու միջեւ, և ետեւմին՝ Տիգեղիմոսը քանի մը  
Պրետորեան ներու հետ և տասմապետ մը Գերման  
Պահապաններուն:

Ներոն կ'անցմի ազօթարանին սեմէմ՝ Տերպ-  
ասուի հետ՝ առաջնորդուած ծառայէ մը՝ որ լցո  
կ'ընէ իրենց և աշքով կ'ընէ միւսներութ՝ որ ըն-  
գամ նտեւէն: Դուրս կը գոցուի: Տերպանու ըրո-  
ւած է մէկ ծեռքին մէջ թաս մը, և միւսին  
մէջ փոքրիկ ոսկեղին ամօթ մը, և աշ ուսէն դէպ  
ի ծախ կուշտը՝ կիթառ մը, կախուած սուրի կա-  
մարի մը ճանէկն:

Ներոն հազած է մթագոյն պատմունամ մը  
ծիրանազարդ՝ վերջաւորներով և մետաքսեայ  
բանկոմ մը՝ մութ արիսներանգ մնարարուանիս  
ուկենուու ծայրերով: Ակամակուու կամարէն քիչ  
մը վարով կապուած է մեծ զմուկուտը զոր միջտ  
հետը կը գրէ: Ուրիշ ճանամատուփտ զմուկուտնե-  
րու վզոց մը կ'իջտէ միթև կուրծքը ուրիշ քառա-

մամեակիմը հետ՝ որմէ կախուած է շառացում քար մը (calcophorous) նպաստաւոր բժժամքը ողբերգակմերու։ Կոկորդը պաշտպամուած է ծիրամիսուտակ թաշկիմակով մը։

Կ'երթայ կը տեղաւորուի աղօթարամիմ մէջ տեղը, դարձած դէպ ի փակ վարագոյրը սրբարամիմ։

Տերպմոս կը լցըթէ թասը և ամոր կը կարկառէ։ Ներոն կը խմէ, յետոյ թաշկիմակը կը քակէ վիզէտ և Տերպմոսի կը յանձմէ։ Տերպմոս կուրքիմ պատուանդամիմ վրայ կը դմէ ձեռքիմ մէջ ունեցած իրերը, յետոյ կը համէ կիթառը մամկէմ միմցեն ներոն երգելու պատրաստուղի մը զիրքը կ'առնէ։

Սիմոն Մողը տարուծ է Աստեղիամ սամդուխիմ ոտքը։ Աստեղիայիմ զգեստները մոյմ եմ ինչ որ էին Ապկեամ մամբում վրայ, օսնկէմ վզմոցով։

(ՍՐԲԱՐԱՆԻՆ ՄԷջ)

ՍԻՄՈՆ ՄՈԳ (Աստեղիայի). Դուն պէտք եւ այն խորանին վրայ ելլեւ։

ԱՍՏԵՐԻԱ. Պարուրուած եմ քու խորհուրդներուշ մէջ, քեզի կը հետեւիմ և կը դողամ։

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Ներսն քեզի հոս պիտի երկըրդագէ։ Լուէ իրեն։ Ան արդէն քեզի կը պաշա-

ԱՍՏԵՐԻԱ. Ո՛վ իմ գերագոյն երազ։

(ԱՂՋԹԱՐԱՆԻՆ ՄԷՋ)

ՆԵՐՈՆ (ընկերակցուքեամբ Տերպմոսի կիրանին, կ'երգէ). Աղջաւոր մը կը սպասէ և կ'արթէ որ սուրբ քովը բացուի իրեն առջեւ։

(ՍՐԲԱՐԱՆԻՆ ՄԷՋ)

ԱՍՏԵՐԻԱ. Ոհ երազս... Բայց ինչու համար դուն այս մահկանացու անդամները կ'ուղես լսուանին վրայ բարձրացցնեն։

ՍԻՄՈՆ ՄՈԳ (աստիճաններէն վեր ելլերով և դմկամակող Աստեղիան բանի հետոը բաշերով մինչեւ խորանը). Մի տնտնար։ Բարձրացնը երազիւ, ելլիր։

ԱՍՏԵՐԻԱ. Գթութիւն։

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Ելիր հետո, ելիր հետո։

(ԱՂՋԹԱՐԱՆԻՆ ՄԷՋ)

ՆԵՐՈՆ. Հաշտուելով թուղ ներէ վերջապէս իսմանուսիան երկըի վրայ և Աստեղիան ժպտի երկինքը։

(ՍՐԲԱՐԱՆԻՆ ՄԷՋ)

ԱՍՏԵՐԻԱ. Անունս տուաւ։

ՍԻՄՈՆ ՄՈԴ (կամաց)։ Ան զքեզ կը կարծէ այն  
աստուածուհին, որ կը թագաւորէ գիշերուան  
և սարսափներուն վրայ։ Ուրեմն զբայլ։ Եթէ նշան  
մ'իսկ տաս մահկանացու ըլլալուդ, եթէ չե-  
ռացընես սաքդ այս խորանէն և այն ճառա-  
դայթէն՝ որ զքեզ կ'աստուածացընէ, ամէն բան  
կը կւէի։

ԱՍՏԵՐԻԱ. Զիս տանջանքի՛ կը դատապարտես։

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Պահուըտած այրէս ամէն ըան  
պիտի տեսնեմ ու լսեմ։ Դուն, իմ զերուհիս,  
արթնցուը անոր մէջ յոյսը կամ երկիւղը, և  
քեզի գերի պիտի ըլլայ ան՝ սրուն զերի է աշ-  
խարհ։

Սիմոն Մոզը կ'իջմէ։ Աստերիան մնացած է  
սեղամիմ վրայ, Սիմոն Մոզի խօսքեկօ նուա-  
ծուած, կոթընելով խորամիմ, անշարժ։

Սիմոն Մոզ վարագոյրը քիչ մը բամալով։ Ս-  
ոթալամը կ'անցմի։ Ներոնի մէկ ակնարկին՝  
Տերպիսն ու ծառան մտած տեղերթէն գուրս  
կ'ելլմի։ Կերոնին և վառող կրակարամին լցուէն  
զատ ուրիշ լցու չի մնար։ Խումկի սեղամին բոցն  
ալ մարզ է։

ՍԻՄՈՆ ՄՈԴ (Ներոնին)։ Ներուած է քեզի անց-  
նիլ ծածուկ սեմէն։

Ներոն կը հասնի մինչեւ սրբարանին սեմը և  
մունելու կ'ըլլայ։ բայց Սիմոն Մոզ կը կեցընէ։

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Կը սկսալիս։ Աջ սաքսի (Ներոն  
կը սրբագրէ բայլը)։ Ծռէ։ Անցբը (Ներոն սրբ-  
արանը կը մնոնէ)։ Աչքերու վար առ։ Հանէ  
խաւարչտն վերաբկուն։

Ներոն, զլսակոր, Սիմոն Մոզի բոլոր պատուէր-  
թերը կը կատարէ։

Սիմոն Մոզ՝ բունելով անոր թեւէն՝ կը տամի  
մոզական հայելիմ զիմացը։ Սրբարամին աղօտ  
լցու չի հասմիր մինչեւ Աստերիան լուսաւու-  
լու։

ՍԻՄՈՆ ՄՈԳ. ԱՀԱՅԵԱՍԻԿ մոդական հայելին՝  
որուն մէջ անհուն Անդունդը կը բեկրեկէ իր  
աստղային լոյսը: Սրութեամք սեւեռած ակնար-  
կը միայն կը նայ զանազանել հոգեկան փաղան-  
դը: Պիտի տեսնես զայն հոս եթէ աչքերդ ու-  
շաղիր ըլլան, ծիրանիկ և ելեկտրոնի փայլա-  
կի մը մէջ: (Յետոյ, ցուցելով հայելիին բով  
կախուած վահանն ու երկրեայ շախառ, կը  
յաւելոյ). Եւ եթէ ողի մը քեզ ահաբեկէ, զարկ  
այն պղինձը և ողին աներեւոյթ պիտի ըլլայ:  
(Կը բողոք Ներոնը՝ առանձին՝ մոգական հայե-  
լին հանդիպ, և այրին դանեն դորս կ'ելլի):

Լուսացնցող ճառագայթ մը կ'իջնէ Մեհեա-  
միթ կամարէն և կը լրսաւորէ Սատերիան, ո-  
րում դէմբը կ'ամողը առանց հայելին մէջ:

ՆԵՐՈՒՆ. ՈՇ, անհետացի՛ր... (զարհուրած,  
կ'առնեն երկարէ լախտը և զարնելոց կ'ըլլայ վա-  
հանին, բայց յանկարծակի կանգ կ'առնէ): ՈՇ...  
ոՇ: Կը կներեւոյթին պատրանքն ես: Բայց լաւ կը  
տեսնեմ զքեզ: (Զմորչխատը այլին կը մօտեցը-  
նէ): Կ'ուղեմ հետազոտել: Ի՞նչաէս սեւեռած  
ինձի կը նայի: Տարօրինակ գաղտնիք: Հայելիի  
մէջ երեւցած դէմբը կը թուի: (Կը մօտենայ,  
սաստիկ հետօպքը բորբածը, հայելիին և անոր  
կը դայի): կը պէտք զմրոշխատը): ՈՇ, ի՞նչ տժգու-  
նութիւն իր դէմբին վրայ... իմինիս վրայ: Տես-  
նենք: (Կը դասեայ և կը տեսնի Սատերիան  
սեղանին վրա): Եղուկինձ... Ահա ո՛չ Սատու-  
ածուհին: Սատերիա: (Սարասիած կը փախի հա-  
յելիին անկեսն հանդիպակաց անկիւնը՝ և ալ-  
քերը կը ժամկի ձեռքերով): Խաղաղութիւն:  
Զիս մի կուրացըներ: (Ազ ձեռքը շրբունքին կը  
տանի ի նշան երկրպագուրեան, և առանց հա-  
մարձակելոց ալլերը վեր բարձրացնել, սանրու-  
խին ոտքը կը մօտենայ և առաջին սատիհանը  
կը համբուրէ): Կ'երկրպագեմ քեզի: Կը համ-  
բուրեմ քու խորանդ, տժգոյն Աստուածուհի,  
ահաւոր պաշտպան մեռելոց: Օր մը դուն Տաւ-

րիսի մէջ խաղաղութիւն խոստացար մայրապանի մը, միեւնոյն շնորհքը կը հայցեմ: Որեւատէսի պէս ևս աշ առանց պատճառի չէ որ մայրապաննեցի: Աղատէ զիս իր ուրուականէն:

ԱՍՏԵՐԻԱ (միշտ անշարժ, սեռեւելով անոր վրայ, երազական նորադիու շեշտով մը). Ելքը և յուսա:

ՆԵՐՈՒ (վերցնելով գլուխմ ու աքերը սիչ քիչ մինչեւ Աստերիան): Ո՞չ! Ի՞նչպէս խօսք կու գայ կը թափառի պարի քավ: Արձագանդ տուող պղինձի մը նման պատասխան կուտայ սիրտը:

Կ'ելլէ յամրորէն, և նայելով Աստերիայի վրայ, զմբուվտմերում քատամաթեալը կը համէ վիզէթ. մինչեւ ինքը ասոր թետ է, Աստերիամ ալ միեւմը դանդաղութեամբ և ներոնի վրայ սեւում աչքերով կը համէ վիզէթ պլուսած օծերը և կը զէլ իր բոլի խորհրդաւոր կողովին (cincta mystica) մէջ:

ՆԵՐՈՒ, Գուն քու ծոցէդ կը քակես կենդաշի զրահը, ևս կ'ելլեմ և կը սեռեմ ընծան քու ստերուսդ առջեւ: (Կը նետէ զմիրիստեայ մանեալի խորանին եռոտանիին վրայ, ոչր կը հասեի Աստերիայի ձեռքը): Որքան քեզի կը նայիմ, այնքան ինձի աղետաւոր, խորհրդաւոր և գեղեցիկ կ'երեւաս քու լուսեղէն ամպիդ մէջ: Եւ քեզւ շփոթեցի իմ գարշ ցնորքներուս հետ:

Արդ կը ճանչնամ քու աստուածութիւնդ: Այն գիշերէն ի վեր՝ որ ինձի երեւցար դամբաններուն միջեւ, ես քեզի հետ կ'ապրիմ, քեզի հետ կը կրեմ, կ'երազեմ և կը զառանցեմ: Պինդ հանգոյներով կապուցանք միասին աղիքներսպ ու սրտով, և գուն կը կիծես իմ սրտիս մէջ, գէմ քիս վրայ քու տժգունութիւնդ ունիմ, աւար եմ քեզի. անհնարին տագնապներու մէջ կը ձգես զիս: Աստուածուն հիգ իմ ինսու համար կը կապես զիս այսպէս հիւանդի ինսու: (միշտ աելի տարբիւալով). Գուցէ սիրոյ անհուն ցնորք մընէ այն որ մեր մէջը կը գուչէ, ով տժոյն մղձաւանջու և կը սիրէ զքեղ Մայրասպանը և ան է քու երջանկութիւնդ... Արիւնին գեղեցիկ կարմրը զքեզ կը զիւթէ: Տուրինձի քու խածուածքդ, կը սպասեմ յափշտակուած և ես կ'ընծայեմ շրթունքս: (Յետոյ ուշադրութիւն դնելով Աստերիայի շարժումներուց, կը յաւելոյ). Ահաւասիկ, Աստուածուհին կը ծոփ. կ'առնէ մանեալը: Եւ կը գոհարազարդէ կուրծքը: Զքնալագեղ կապոյտ զմբուխուներուն միջեւ:... Ո՞չ, իջբր, իջբր, հրաշալի հիմէններ երազողին վրայ: Ի՞նչպէս փրթելով երկինքէն կ'իշնայ աստղ մը, իջբր գէպի ինձ. Աելենէ, Եկատէ, Աստերիա, թափառկոտ լուսնական Եւոն: Մոգական հազարանուն Աստուածուհի, իջբր. անոնց ամէն մէկը սիրոյ անուն մը պիտի լլլայ: Բայց գուն անշարժ կեցեր ես, Աստուածուհի խոր լուսնեանց, նման այն աստղին՝ որմէ կը գալթես գուն զիւթական ժամերուն մէջ: Ոչ.... քու սրտի մէջ.... մարդկային արիւն չի բաքախը, այլ երկնաւորաց արիւնին ցուրտ շի-

Հոռկը: Նայէ, ես... զգայազիրկ, սէր շնչելով,  
Հօս կը տարածուիմ...»

Սեղաթիմ աստիճամներութ վրայ կը փոռուի՝ միշտ  
Աստերիային վրայ սեւեռած աչքերով և բազուկ-  
մերը դէպ ի ամ կարկառելով։ Աստերիան ամ-  
շարժ կը մնայ իր տեղը՝ ծոած զվով, ինչպէս  
թէ յափշակութենէն քարացած։

ՆԵՐՈՒՅՆԹԱԳՐԸ. Վայ, Անմահ մըն ես դռն։ Կ'ու-  
զէի որ կին ըլլայիր՝ հեւհեւուն համբայիր՝ կը-  
լուստ սարսափիւններուն մէջ։ Ո՛հ, չանիծնեմ քու-  
Աստուածութիւնդ... Արդէն ողբապղծութիւնը  
բերի վկասային վրայ՝ երբ սեղանին ոտքը բռնի  
կապեցի Ռուբրիան՝ նուշբական կայսր...»

Աստերիան կարմ միշ մը կ'արձակէ, Ներու  
ոտք ելած է և առաջ կը տամի։

Բայց ո՞նքը մը աւելի նոր և շատ աւելի մեծ  
պիտի գործեմ։

Կը նետուի, երեք կամ ըրս աստիճամներ ցատ-  
կերով, Աստերիան բութելու հմտմար։ Կը դոդան-  
չէ սարսափիւ շառավիւմ մը ինչպէս թէ զար-  
հուրելի կերպով զարթուած պղիմի մը, և կը  
լսուի լսափառենք բերաթէմ միւաղիմ որ գուրս  
ցցուած է այրիմ պատէն,

ՊԱՏԳԱՄԻՆ ԶԱՅՆԻ. ՆԵՐՈՒՅՆԹԱԳՐԸ:

Միեւմոյն ատեմ՝ Աստերիան լուսաւորող նա-  
ռազայթը մարած է։ Սրբարամը մութի մէջ կը  
խորասուզուի։

ՆԵՐՈՒՅՆԹԱԳՐԻ Հառագայթէ գեռ, ճառա-  
գայթէ գեռ։

ՊԱՏԳԱՄԻՆ ԶԱՅՆԻ. ՆԵՐՈՒՅՆԹԱԳՐԸ:

Ներու շաթթահարուածի պէս նորէն կ'իմայ-  
աստիճամներում վրայ։ Աստերիա, յամրօրէն,  
կ'իմնէ քանի մը աստիճամն, կը մօտենայ ներումի,  
ծուելով քիչ քիչ, անոր քովը կը կծկըտի, կէս  
նստած կէս ըմլողմանած։ Երկու մարմիթթերն ի-  
րարու կը դպչիմ։ Իրենց գէմքերը կը ցոլացընեն՝  
խաւալիմ մէջ՝ կիրումին կապոյտ լոյսը, և կրա-  
կարամիմ ցոլքը։

ԱՍՏԵՐԻԱՆ. (իրեւեւ երազելով կը մրմնէ այս  
բառերը). (Կ'ոյր մարմինը սոսկումին մէջ կը գա-  
րավիմի... հոգին յափշտակութեան բարձր  
կասարին վրայ կը թափառի... կը շառաչեն  
կեանքին թելերը... Գունաը կը մըրկէ... երկին-  
քը վրայ կը յարձակի... եթերը կը շաչէ):

ՆԵՐՈՒՅՆԹԱԳՐԸ. Աստերեայի մրմնէած բա-  
ռերուն միջեւ). Կ'անցնի տենդային պղասոր  
ժամ... երազ մը... կը դգամ... կ'ոյր  
օղին մէջ... արբշիս երեւոյթներու յատակը  
դանդաղ սեւ մղձաւանջը։ Շնչող հոգինե-

բուն նման կը ճօհայ կերնը։ Խորանին երկայն քը թափառկոտ շողիւններ կը թռչին . . . աղետաւոր գոշանջ մը կոռնայ սըբարանին մէջ . . . 0 թը կը թիսպէ և կը հաջէ որոտումը։ Բայց դուն կը ջնջես ապէրատ սոսկումը, Աստերիա, դուն հաւատարիմ պահապան ես։

ՊԱՏԳԱՄԻՆ ԶԱՅՆԸ. Ներոն, Փախէր։

ՆԵՐՈՆ (առանց սարսափելոց, Աստերիայի, յափշտակուած և դանիայօրին)։ Ի զուր պատշամը կը մոնչէ վրաս, չեմ վախնար։ Տես որ տակը . . . Ո՞հ, առող ինձի համբոյը . . . քու ոտքերուդ բոյը . . . քաղցր . . . յամը . . . որ կը մեռնի երազով և կ'երջանկացընէ հոգին . . . և կ'արթըն ցընէ զգայութիւնը . . . Ո՞հ, Սէր . . .

ՊԱՏԳԱՄԻՆ, Ո՞հ, «ԷՇ» (կը համբորուշին)։

ՊԱՏԳԱՄԻՆ ԶԱՅՆԸ (միշտ առելի որոտագոյ)։ Փախէր, Ներոն։

ՆԵՐՈՆ (սորի ելլերով, զարհուրելի կերպով Աստերիայի)։ Անպիտան դու։ Կի՞ն ես։ (Աստերիան կը նորադի սեղանին աստիճաններուն վրայ)։

ՊԱՏԳԱՄԻՆ ԶԱՅՆԸ. Փախէր, Ներոն։ (Ներոն լուսի պէս, ոչշարութեամբ կը նայի այրին կողմը)։

ՆԵՐՈՆ. Լրտեսուած եմ, Հոն։

ՊԱՏԳԱՄԻՆ ԶԱՅՆԸ. Փախէր։

ՆԵՐՈՆ (իշելով աստիճաններին և դարձած դէպ ի այրը)։ Մարնէք, Սիմոն. և քու կ'ակրող թուղ կլէ սեղանին բացը։ (Կ'առնէ կերպնը և կը վազէ զայն բոցին կողմէն Պատգամին թերանին մէջ խորելոց համար ուժգին կերպով)։

ԶԱՅՆ ՄԸ ԱՅՐԵՆ. Օքնութիւն։

ՆԵՐՈՆ (Ժիժաղելով). Բանուեցաւ։

Պատիմ ետեւը, մեծ սալաքարի (Phengites) մը մէջէ՞մ որ կը շփոթուէր միւս մարմարներուն հետ, կը թափանցէ մեծ լոյս մը։

ՆԵՐՈՆ. Բացը կը թափանցէ։ Նենդաւոր փակարանը փլէ՞։

Ե՞ապէէ երկաթեայ լախաղ և բուռմ հարուածով մը կը լորսուալի քարը որ կ'իսայ կտոր կտոր եղած։ Պատիմ ճեղքուածքին մէջէն կը տեսնէ Դոսիթէոսը, Յուաղած այթին յատակին վրան, մօրուքը ու զգեստները բոցերու մէջ։

ՆԵՐՈՆ. Ո՞վ կայ Հոն։ Դոսիթէնն է որ կը վառի և աղօրարան կը վազէ կանչելով)։ Պրետորեաններ։

Կը մոնեն անմիջապէս Տիգեղիմոս, Պրետոր-

եանները, Գերման Պահապամներում տասնա-  
սիտը, Տեղապոս և ծառաները չահերով։

ՆԵՐՈՒ (պատուելով սրբարանին վարագոյները  
և պոռազով զուարք կատաղուրեամբ մը)։ Ծիծա-  
լեցէք ԱՀա ։ Նայեցէք ։ Մեհեանին քոզը պատ-  
սեցաւ ։ Ահաւասիկ խորհուրդը մեծ Բանին  
Աստուծոյ ։ ԱՌ, ԱՌ, ծիծալեցէք ։ Սիմոնը չփախ-  
չի, հոն պահուըտած է ան։

Կը ցուցեմ այրը; Ամէնքը այրը կը դիմեմ,  
ո՞րը դրւէմ, ո՞րը պատիմ մեղքուածքէմ ։ Գոսիլիէու-  
սի մարմինը ուրիշ տեղ կը փոխազրուի ։ Տերալ-  
նոս հայսելին քով շահ մը դրած է ։ Ներոն միայն  
է սրբարամին մէջ և ձեռքի լախտովը կը շա-  
րութակէ իր կոտրածը ։ Կը յարձակի նախ և  
առաջ ինքնաշարժ կուրքիմ վրայ։

ՆԵՐՈՒ ։ Մահ Աստուածներուն ։ Տեսնենք ։ Տես-  
նենք ինչ դուրս կ'ելլէ ասկէ (Աշխատի հարուսածով  
մը գլուխը կը բացընի և գետին կը գլորէ ։ Խնկած  
ատենը՝ կուրքը կը շարժէ խախտուած թեշերը,  
կը խորտակուի և դուրս կ'ելլեն ամէկ ներքին  
մերենայուրինները)։

ՆԵՐՈՒ ։ Կապեր և փոքրիկ անիւներ ։ Տեսա-  
րանական մեքենաներ ։ Խազը կը դուրքիանայ ։

Նոյն ատեն Գորլիաս ելած է իր թաքստոցէմ,  
և վէս քուն և դամդաչում, կը դիտէ մեծ ապ-  
շութեամբ, սամիւլին բարձութքէմ ուր որ մեղ-

քը բացուած է, սրբարամին աւերումը, միմէ-  
զեռ Ներոն ուրիշ արձան մըն ալ գետիմ կը տա-  
պալէ։

ԳՈՅՐԻԱՍ ԵՇ, Աստուածները գինովցեր են ։

ՆԵՐՈՒ ։ Ուրկէ դուրս կ'ելլէ ասի ։

ԳՈՅՐԻԱՍ Այս սեղանէն, ինչպէս Լեռան ժա-  
լըական մաւկը։

ՆԵՐՈՒ ։ Գինով բարեկամ, ինծի շատ հաճեկէ  
ես ։ Քեզ իմ թատրոնիս մէջ գերասան կ'ընկու-  
նիմ։ (Գորբիաս կը ծոյի և կ'իշեն գայր ի  
գայրի)։

Ա.Ա.Ա.ԱԿԱՆԵՐ ԱՅՐԻՆ ԳԻՎԱԾ, ԳԻՎԱԾ ։

Խառնաշփոթ կերպով կը մտմեմ Պիետորեամ-  
ները, Տերպիս, Գերման Պահապամները իրենց  
Տասնապետով բերելով Սիմոն Մողը՝ ձեռքերը  
կապ։

ՆԵՐՈՒ (Սիմոն Մողին՝ Ժաղուելով) Ո՛վ Մեծ  
Զօրութիւն Աստուծոյ (Տասնապետին) Թող ա-  
զատ արձակուի ատոնց կապուիլը վառք կը  
համարուի։ (Սիմոն Մողին) Ո՛վ Մեծարիչէ ։  
Լսեցի արդէն քու վրայօք որ թռչելով գէպ ի  
երկնք կը վերանաս Ուրեմն, ո՛չ, ո՛չ, կրկէ-  
սին մէջ պիտի թռչիս դուն Լուկարեան օրե-  
րուն մէջ։

ՍԻՄՈՆ ՄՈԳ. (Կապերէն արձակուած). Ա.ԺՌ.  
միայն թէ այն օրը Քրիստոնէից արիւնը թա-  
փուի:

ՆԵՐՈՒ. Ի՞նչ ո՞ր կ'ուզես, միայն թէ թռչիս դուն:  
(Տասնապետին՝ ցոշցնելով) Աստերխան որ գուած  
է ինքողինը). Տասնապես. աս՝ օձերսն սէրը,  
Խաբերայ Երիննեայն, օձարանին մէջ:

Յասմապետը և երկու Պահապամները կը բռնին  
Աստերիսն:

Ա.ՍՏԵՐԻՆ. (Կռոշտելով տագնապալից). Ի զուր  
զիս կը դատապարտես: (և մինչդեռ դուրս կը  
քաշեն զինքը մեղեանէն՝ կը կրկնէ յոշահատ  
շեշտով մը). Պիտի չմեռնիմ, պիտի չմեռնիմ:

ՆԵՐՈՒ. Կը տեսնենք: (Կ'առնէ Տերպեոսի  
ձեռքին կիրառը, կ'եղի սեղանին վրայ ու կը  
գուշի). Արդ ո՞ր Աստուածներն յաղթուեցան,  
տուէք ինձի կիթառը, տուէք խորանը: (Գոր-  
րիսա կ'առնէ սեղանին դափնիկ պասկ մը և  
անոր կոչույ: Ներոն կը պակուի):

Գորիսա, Տիգեղիմոս, Պրետորեանները կը  
շարուիմ խորանին առջնւ:

ՆԵՐՈՒ. Լուեցէք:

ՏԻԳԵՂ.ԵՆՈՍ (Աիշուներուն). Լուեցէք:

ՆԵՐՈՒ. Ես՝ կ'երգեմ. (Կը պատրաստուի Առ-  
սաներու վարիչ Ապողոնին նևան, և կը սկսի  
նախերգանքը):

ՎԵՐԱ ԵՐԿՐՈՒԴ ԱՐԱՐՈՒԿԱՆ:

ան ու հայութի առ ան առ առ  
ան ով և ան ան ան ան ան ան

## ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

Պ Ա Ր Տ Ե Զ Ը

## ԵՐՐՈՌԴ ԱՐԱՐՈՒԱԾ

### ՊԱՐՏԷԶՅԸ

Պարտէզը՝ ուր կը հաւաքուին Քըլստոթեաթե-  
րը, չուոմայ արուարձամիթ մէջ, լուսաւորուած  
է արեւամտսի վերջին նշողլերով։ Զախ կողմը  
խարխու տութ մը կայ՝ մեծով սարփինայով մը,  
զոր վեր կը բռնեն չորս սիւմեր։ Աշակողմը՝  
գիւղավան աղքիւր մը կայ, որութ քարէ եզերքին  
վրայ զրուած է ուեծ բաժակ մը և սափոր մը։  
Քիչ մը անդին ամհարթ փայտէ Յստալան մը։  
Աղբւրին ետեւ ու շուրջը, ծաղկափթիթ հո-  
ղակոշտերը փոքրիկ բըակ մը կը ծեւացըթեն։  
Խորը՝ ծիթաստան մը կը տարածուի։ Սարփի-  
նային տակ երկու սեղամթեր կամ, որոնցմէ մին  
լրսնային կիսարողորակի մը ծեւմ ունի և կը կրէ  
սակաւապէտ ըմթրիփի մը մնացորդթերը։ Միաը  
նման է անոնց՝ զոր կը գործածեն պսսկագործ-  
ները՝ դրասսաթգեր հիւսելու համար, և լի է  
ծաղկիմերով և տերեւթերով։ Այս սեղամին շուրջը  
Յստած են բազմաթիւ կիմեր և քամի մը տղաք-  
ներ։ Միւս կողմը՝ քամի մը Քըլստոթեաթեր կը  
շրջապատեն Փամուէլը որ կոթըթած է աղքիւրին  
եզերքին։ Անուշակ խաղաղութեան մը սիւքը  
սփուռած է այս խոնարհ ամբոխին և պարտէ-  
զին վրայ։

ՓԱՆՈՒԵԼ (պատմուքիւն մը շարունակողի դիրքով)։ Եւ աեսնելով ժողովուրդը պատրաստ լսելու, լեռը ելաւ, օր հնեց զանոնք և ըստւ։ — Երանի՛ հեղոց, վասն զի անոնք պիտի ըլլան երկրի թագաւորները։

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԿԻՆԵՐԸ (կը կրկնեն յաժ ձայնով)։ Երանի հեղոց։

ՓԱՆՈՒԵԼ։ Երանի անոնց որ կու լան, վասն զի պիտի զուարթանան։

ԱԻՆԵՐԸ։ Երանի անոնց որ կու լան։  
ՓԱՆՈՒԵԼ։ Երանի անոնց որ փափաքներու մէջ կ'ապրին, վասն զի Տէրը պիտի լսէ անոնց։

ՄԱՐԴԻԿԱՆԵՐԸ։ Երանի։

ՓԱՆՈՒԵԼ։ Երանի անոնց որ սուրբ սիրո ունին, վասն զի պիտի տեսնեն զԱստուած։

ԱՄԷՆՔԲ։ Երանի։

ՓԱՆՈՒԵԼ։ Եւ երանի հաւատացեալ հոգիներուն մէջէն, ամէն տառապեալներուն, աղքատներուն, հարսաւհարեալներուն, վասն զի անոնց համար է երկինքի թագաւորութիւնը։

ԱՄԷՆՔԲ։ Երանի։

ՌՈՒՐԺԻԱՅ կամթեղ մը ծեռքը կ'ելլէ խարխուլ տումէն։ կը մետեւի իրեմ քամի մը կիմերուն և

տղաքթեղ՝ կրելով իրեմց ծոցին մէջ ծաղիկնել և կը դժեն զամոնք սեղամիմ վրայ միւսներուն քով։ Բոլոր կիմերը կը հաւաքուիմ ծաղիկներուն շուրջը։ Քամի մը մարդիկ կիմերուն քով կ'երթան, ուրիշներ տումը կը մտնին, և ովքչեներ կը ցրովին պարտէզին մէջ։ Փամուէլ՝ սարվինային միւսներէն մէկուն կոթթած, Ռուրժիային կը նայի։ Կը սկսին տարածուիլ գիշերուան առաջին ստուերները։

ՈՌԻԲՐԵԱ. ԱՐԺՈՒՆ կենանք։ Խրիկուն է։ Կանթեղը կը վասի։ Խաղաղութեամբ անոր շուրջը հաւաքուինք։ Տէրը կու գայ, բայց ոչ ոք գիտէ երբ։ Երանի անոնց զորս արժուն պիտի գտնէ։ Կը հսկէ իմսասուն կոյսը, իր լապտերը կենդանի կը պահէ։ կը հեղու անոր մէջ գիւրաթուամ ձիթենին սրսկումը։ Կը հսկէ, Տէրը կու գայ։ Զուարթ պիտի ըլլայ ան երբ հարսանիքին ժամը գայ։ (Կը դնէ լապտերը ժաղկներուն սեղանին վրայ)։

Միւս կոյսը՝ հեշտ հանգստին տեղի տալով կը քնանայ։ Կը ննջէ յիմար կոյսը, և իր լապտերը կը մարի։ Կը ննջէ։ վեսան կու գայ։ Տխուը պիտի ըլլայ երբ հարսանիքին ժամը գայ։ Կու գայ Տէրը, և ոչ ոք գիտէ երբ։ Երանի անոնց զորս արժուն պիտի գտնէ։ (Կը խառնուի կիմերուն և տղաքներուն՝ դրասանգներ հիշուելու և անոնց հետ երգ մը երգելու)։

ՈՌԻԲՐԵԱ, ԿԻՆԵՐԸ, ՏՂԱԲԻՆԵՐԸ (իոնիոխակի)։

— Ինծի կիպուսները (ligustrō), քեզի դափնիները։

— Ժրաջան մատները կ'որոնեն ծաղիկներուն մէջ:  
 — Յլլեն դուրս բաղեղի հիւսուած ողկոյզներ,  
 — Պսակներ և ապարօշներ, դրասանգներ և  
 փունջեր:  
 — Քեզի վիօրնան (viburno) և անթառամը:  
 — Կը դառնայ երգը, փոխելով չըջանը:  
 — Քեզի յակինթը, որ գեղեցիկ ննջեցեալի  
 ժարինն՝ իր տերեւներուն մէջ կը ժաղէ:  
 — Ո՛չ, լիաբուռն տուեք վարդերը, արթուն  
 դուք հարսեր, փեսան կու դայ:  
 — Մերկացուցէք ըլրակները, հովետներն ու  
 պարտէզները: Ծաղիկներ ողջերուն վրայ, ծա-  
 ղեկներ մեռելներուն վրայ:  
 — Ծաղիկներ սիրոյ բարեպաշտիկ զառան-  
 ցանքին:  
 — Ծաղիկներ վիշտին:  
 — Ծաղիկներ մարտիրոսութեան:  
 — Ծաղիկներ վայրի, ճերմակ ու կարմիր:  
 — Ո՛չ, տուեք շուշաններ լի լի ձեռքերով:  
 — Պարկէշա դաղլտնիք մը սիրոյ կապէ զմեզ:  
 — Ով որ զուարթ է երգէ, ով որ տիսուր է  
 արտասոսէ:  
 — Զօւարթ է ով որ կը հաւատայ հաստա-  
 տուն սրտով համարիտ Աստուծոյն:  
 — Սէր: — Հաւատք: — Սէր, Սէր — Յոյս:

ՏԿԱՐ ԶՈՅՆ ՄԲ (Խորէն), Խաղաղութիւն:

ՔԱՆԻ ՄԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐ (ցած ձայնով): ԵՐ-  
 ԿԻՆՔԸ պատասխան կու տայ:

ԱՄԷԿԱԲԸ (Ժուղով և ձեռքերնին միացընելով):  
 ԵՐԿՐՎԱԳԵՆՔ:

ԶԵՄԱՍՏՈԱՅԻԹ ծառերում մէջ կը տեսմուի սե-  
 կերպարանք մը որ կը մօտենայ դանդաղօրէն:

ՔԱՆԻ ՄԸ ԿԻՆԵՐ. ՑՆՌՔ մը: (Եշ կը փախչին  
 ամենքը՝ բաց ի Փանուշէին և Ուշրիայէն):

Ռուբրիա աչք կ'ընէ Փամուէլի, որ կը փութայ բաժակը լեցընելու աղբիւրէն, և անոր կը կառկառէ :

ԱՍՏԵՐԻԱ. (Ժպտելով Ոռորիային և հանելով ժողէն ժաղիկ մը) • Առ՝ քու մէկ ծաղիկ է:

ՈՈՒԲՐԻԱ. ԽԱՅ. (Բաժակը անոր շրմերով կը մօտեցընէ: Աստերիա անյագարար կը խակ): Ծարաւէդ կ'այրէիր կը հիւծէիր:

Երբ Աստերիան կը վերցընէ ձեռքերը բաժակը բովելու համար, կը տեսնուիմ իր վիրաւոր և արիւմոտ թեւերը:

ԱՐԲԵՆ կը Հոռես...

ԱՍՏԵՐԻԱ. (Կոչչու մը խակ յետոյ). ՈՇ, առուակներուն զո՞լ հիւթը: (Ժպտելով բոշարար Ոռորիային և յետոյ Փանուշիին). ՕՇ Հնեաւ եղեր... և գուն ալ... որ կը գլաք հիւանդ հնուշ մը վրայ... (Ոռորիային). Դուն չես գիտեր... կու գամ աեղէ մը՝ ուրկէ երբեք գիտեր... զեղ գրկելու համար; Քեզի ողջ չելլցուիր... քեզ գրկելու համար հիպրաներու գրկախանում մէն ինքզինքս քակեցի... (ցոչցընելով վերքերը). Ահաւասիկ անոնց համբոյրները: Զէք օգներ ինձի: (Միշտ աշերի յոշզուած բառերով և յանկարծակի բոյրքելով) Օդուուէ այս փախստական վայրկեաններէն, օգնէ զուն քեզի, գրկեր: (Եղելով). Փամուէլը ամէնքնիդ: ձեր հետքերուն վրայ է Փիմոն Մողը:

Քրիստոնեամերը փախցընող սեւ կերպարամբը՝ Աստերիան է: Առաջ կու զայ ոգեսպառ և ցաւազին անձի մը պէս: Զիթաստամին եզերը հասմելով, կը կութընի ծառի մը կոճղին, և կը նայի դէպ ի խարխուլ տութը: Զգեստները պատըստած են և ալ չի կրեր օծերը վիզին շուփչը. կը մրմրայ, հեծելով, կցկտուր բառեր:

ԱՍՏԵՐԻԱ. Խաղաղութեան վրայ... կը խօսի անոնց... վշտահար մը... անգութեան... և անոնք կը փախչին:

ՈՈՒԲՐԻԱ. (Կը լսէ տկար ողբերը, կը վազէ Աստերիայի, եեցոչի կ'ըլլայ անոր գրասկրարար և կ'առաջնորդի զինքը հատելոց աղբիշրին բռվ, և կ'ըսէ). Քոյլ, ի՞նչ ունիս. ի՞նչո՞ւ կը հեծես... Ըսէ ինձի վիշտ: ՈՇ, ի՞նչպէս կը դուշա:

ԱՍՏԵՐԻԱ. (Կը տեսնէ Ոռորիայի դէմքը որ լուսաշրուած է լապտերէն): Անուշակ Նազովուհի: Այս... զուն անհկա ես՝ որ իմ ցաւս թեթեւցուցիր Ապաւան ճամբուն վրայ, ալոթելով, օր մը, արշալոյսի անդորրութեան մէջ... Եսու փնտռեցի զքեզ... Ծարաւ եմ....

ՈՌԻԲՐԻԱ. Առակում:

ԱՍՏԵՐԻԱ. Փալսուստէ զատ ուրիշ ամէն յոյս՝  
չնջէ: Ահաւոր է ան: Լաւ լսեցի սպառնալիքը.  
ան Քրիստոնեայ արիւն կ'ուզէ:

ՈՌԻԲՐԻԱ. (Փանուշիմա՝ զարհուրած). Քուկդ:  
(Ասուերիան արդէն հեռացած և ձիքատանին  
կողմէն):

ՈՌԻԲՐԻԱ. (Ասուերիայի): Կեցիր:

ԱՍՏԵՐԻԱ. (յանկարժական ուժգնուրեամբ մը  
և ինչպէս մղուած անընկանչի բանուրենէ մը)  
իմ դեւս նորէն բորբոքած կը փախցընէ զիս:  
(Խորլ՝ ժամանուն մէջ աներեւոյք կը լլայ):

ՈՌԻԲՐԻԱ կը մօտենայ Փամուէլիմ՝ որ մնացած  
է աղիբրիմ քով և իրեն կը նայի, անշարժ.  
վայրկեան մը տագթապալից կերպով լուռ կե-  
նալէ յետոյ.

ՈՌԻԲՐԻԱ. Փանուէլ.... Փանուէլ.... Խօսէ....  
արթնցիր: Փրկէ ինքզինքդ կ'աղաւեմ: Գեռ կը  
յապաղես: Եկուր, փախցինք: Թող նաւին թե-  
թեւ առաջակողը ճեղքէ ծովը և տայ առա-  
գասաները հովերուն: Թուչանքի անսպառ ճամ-  
բայ մը կը բացուի մեր առջեւը, զաղէ զէպ և  
կեանք, զուարթութեամբ լի ամէն երկինքնե-  
րուն համար, իմ եռանդեանս համար ող քեզ  
կը դրէէ և կը պաղատի քեզի: Դարձիր քու-  
զուարթ ափունքներդ Յորդանանու, ուր սէր կը  
զգայ քու ժողովուրդդ: Եկուր, եկուր, զար-  
հուրած հովին աթեւ կը փնտաէ, սէր կը փնտաէ:  
Եկուր. Ասուուած է որ կ'արթնցնէ իմ մէջն  
այս թեւաւու բարեպաշտիկ ըղձանքը....

ՓԱՆՈՒԻԷԼ. (անշարժ յանելով անոր վրայ).  
Խօսանվանէ մեղքդ: (Լսուրենէ մը յետոյ).  
Ալ չես խօսիր: Թեւաւուր ըղձանքը կը մեռ-  
նի՞ լոկ զայն յեւեցնելուս: Օր մ'ըսիր ինձի.  
Արտիս մէջ մեղք մ'ոռնիմ:

ՈՌՈՒԲՐԻԱ. (ընդհատելով զանիկա) Եւ արդ կը իշեմ զայն:

ՓԱՆՈՒԽԵԼ. Միշտ և միշտ՝ միսիս մէջ մխուած է այն վիշտը: Խօսառավանէ:

ՈՌՈՒԲՐԻԱ. Ոչ: Նախ փախչինք... յետոյ կ'ըստմ... ի՞նչպէս պիտի կարենայիր հարցաքննել այս տաղնապալց հոգին որ քեզ պատասխանէր: Փախչինք:

ՓԱՆՈՒԽԵԼ. Երջանիկ և ամբիծ կ'ուղեմ զքեզ իմ քովս:

ՈՌՈՒԲՐԻԱ. Երանիկ և ամբիծ պիտի ըլլամ հետք հեռու Հռոմէն: Սատանան հնն է... աղջառուղին մէջ, քու մահդ կ'ուղէտ...

ՓԱՆՈՒԽԵԼ. Լաւ, կը խօսիմ քեզի ինչպէս եղբայր մը որ կը մեռնի: Բան մը չեմ զիտեր քու վրայօք, ամենեւին, և ոչ իսկ անունդ: Երբար դեղ նոր հաւատաքին մէջ ընդունեցայ, չհարցուցի զայն քեզի, քեզ փոյք կանչեցի:

Լու ինձի ամէն իրիկուն, երբ կ'աղօթենք, գաղտ մեզ կը թողուս կ'երթաս. փախստական հետքերդ ուր կը տանիս դուն, ուր, և ինչու կը ծածկես. գուցէ այն ատեն մելքի՛ կը վազես: Խօսէ, խօսէ: Հաւանէ վերջապէս (այնչափ աղաչեցի քեզի) արտասուելի մոլութենը թողուս: Արդունքին խորը անուշակ յափշտակութեն մը կայ, խօսէ և մէկտեղ լանք: Բաց սիրտ:

ՈՌՈՒԲՐԻԱ. (աղերսանիքի ցաւագին անոշշուշեամբ մը) Եթէ ի՞նքպինք չփրկես, աւաշե, ո՞վ պիտի մեր հոգին զուարթացընէ ներուղութիւնով: Ո՞վ պիտի բեկանէ հացը մեր սեղանին վրայ, ո՞վ պիտի տայ մեզի աղօթքն աւ երգը:

(Բանելով բաղցրուրեամբ անոր ձեռքին՝ որպէս րի հրաշիրելու զինքը որ իրեն հետեւի). Եկուր, պիտի դառնաս: Ողջունէ խալաղիկ պարտէցը ուր կ'աղօթենք երբ արեւը կը մտնէ: Սիրոյ մէջ ընկւրած սուրբը երազ մը, քաղցր երազ մը եղաւ:

Զայն մը կը լուի ծլիթաստամին թաւուտէն. մուրացկանի մը ցաւագին և ծախոլակ ողբը կը թուլի, և կը գոյէ մութին մէջ. Գթութիւն կոյրի մը:

ՈՌՈՒԲՐԻԱ. (զարինչրաժ). Սատանայ կայ հսու: (և սարփինային տակը կը վագէ լապտերը մասնաւու յետոյ շուտով աղրիշրը կը դառնայ՝ Փարեկու, ինչի բայց աղածի մը կ'առաջին կը պատկանայ):

Պարտէզը սուզուած է խիտ թերաստուերի մը մէջ:

Խորը կ'ըթղթմարուին Սիմոն Մոգ և Գոբրիամ ցցուութերու մէջ: Սիմոն Մոգ ծածկած է զուր լը զիմանցի (caladantic) մը մէջ, որութ արծակ ծայրերը կը ծածկեն բոլոր երեսը: Կամզ կ'առանեն միմ՝ միմ՝ ուր ծառերը կը լմննան:

ԳՈՅՔԻԱՍ. Գլուխթիւն կայրի մը՝ որ պարգեւը  
կը հայցէ Քրիստոնէական շնորհին (charisma):

ՍԻՄՈՆ ՄՈԴ. (ցած ձայնով Գորքիասին). (Զուշութեամբ քալէ, ուշակութեամբ լուսեաէ : բռնէ և եռքէս :

ԳՈՅՔԻԱՍ (կը բանէ Սիմոն Մոդի ձեռքին և կը պատասխանի ցած ձայնով): Մէկը չէ լսեր ինձի, ժամանակն ուշ է: Հսուի զուր կը սպասենք:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Վերսկուէ ողբեր:

ԳՈՅՔԻԱՍ. Ո՞չ, գլուխթիւն կայրի մը:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. (միշտ ցած ձայնով). (Արդ առաջ անցիր կամաց կամաց հետո քալերով:

ԳՈՅՔԻԱՍ (կը մօտենան խարիսու տան: Գոյքիաս ալքերը շորքը կը դարձընէ), կը նշանաւ մարդկային երկու կերպարանքներ՝ զուշուած թռութ վերարկուի մէջ:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. Գաղանի ձայներու շշուկ մը կը լսեմ. Սկսէ ողբեր:

ԳՈՅՔԻԱՍ. Գլուխթիւն կայրի մը:

ՅՈՒՅԲՐԻԱ. (ցած ձայնով և մեծ տագնապով Փառուելին որ չի շարժիր). (Մտիկ մի ըներ ա-

նոր. այն զազիր մուրացկանը ապիրատ դաւ մը կը ծածկէ, մտիկ մի ըներ: Արտիս խորէն պատառտելով դուրս կը հանեմ իմ աղաւանքս և չես ուզեր ինքինքտ փրկել:

ՍԻՄՈՆ ՄՈԴ. (արագուրեկամբ Գորքիասին և ցած ձայնով). (Եթէ ան ճանշնայ զիս, եթէ ան ինձի գիրագրէ, մէկ ակնարկիս բռնուած է պրետորեաններէն, և զու կ'անցնիս պարփակներէն և կը վաղես իմ Մեհեանս լուր տալու և մեքենայելու, մերիններուն չետ, հրդեհն գաւկութիւն չգտնեմ, ւակցութիւնն: Եթէ հսու օգնութիւն չգտնեմ, վերջնին յուսահատ յանդղնութիւնը այն է: Եթք կը աեւնես որ էքմքս կը մերկանամ գնա:

ՓԱՆՈՒԵԼ. (միշտ աղքիցին բով սկզեւելով Ոնչրիայի ացքերուն մէջ). (Կը զշշանակ:

ՅՈՒՅԲՐԻԱ. (յուսահատարար, բայց ցած ձայնով). Ոչ, ոչ, ոչ: Կայծակը կը շառաչէ: Ինձի կը նայիս և կը լուիս: Ի՞նչ կը մտածես:

ՓԱՆՈՒԵԼ. (դասանորեկամբ). Ի՞նչ կը մտածեմ: Սէրոյ մեղք մըն է:

ՅՈՒՅԲՐԻԱ. Անհան սիրոյ:

ՓԱՆՈՒԵԼ. Ահաւասիկ այս է մեծ տագնապին Ժամը: (Կը մօտենայ, հանդարս, Սիմոն Մոդին: Ոնչրիաս աղքիցին բով կը մնայ):

ՓԱՆՈՒԵԼ. (բարձր ձայնով). Ի՞նչ կ'ուզէ կայրը:

ՍԻՄՈՆ ՄՈԳ (Գորբիասին)։ (ԴԱՌԱՆ ԽՈՍՔ)։

ԳՈՅԲՐԻԱԾ (Փանուէլին)։ ՔՐԵՍՏՈՆԵԿԱԿԱՆ ՀԱՊՀ  
ՀՐԱՄԱՆ՝ ՀԱՅԱՐ :

ՓԱՆՈՒԷԼ (զարհուղիկի կերպով)։ ԱԺԻՆԵԼԻՆ :  
ՄԱԴ ՍԻՄՈՆ, ԿԱյր և ԿԱՅՐԵՐՈՒ Առաջնորդ։

ՍԻՄՈՆ ՄՈԳ (զարհուրաժ կը բանայ դեմքը և  
կը ճետուշի Փանուէլի ոտքերուն առջեւ)։ ՀԱԿԻ  
ԻՄ, փռուէ անոր սոքերուն առջեւ։

Գորբիաս հեռացած է պարտէզին։ Ռուբրիա  
տութը կը մտնէ, և քիչ վերջը՝ գուրս կ'ելլէ քամի  
մը Քրիստոնեաներու հետ։ Խորը ծառերում մէջ  
հարիւրապետ մը կը տեսնուի։

ՍԻՄՈՆ ՄՈԳ (միշտ Փանուէլի ոտքը՝ կը շա-  
րունակ)։ Գոշնալ փորձեցի ինչ որ գուն ժխտե-  
ցիր, արդ կ'աղաչեմ։ Կ'ուրանամ յանցանքս,  
գուն միայն կրնաս զիս փրկել, մահը կը սպառէ  
ինձի։ Ներսն կը հրամայէ ինձի գործ մը որ գեր-  
իվերոյ է ամէն մարդկային արուեստէ, Նե-  
րսնէն կարելի չէ փախչել։ Ուր որ երթամ՝ Հա-  
րիւրապետ մը զիս կը լուսեսէ։ Բայց Դու Մար-  
դարէ Նոր Եւսնին, գուն քու Վոգութեանդ  
սքանչելիքներով՝ գուն միայն կրնաս զիս փրկել։

ՓԱՆՈՒԷԼ։ ԵՐԵԿՔ։

Կը սկսիմ եղեսալ ծիթաստանէն երկու տաս-  
մեակներ Գերման Պահապաններու իրենց Տաս-  
մապետով և քամի մը արեսորեաններ՝ ընկե-  
րացած չահակիրներով։

ՍԻՄՈՆ ՄՈԳ (կը բաշխէ ինքոյնքը ժումելի վր-  
րայ և հասնելով Փանուէլի ոտքերուն և բանե-  
լով զանոն)։

Նայէ : Գետին խոնարհած կը պալստեմ քեզի, գետնամած՝ քեզի համար կը սովամ երկրի վրայ : Բայց պէտք ես զգուշ յուսահամածքը մը սաքեռուդ կը բանէ զքեզ և պիտի քաշէ տանի այն անդունդը՝ ուր ես կը գլորիմ իշխանութիւն տրուած է ինձի արեւնիդ վրան . ատելութեանս ծայրադոյն անհունութիւնը զգան պիտի գուն՝ եթէ տակաւին ժխտես Հրաշըն պարզեւը : Կը սպասեմ անոր՝ երկրպագուդ մարդու մը պէ , կ'երկնցընեմ գլուխս Օրհնութեան նայէ : Քիչ ատենէն պիտի տեսնես զլթաներդ, քու նախատալից մահովդ խաղ պիտի ձեւացընէ ներսն թատերական կոռանոցին վրայ : Նայէ : Եթէ Աստուած մը չօգնէ քեզի, սոսկալի փոքրէր կը սպասեն քեզի տանջանքներու և նախատինքներու : Օ՞ն, տարածէ ձեւաք ճակատիս վրայ, օ՞ն, իջնէ իմ մէջս Հոգին և ճառագայթէ և վառէ : (Ճակատը հոյին կը դպցընէ Փանուշի ոտքերուն բով) : Աղօթէ : աղօթէ վրաս :

ՓԱՆՈՒԻՆ (մեկ ոտքը վերցընելով իրեւ քէ անոր վրայ կրխելու համար) . Օ՞ձ :

ՍԻՄՈՆ ՄՈԴ (յանկարծակի ոտքի ելլելով և ցուցնելով Փանուշի Պրետորեաները) . Նայէ : (Պրետորեանելերուն՝ ցուցնելով Փանուշը) . Ահաւասիկ, բանեցէք :

ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԸ (կը նետուին Սիմոն Մոդի վրայ պոսալով) . Մա՞ս :

ՍԻՄՈՆ ՄՈԴ (օգնուրիւն խեղբելով պահապահերէն) . Այ :

ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԸ (Աինձիւ զանիկա կը բռնեն) . Մա՞ս Սիմոնին :

ՓԱՆՈՒԻՆ (Մէջ մտնելով, հանդարտ շարժումնի մը, յարձակուսկն կ'ազատէ Սիմոն Մոդ, յետոյ կ'ըսէ Քրիստոնեաներուն) .

Մի հակառակ կենաք չարին : Տէրը տուաւ անոր օրինակը : Տէրը ձեզի հետ ըլլայ : Թուղ ոչ ոք պատճառը չփնտաէ, եթէ կ'ուզէ Աստուած որ ամպարիչա մը հզօր ըլլայ՝ յետոյ զանիկա խորտակելու համար :

(Սիմոն Մոդ կը հեռանեայ : Փանուշի առելի բայցրուրեամբ կը շարունակէ) .

Ապլեցէք խաղաղութեան և սիրոյ քաղցր ներգունակութեան մէջ, բաց ըլլայ ձեռքերնիդ գուտանքներու : Ըլլայ ձեր շրթունքներու : Աղջոյնը և զուարթունդիւնը : Երկրի բրիկունն ենք, անսույդ ժամաւան մը մէջ, մի դաշտիք աղօթելէ : Գուցէ վաղը զոհ մը ըլլամ տարածուած սեղանին վրայ : Լրացաւ օրը ձեր եղբօրն համար և իր բեռը կը մերկանայ, քալեցէք գուք կենաց նորոգութեան և օր հնութեան լիութեանը մէջ : Երբ երիկունը գայ, յեթեան լիութեան տիսուր զմայլու մով մը միացուշտակներու տիսուր զմայլու մով մը միացուշտակներու մը անունս ալ աղօթքին, միացուշտակք իմ անունս ալ յայսերուն : Սիրեցի զձեզ ձեր սիրան ստացած օրէս, չեմ գիտեր ինչ անագորոյն ժամ կը սպասէ ինձի.... Բայց գիտեմ որ ալ պիտի չտեսնէք իմ երեսս....

ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԸ (Կիմէր և այրէր հեծնէթելով) . Փանուշէ, Փանուշէ :

ՓԱՆՈՒԵԼ (կը մօտենայ աղբիշրին եզերին ,  
յեռոյ կը յաւելոյ) . Եւ արդ , եղբայրներ , կը  
դպչիմ այս քարին՝ ինչպէս սեղանի մը , և  
կ'օր հներ զձեզ :

ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԲ (Քերադրաժ Փանուելի ջար-  
ժումին տակ) . Ա.Ա.Է. :

ՓԱՆՈՒԵԼ . ԿԸ յուզուի եթերը : Հըեշտակնե-  
րուն թռիչքը կը բարախէ մեր վերեւ : (բարե-  
պաշտ և յափշտակուած անիովումի մը երկայն  
շորքենին յեռոյ , բարձր ձայնով) . Վեր բար-  
ձրացուցէք սրտերնիդ :

ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԲ (ցեծոռքեամբ) Ա.Ա.Է. :

ՓԱՆՈՒԵԼ (Քրիստոնեաներուն ամբոխին մեջ  
կը մանե) . Կ'ողջագուրեմ զձեզ սուրբ համբոյ-  
րով մը : (կը համբոյք բանի մը մարդեր ու  
կիներ) : Փառք Տիրոջ : Հետեւեցէք ինձ զուարթ  
երդ մը երգելով : (կը սկսի երրայ յանրացայ  
դեպ ի խորք՝ պահապահներուն անձնառուր  
ըլլալոյ համար) :

ԱՌԱՅՐԻԱ (Փանուելի առջեռն ելլելով , հեզօրէն  
և արտաստազին) . Ա.Ա.Ա.Է. կը թուլուս բիբիս  
վրան հրամեշտի հրամանչոր արցունքը:

ՓԱՆՈՒԵԼ . Կին դու , շրթունքներս մահկա-  
նացու կաւէ են :

Կ'ամցնի , առանց համբուրելու զամիկա : Յե-

տոյ տեսմելով որ Ռուբրիան առամծիթ կը մնայ ,  
Բեռու իրեմ հետեւող ամրովէթ , կը յաւելու :

Գուշ միայն կը մնաս :

ՈՈՒԲՐԻԱ (հազիւ զգալի ձայնով մը) . Ա.Ա. :

ՓԱՆՈՒԵԼ (յիշեն ընկերոյն Քրիստոնեաներուն  
դառնաւով) . Երգեցէք Աստուծոյ :

Կիմերը ժողված եթ բոլոր ծաղիկները և կը  
ցանեմ զամոնիք Փամուէլի անցած տեղը երգելով  
և հեռանալով ծիթաստանին ծառերում մէջ :

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԿԻՆԵՐԸ . Ո՞չ տուէք վարդեր լի  
լի ձեռքերով , արթուն հարսել , վեսան կու-  
գայ : Մերկացուցէք բլրակները , հսկիտներն ու  
պարագները , ծաղիկներ ողջերուն վրայ , ծա-  
ղիկներ սիրոյ բարեպաշտիկ ցնորքին : Ծաղիկ-  
ներ վիշին , ծաղիկներ մարտիրոսութեան . . . .

Ռուբրիան պարտէզին մէջ միայն մնացած է :  
Եղալ հեռանալով կը նուաղի :

ՈՈՒԲՐԻԱ (Ալքոյ Փանուելի բայլերը դիտելին  
յետոյ) . Ա.Ա. . քեր փւկելու համար : Բայց իմ  
երազը խորտակուեցաւ : (կը կարլնի աղբիշրին  
եզերին) . Հոս դրաւ եր ձեռքը . . . (և կը համ-  
ռոքի բարը՝ այն տեղն ուր դպագ և անիկա) .

Համար համբուրը . . . . և արցուշնը : (Կ'եղիկ : Ա-  
խանք կը դնէ բրիստոնեալ երգին որ քանի կ'եր-  
րայ կը կորտուի հեռութե) :

Հեռակութ երգը . Ո՞չ , առւելք չուշաններ լի լի  
մեռքերով . և վայրի ծաղիկներ ճերմակ ու կար-  
միք : . . . .

ՈՌԻԲՐԻԱ . Քաշցր երազ մը սուրբ երազ մը  
եղաւ : Հեռուն , Հեռուն , մեռուլ երգին մէջ կը  
լսեմ զայն դեռ . . . .

Հեռակութ երգը . Զուարթ է ան որ կը մեռնի  
քշմարիս Աստուժոյն համար : Փրկուած է ան  
որ կը հաւատայ : Սէր , Սէր , Սէր . . . .

ՈՌԻԲՐԻԱ . Կը լսեմ զայն դեռ . . . . և կ'երգէ .  
Սէր , Սէր . . . . (քանալով վերջին ձայներն հաս-  
կընալ) . Կը լսեմ զայն դեռ . . . . (երկար լսութենէ  
յետոյ , ցաւագին կ'երպով) . Ալ չեմ լսեր . . . .  
(և կ'իյնայ ժողովերութեալ) :

## ԶՈՐՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

### ՄԵԾԱԳՈՅՆ ԿՐԿԵՍԸ

**ՎԵՐԿ ԵՐՐՈՐԴ արարուածին :**

## ԶՈՐՌՈՐԴ ԱՐԱՐՈՒՄԾ

Մ Ե Մ Ա Գ Ո Յ Ն Կ Ր Կ Է Ս Ը

Ա Ռ Ա Զ Ի Ն Մ Ա Ս

Ա Մ Բ Ո Յ Ը

կը տեսմուի Յերբին մասը **Ամբողջեն** (Oppidum), իր երկու կեղրութակամ մեծ կամարներուն միջնու, որոցմէ աշակողմիթը՝ կը խուժէ դէպի կոռաւանոցը, և ձախակողմիթը՝ որ է Յաղթական դրան (Porta pomrae) կամարը, կը բացուի կեպի ի Եղանց շուկան (Forum Boarium).

Ամրոցը, իմչդէս նաեւ բոլոր մնացած մասը յաղթանդամ շէմքիթ, շիմուած է՝ մասամբ փրխ-ըարարով (tufo, tuif), և մասամբ փայտով։ Այս ահազիթ գաւթիթ մէջ է դուռը Յերքմուովի մը որ կ'երկարածզի խորը՝ հետեւելով կրկէսին ճակատին մեղմ կոր գիծիթ։ փակուած է՝ նայովին աշակողմը՝ բանտերուն պատովը, և ձախակողմի պատուած է խամութերովով և լայտովով։ Մինչեւ պատուած է խամութերովով և պատուած է պատուած մէջ՝ թեթեւակի գոզաւոր՝ կը օշմարուին առաջին աստիճան Յերը սանդուխի մը՝ որ կը բարձրանայ աւելի բարձր աստիճաններու (precinzione).

Դէպ ի կրկէս խուժող կամարին քով՝ կը տես-  
մով ճակատէ՞՞ վեր Պոտիոն (Podium) տաթող  
ասթղովին մը առաջին աստիճանին որմածին մէջ  
մտնելը:

Ընդարձակ խորշ մը (picchia) կուշտ ումե-  
սալով Յաղթակամ դուռը, կը պարուժակէ Հոռ-  
դակամ Յշամաւոր անդրին՝ որ կը Յերկայացընէ-  
Զիթէսը և Ամիկիոնը՝ որոնք Դիրկէ՞ կապելու հետ  
են կատղած ցուլի մը եղջերեցուն:

Ցորեկուամ կենդանի լցոն՝ արտաքին կամա-  
րէն Ամրոցին մէջ կը մտնէ. հանդիպակաց սե-  
մին վրայ կը շողջողայ ցոլքը ծիրանի քօնէ-  
րենէն պաշտպանուելու համար : Խաղերում ազ-  
դը կացուած է կամարակալ սիւծերում :

Խուժմ ամբոխ մը կը խուժէ ամէն կողմէ : Ա-  
մեթէն աւելի տաք եռուզենը քառածի կառքի  
մը շուրջն է . հոն՝ կրկէսին կուսակցութիւնները  
իրարու կը զարտուին՝ յաղթանակի և զայրութի  
արալակիներ բարձրացընելով, շարժելով պատ-  
մունաթեներ և զիսարկմեր և կանաչ ու կապյա-

1. Դիրէէ, կին Լիկոսի՝ Թերէի թաշաւորին,  
Երկայն ատեն տմարդութեամբ վարուելով Զե-  
թէի և Ամիկինի մօրը՝ Անտիոպէի հետ, վեր-  
ջապէս երկու եղբարց ձեռքն ինկաւ, որոնք  
զինքը կատղած ցուլի մը պոչին կապեցին, և  
այն առնջանքին մէջ մեռաւ:

դրօշակի կտորներ : Շատերը սուրեր կը շողացը-  
նեմ, ուրիշներ բուքցով կը սպառնաւ հակա-  
ռակորդներնուն : Կառավարը՝ որ մրցումէն յաղ-  
թակամ կը դառնայ, կը կրէ պրասինեան կու-  
սակցութեամ գյուղերը, սահծերը իր ետեւ կա-  
պած և ձիերը՝ դէպ ի ներբուղինին ուղղութիւնը  
դարձուած, կը բանէ դաշոյն մը՝ յարձակողնե-  
րէն պաշտպանելու համար ինքութիւնը :

Երկու ներկայացի ծառաթեր՝ կը փոխադրեն  
պատգարակի մը վրայ՝ Կապոյտ կուսակցու-  
թեամ վիրաւոր կառավարը, կը ճեղքեն ամրո-  
ւին, և կը մտնեն ներս կամարակաւ գաւթին  
մէջ :

Կապոյտներում կատաղութիւնը կը բորբոքի :

ԿԱՊՈՅՏՆԵՐԸ. Դաւ :

ԿԱՊՈՅՏՆԵՐԸ. ՅԱՂԹՈՎԹԻՆ :

ԿԱՊՈՅՏՆԵՐԸ. Մահ Սկրպուսի : Մահ :

ԿԱՊՈՅՏՆԵՐԸ. Սկրպուս : Փանք Կրկէսին :  
Քուկդէ է մրցանակը : ՅԱՂԹՈՎԹԻՆ :

ԿԱՊՈՅՏՆԵՐԸ. Դաւ : (Բանի մը Հարիւրապետ-  
ներ կը խարազանեն՝ ձեռքերնին ունեցած որքի  
բարունակներով՝ ամենին աշելի կասաղի Կա-  
պոյտները և հարուստներուն հետ կը հրանայեն):

ՀԱՐԻՒՐԱՊԵՏՆԵՐԸ. Ծափահարեցէք : Ծափ-  
հարեցէք :

Տիգեղինոս (ալլդ վերակացու Պրետորեամբերում) եղածիրանիով (toga praetexta), զվախարաց, առջեւն ուժեալով նուիրակներ, կ'անցնի Ամրոցիմ մէջէն . իր անցած ատեն՝ աղմուկը կը զայուի :

Տիգեղինոս • Ծափահարեցէք ամէնքնիդ Կայութութեան գոյնին :

ԿԱՆԱՅՆԵՐԱ. Յաղթութիւն :

Նուիրակներն ու Տիգեղինոս վեր կ'ելլեն Պուլունի սամդուլսէ :

Ամրոցը հայրոյելով կը հետեւի քառաձի կառքին՝ ներքնութիւն մէջ, կը հեռանայ և աներեւոյթ կ'ըլլայ :

Սիմոն Մոգ, որում կը հետեւի հեռուէն իր չարիւրապեսը, կը համլիալի Գործիսկին՝ որ կուռամոցէն կու գայ :

ԳՈԲՐԻԱՆ. (Սիմոն Մոգին՝ կառակով). Կանաչները յաղթեցին, փրկուած է Հռոմ :

ՍԻՄՈՆ ՄՈԳ (ցած ձայնով Գործիսկին). Ուրեմն :

ԳՈԲՐԻԱՆ (ցած ձայնով, Սիմոն Մոգի մօտենալով և յանկարծակի) . Պատրաստ ենք : Հրձիկ

Հահը պիտի պայթի դէպ է կելիսաւ, ողուն  
Լուցկի պիտի ըլլան կրկէսին պանդոկները :

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Եւ ով պիտի ձգէ զայն :

ԳՈԲՐԻԱՆ. Աստերիս :

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Աստերիսն :

ԳՈԲՐԻԱՆ. Այսու Քաշեցի հանեցի զայն ողջ  
օձերուն վիճէն և արդ քեզի օգտակար կ'ըլլայ :

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Կ'ատէ զիս, զիս պիտի մատնէ :

ԳՈԲՐԻԱՆ. Կը սիրէ Քրիստոնեաները, պիտի  
ուղէ զանոնք փրկել, և զքեզ ալ անոնց հետ  
կը փրկէ :

ՍԻՄՈՆ ՄՈԳ (վայրկեան մը մտաժեղէ յետոյ) .  
Գիտես լսալերուն կարգը :

ԳՈԲՐԻԱՆ (ցուցնելով Յաղթական դրան կա-  
մարակալ սիշեներուն կպցուած ազդը և յաս-  
չելով կարդալու համար զայն) . Հանէն, կը կար-  
դացուի :

Նոյն ատեմ, զաւթիմ խորէն եկած հասած են  
բազմաթիւ Սուսերամարտիկներ՝ զիմուած՝ կուռե-

1. Հռոմայ եօթը բլուրներէն մին, յետոյ Լա-  
տերան կոչուած:

լրւ համար, և կանգ առած եմ պատղովիմ առ-  
ջեւ խնելու համար, և արդ, պատմէշի դիրքով,  
զոյց զոյց, առջեւնիս ունենալով չորս հնասակետ-  
ներ՝ փողերով և շենքորմերով, գրօշակիր մը,  
մարզիչ (camista) մը, և ծառայ մը՝ որ սափոր  
մ'ութի ծեռքը ամուռները քաշելու համար, ճամ-  
բայ կ'ելլեթ մոնելու համար Կրկէսը: Կը քալին  
նոյնպէս ցանցաւոր սուսերամարտ (retiarius)  
մը, պահապան (securator) մը՝ մէկը՝ ուրքէն  
գուլքը իր ցանցին մէջ պարուրուած՝ կը բռնէ  
երեքժամի մը, միաը զիմուած է սուրով և վա-  
համով: Իրեմց կը հետեւիմ երկու սուսերամար-  
տիկմեր<sup>1</sup> (seamnites), զաշյուով և վահամակով,  
և սպաւարտը զոցուած դիմակի մը պէս, և ձան  
սրութը պաշտպանուած պղթէ զամկապամով  
(oreea) մը: Թրակացի մը՝ պաշտպանուած սու-  
սի լայն կապարանով մը, կարճ վահամով մը,  
երկաթէ երկու սուսերամարներով և սպաւարտով,  
կոր սուր մը կը շողացըթէ:

Միթզեռ սուսերամարտիկմերը կը քակուին  
իրեմց կարգէն, Գոզրիաս բարձր ձայնով կը կար-  
դայ խաղերում շարքը. Սիմոն Մոգ ուշադրու-  
թեամբ մոխիկ կ'ընէ:

1. Տեսակ մը սուսերամարտիկներ, որոնք  
մարդասպան զէնքեր չէին գործածեր, այլ կը  
դրուցընէին կոչունքներուն մէջ հրաւերեալնե-  
րը՝ ճարտարութեամը և արագութեամը կեղծ  
պատերազմներ ներկայացընելով:

ԳՈՅԲԻԱՍ. « Բրենէստէի և սուսերամարտիկնե-  
րը » — Կ'անցնին: — « Դիրկէի առնջանքը՝  
մնջկատակ՝ ցոււերով, որսական շուներով և ճըշ-  
մարիտ մահով Քրիստոնեայ կիներու »:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. (ընդհանելով). Ինձի կը պարտին:

ԳՈՅԲԻԱՍ (ընթերցումը շարունակելով). « Լաւ-  
բէուլոյ խաչի վրայ՝ պատըռուած արջերէն »:

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Փանուէլն է: Շարունակէ:

ԳՈՅԲԻԱՍ (ընթերցումն աշարուելով). « Իկա-  
րութիթքը »: (Մաղրական մնաս բարովի շար-  
ժումնի մը Սիմոն Մոգին): Քեզ տեսնեմ. (և կը  
վագէ դէպ ի պանդոկ):

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻԿՄԵՐԸ կրկէսը կը մտնեմ՝ զո-  
րոնիր ծանուցած է փողերու հմըում մը, որուն  
կը պատասխանէ ամրոխիթ աղաղակը:

Միթմ Մոգ՝ որում կը հետեւի չարիւրապետը՝  
կը հեռանայ:

Կափիսեցի օրիորդ մը կ'ելէ պատղուէմ՝ քամի  
մը իրեն դարպաս ընողներուն հետ և կը սկսի  
պարել ամբոխիթ միջեւ՝ մեղքուցիմ տակը՝ իր  
մէկ գոլոր ու թեթեւ պարը, միմզդեռ երխուա-  
սարդ մը, կրկմասրիթը (doppia tibia) շըր-  
թումքիմ կ'ընկերէ իրեն:

Անդիմ, Յաղթական դրմէն, ամբոխը կը յորդէ

1. Հին քաղաք Խոսլիոյ, Լատիոնի մէջ:

անդապար բաժնուելով խումբերու, զոյգերու և կ'ամինետաթսյ այլ և այլ ուղղութիւններով, Ռամիկ ամբոխը, փոփական զինալիկ (քիւես) և պնդաւոր ութեցողները, խառնաշվոր կերպով կ'ելլեթ բարձրագոյն աստիճանները տանող սահմանին ի վեր։ Սսակետները՝ հազած իրենց ծիրանազարդ պատմումաները, և զբած ոսկեղին մատանին, իրենց մուտքի մասման կը փնտռեմ՝ ներս մնանելով դէա ի խորը։ Ենքաղյութ անդամները ծիրանի զարդով, գատաւորները և ամենէն աւելի պերճաշուր ափկիթները կ'ելին Պոտիոնի սանդուխը. ասոնցմէ ոմանք կը հասնին պատգարակով՝ գերիթներէ առաջնորդուած։

Միայն ծերերն են որ կը կրեմ հոռվմէական պարզ պատմումանը, երիտասարդները կը ծածկեն զայն թեթեւ երփներքին լակերնամերով, բայց շքեղութեան նորագոյն վարպետները կը զինն զայն։ Մետաքը կը շոշշողայ ամէն կողմէ, Թաեւ թիւսուածներ՝ գոյնզգոյն և փոփոխ ցոլացումներով թեզամներու լրայ, և Թիզարակերտ յօլիմուածներու արուեստիմ (Ars plumararia) շուպյութիւնները՝ կը ճոփացընեն ուսկեղին և արծաթեղին ասեղնագործութիւններով՝ պնդաւորները, գաղմատական պատմումանները (dalmatica) և ուրանները, Զեսոսներում վրայ զիսար կը փոխակեն թօշնեալ վարդագոյնը, մոմագոյնը, երկմագոյնը, պայծառ քրիմագոյնը, միփրագոյնը, խաժը ամենէն աւելի թամկագին ծիրանիներում հետ՝ ի բաց առեալ սուտակագոյնն ու յակմթա-

գյութը որոմք արզիկուած եմ։ Խարտեաշ Գերմանիոյ զիսակմերը կը զարդարեն զլովմերը հոռվմանցի տիկնամներում, ոսկիի, սաթի և մարզարիտներու պլատաքներուով։ մետաքսէ կամ փետուրներէ հովանոցիկները կը ծածամին ամբոխին վրայ։ Մարդոց զլովմերը ծածկուած են՝ ըմբիանըապէս՝ թեսազական զինարկներով, որոնց լայն եզրերը կը պաշտպանեն արեւում դէմ։

Բայց վտովի կատաղի հեցում մը կը լսուի կրկէսէն, որում կը յաջորդէ աւելի կատաղի իրարանցում մը. ամէնքը կը փութան իրենց տեղը, Այրոցը անապատ կը դառնայ։ Կադիւսնցի օրիորդը կը շարունակէ իր պարը Յերօնուածներու խորը, երկու շքեղաշուր ծերբազստներու և Կառավարի մը միջեւ, կրկմասրիմզին ձայթովը։

ՆԵՐՈՒ (Ուշադիր Կրկեսին աղաղակներուն և ընդմիջելով Տիգեղինուր)։ Լուս կեցիր։

Կրկէսին աղաղակները կը հասթիմ Ամրոցը զանազան բարձրութիւններէ և հեռաւորութիւններէ, որոնց կը յաջորդեմ բարձրածայն ծխծաղիներ, խառն շնչորդներու հիմումներուն։

ԿՐԿԷՍԻՆ ԱՂԱՂԱԿՆԵՐԸ. ԴԻՐԿԵՆԵՐԸ Կ'ԱՌԱՋԵՆՔ։

ԴԱՏ ՄԲ ՀԵՌԱԿՈՐ ԶԱՅՆԵՐ. ՍՊԱՆՆՔ, ԱՊԱՆՆՔ։

ԶԱՅՆ ՄԲ. ՄԵՌԱԿՆԵՐ ՀԵ ԴԻՄԵՐ։

ԴԱՏ ՄԲ ՄԵՌԱՎԱԿՈՐ ԶԱՅՆԵՐ. ՎԱՄԱԿԻՌՄ. ԿԸ ԳԱԽՆԱՄ։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԱՂԱԿ ՄԲ. ԿԸ ԲԱԿԵՒՅ. ԿԸ ԲԱԿԵՒՅ. ԴԻՐԿԵՆԵՐԸ Կ'ԱՌԱՋԵՆՔ։ ԲԱԿԵԱԿԱՆ Է։

ԶԱՅՆ ՄԲ. ԿԵՐԵՐԵՄ։

ՈՒՐԻՇ ԶԱՅՆ ՄԲ. ԼԱւ ՀԱՐՈՒՄԵՐ։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԱՂԱԿ ՄԲ. ԲԱԿԵԱԿԱՆ Է։

ԴԱՏ ԶԱՅՆԵՐ. ՄԵՌ յանցամարտին։

ԶԱՅՆ ՄԲ. ՄԱԿԵՐԸ անոր փորը։

ՆԵՐՈՒ և Ծիգեղիմոս կ'իջմեն Պոտիոմի սամ-  
դուխէն և Կրկէսին կամարին քով կամգ կ'առմեն։  
ՆԵՐՈՒ Ծկարակերտ պարեգօտով և ուկեծիրամի  
պատմուճամով զիմէն մինչեւ ոտքը կը ցոլայ։  
Արտախուրած է զուխը ճառագայթարձակ պատ-  
կով մը, և մազերը՝ խարտեաշ վարսակալով մը  
խոպով մ'ըրած ճակարտի վլայ, և ամեթամեծ  
ճարտարութեամբ խաւ ի խաւ ծգուած եմ վիզին  
ետեւն ի վար։ Կօշկիմերը ծածկուած եմ մար-  
գարիտներով, և ումի փոքրիկ կամաչ սփուոց մը՝  
ագուցուած գօտիմ։ Մատմերուն մինչեւ կը բոմէ  
իր զմրուատը և շուրջը կը դարձմէ կարճատն-  
ներու ամսուց նայուածքը։

ՆԵՐՈՒ. Ի՞նչ կ'առջես ըսել։

ՏԻԳԵՂԻՆՈՒ (ցաժ ձայնով). Դաւադրութիւն  
ԺԸ. . . .

ՆԵՐՈՒ. Ի՞նձի՞ դէմ։

ՏԻԳԵՂԻՆՈՒ. Հոսմայ դէմ։ Ակմոն Մոգի Քա-  
շանաները, զանիկա մահունէ աղատելու հա-  
յար, դեռ չեւած աշտարակին վրայ՝ ուրկէ պիտի  
և լանայ ան թռչելով, պիտի այրեն Քաղաքը. . . .

ՏԱՏ ՄԸ ՀԵՌԱԿՈՐ ԶԱՅՆԵՐ. ՈՐԿԱՎԵՐ<sup>1</sup>, ՈՐԿԱ-  
ՎԵՆ:

ՈՒՐԻՇ ԶԱՅՆԵՐ. ԲԱԼԱԿԱՆ Է:

Կը յաջորդէ համզիստի վայրկեամ մը, Տիգե-  
ղիսու կ'օգտուի ամէկ իր պատմութիւնը առաջ  
տամելու համար:

ՏԻԳԵՂԻՆՈՍ. ՔՆՆԵցի անոնց դաւադրութիւնը:  
ՊԼԵՏԱՐԵԱՆՆԵՐԸ մէկ ակնարկիս կը սպասեն՝  
զանոնք ձերբակալելու համար: Հռոմը վտան-  
գի մէջ է....

ՆԵՐՈՒՆ (ասացորենէ առելի խրոխստարար) ԼՈՒռ  
ԿԵցիր: (կը վերսկսի աղմուկը կրկէսիմ ամե-  
նեն առելի հեռաւոր կնուրեկն և կը մերձենայ  
փորորի մը պէս: Ներոն ականչ կը դնէ մօ-  
տենալով կամարին սեմին).

ԿՐԿԵՍԻՆ ԱՂԱԴԱԿՆԵՐԸ. ՄԵՐԿԱՐԱՆԸ<sup>2</sup> (spō-  
liarium):

ԲԱԶՄԱԹԻԻ ԶԱՅՆԵՐ ԾԻՆԱՂԵԼՈՎ: ԱՇ : ԱՇ:

1. ԳԻԺԱՎԵԲՆ ԱԿԱՊՈՎԱՃԸ, ԴԻՌԱՔ և մահ:
2. ԱՄՓԻԺԱՏՐՈՆԲՆ մէջ տեղ մը, ուր սպան-  
նուած սուսերամարտիկները կը մերկացուին:

ԶԱՅՆ ՄԸ. ԳՐԱԼԱԿԱՆ<sup>1</sup> ԱՌԵՐԸ:

ՈՒՐԻՇ ՄԸ. ԽԱՐԱՊԱՆԸ:

ԲԱՐՁՐԱԶԱՅՆ ԾԻՆԱՂԵԼՈՎ եկ ՔՐՔԻՉՆԵՐ. ԱՇ,  
ԱՇ, ԱՇ, ԱՇ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԱԴԱԿՆԵՐ. ՈՇ, ՈՇ, ՈՇ, ՈՇ:  
(Ճեփորի հենորմ մը կը լսուի):

ՏԱՏ ԶԱՅՆԵՐ. ԴԻՐԿԵՆԵՐԸ:

ՄԵՐԶԱԿՈՐ ԶԱՅՆ ՄԸ. ԼԱՌԵԹԻՆ: ԲԴԵՇՄԱՆԵՐԸ  
կը մոնեն:

ԲԱԶՄԱԹԻԻ ԶԱՅՆԵՐ. ԼԱՌԵԹԻՆ:

Սղմուկը չի դադրիր, այլ աւելի կը շատմաս:  
Ներոն միշտ աւելի յուզուած՝ կը դիտէ, զմրուն-  
տիթ մէջէթ, ինչ որ կը պատաժի կրկէսիմ մէջ:  
Պաթղոկէթ ելած են Գորբիսա, Տերպմոս և Ալի-  
տուրոս միմսապես՝ որ թատերակամ դիմակ  
մը ութի ծեռքը: Գաւիթիթ խորէթ կը վազեմ բազ-  
մաթիւ դիմակաւոր մՄջատակներ՝ հաստ չուան-  
մեր ութեմալով:

4. Drusus. Անուն հռոմայեցի ութբդղեշլնե-  
րու, նշանաւոր արիբունի մը, Տիբերիոս կղաւ-  
դինս ներննի և Լիւլիյի որդւոյն, Գերմանի-  
կոսի և Ազրիպենայի մէկ որդւոյն, և այլն,  
և այլն:

ԿՐԿԵՍԻՆ ԱԴԱՐԱԿԱՆԵՐԲ. ԴԻՐԿԷՆԵՐԸ կ'ուղենք:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԴԱՐԱԿԱՆ. Բաւ է, Բաւ է, Բաւ է:  
ՑՈՒԼԵՐԸ, ցուլերը:

ԲՍՁՄԱԹԻԻ ԱԴԱՐԱԿԱՆԵՐ. ՄԵռԵՆԵՐԸ մերկա-  
բանը:

ԱՄԻՆ ԿՈՂՄԵ. Բաւ է: — ԴԻՐԿԷՆԵՐԸ: — ՈՉ-  
ՔԵՐԳՈՒԹԻՒՆԸ: — Բաւ է:

ՔԱՆԻ ՄԸ ԶԱՅՆԵՐ. Թուղ գայ բարոնը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԴԱՐԱԿԱՆ. ՈՐԿԱՍԻՆ:

ՏԻԳԵՎԻՆՈՍ (վճռակի՝ ՆԵՐՈՒԵՒՅԱ միելքեռ ա-  
ղաղակները կը շարուեակույին). Ես կը գրկեմ  
ՀԱՍՏԸ:

ՆԵՐՈՒ (բարկուրեան պոռիկումով մը) Լուէ:  
Զես լսեր սր սամիկը կը մանչէ: ԴԻՐԿԷՆԵՐԸ  
կ'ուղեն: (և կը դասնայ զայրացած դես ի  
ներենոյին, Ալիսուրոսը նշմարելով, կը գոչ).  
Եյ, շուտ, Ալիսուրոս, փութացուր ողբերդու-  
թիւնը:

Ալիսուրոս կ'ելլէ վազելով և ամերեւոյթ կ'ըւ-  
լոյ:

ՆԵՐՈՒ (բանի մը պահապաներու որ վրայ  
կը հասնին). Դուք աւ դուրս հանեցէք այն

սուսերամարտիկները: ՄԵՐԵՆԵՐԸ մերկարանը:  
ԴԻՐԿԷՆԵՐԸ ժողովուրդին առւէք: Շնուտ: (գործի  
վրայ տեսարանեեր կարգադրողի մը պիս՝ կը  
հարցընէ Գորբիասին և Տերպենոսին՝ մեծ ցատ-  
հարցընէ). Պատրաստ են ցուլերը, չուանները, և  
կիթերոնի տեսարանը, և որո՞ի չուները և ա-  
կիթերոնի տեսարանը: (կանելով ուժգին ձայնով, ինչ-  
պէս քերդորիք): Ամիկուն և Զեթէս անձերը:

ԳՈԲԻԱՆ (ցուցանելով զանեք վիուրով): Ահա-  
ւասիկ առջեւդ են:

Երկու անձերը կը ներկայանան. Զեթէս ումի  
լախտ մը և չուաններ, Ամիկուն կիթառ մը:

ՆԵՐՈՒ (Ամիկունին՝ կորզելով անոր դիմակը).  
Վար գերմակը, Վաղէս: (կորզելով Զեթէսի դի-  
մակը) Դիմակը վար, կնէուզ: Թուղ յայտնի տես-  
նուի երկու միջկատակ պատրիկներու դէմքը:  
Հապա, շուտ, տեսարանին վրայ: ԴԻՐԿԷՆԵՐԸ,  
ԴԻՐԿԷՆԵՐԸ: (և յուզուած՝ կը վազլըզէ մեծա-  
բայլ ամրոցին մէջ):

Վեց ծառամեր կրկէսվալ, ծպտեալ և դիմա-  
կաւոր չերմէսմերու և քարոթմերու մմամ՝ կը  
կալս փոխաղբեմ երեք պատզարակթերու վրայ, սպան-  
ուուծ սուսերամարտիկները, կը դառնամ դէպ  
ի ներբուղիմ և ամեյտ կ'ըլլամ:

Խոյն ատեն ներոն Տիգեղիմուը մէկ կողմ տա-  
րած է:

ՆԵՐՈՒՆ (ցած ձայնով) Խորամանկ Ակրագան  
դաշի, և չես զուշակեր որ ես դիտէի արդէն  
ամէն բան։ Վայ եթէ փորձես ի գերեւ հանել  
հրդեհ՝ որ դիպուածն ինձի կը լոնծայէ։ Վայ։

ՏԻԳԵՎԻՆՈՍ (ոչսերք ջարժելով) • ՄԵռնելէս  
վերը... թող փլչի աշխարհը։

ՆԵՐՈՒՆ. ՈՇ, ողջութեանս, ողջութեանս, թող  
փլչի թող զիս հանդիսատես ունենայ անհոն  
եւը։

ՏԻԳԵՎԻՆՈՍ. Եւ ետքը։

ՆԵՐՈՒՆ. Ե՞տքը։ Ինչ որ կը սպանեմ։ յարու-  
թիւն կ'առնէ։ Աշխարհը իմս է։ Ներոնէն ա-  
ռաջ ոչ ոք դիտէր՝ թէ թագաւոր մը որչափ  
կրնայ համարձակիւ։

Անձի և առարծ միւրզը դիմաւած ուն-  
ցած առաջնորդ և առաջնորդ պար-  
ագար, ունչ առաջնորդական ունչ առաջնոր-  
դական ունչ առաջնորդական ունչ առաջ-

նորդական ունչ առաջնորդական ունչ առաջ-  
նորդական ունչ առաջնորդական ունչ առաջ-  
նորդական ունչ առաջնորդական ունչ առաջ-  
նորդական ունչ առաջնորդական ունչ առաջ-

գաւթիթ խորէս կը մօտենայ դամդաղաբայլ  
տարօրինակ և խուժադուժ թափոր մը։ Քրիս-  
տոնեայ կիթերը, առաջնորդ ութեալով Փամուէ-  
լը, հագուած՝ մամա Հոռոկէմ մար-  
մարիթ, պատկառուած աղաւմիթերով, կաշ-  
պուած ծեռքերով և կրելով ծեռքերում միջեւ  
որթի տերեւթերով պատուած թիգակ մը կամ  
ուրիշ բակրոսակամ խորհրդամշաններ, կը քա-  
լեմ՝ արիւմուուշո գազամամաբտիկերու երկու  
կազգերու միջեւ, որոմք կը հարուածեմ խարա-  
զամներով եթէ երեք կաթգ առմեմ ամոնիք։  
Կը հետեւին քամի մը աղեղմաւորներ՝ կատարեալ  
որսակամ կարգով՝ աղեղմերով, կապարձներով  
և մետերով։ Միշկատակմերու խումբ մը համբ  
դիմակմերով դէմքերում վրայ՝ կը փակէ թա-  
փորը։

Միմնմ Մող և իր Քամաթամերը կը զայրա-  
թամ Փամուէլի, և կը նախատեն զինքը անցած  
պահում։

Միմնմ Մող և ամենէն աւելի գոեւ-  
հիկ ուամիկը ողողեք է Ամրոցը։

Ներոն՝ Յաղթակամ դրամ քով, ամյազարար  
կը սպասէ զոհերում անցնելում։

ՈԱՄԻԿԻ • ԱՀԱԼԱՍԻԿԻ ԴԻՐԿԵՆԵՐԸ :

ՍԻՄՈՆ ՄՈԳԻ ՔԱՀԱՍԱՆԵՐԸ • ՅԱՆԵՐՈՇՆ, յու-  
լերուն :

ՈԱՄԻԿԻ • ՅԱՆԵՐՈՇՆ :

ՓԱՆՈՒՅՆ (քարձի և յատակ ձայնով). Կը հա-  
ւատամ մէկ և յաւիտենական Աստուծոյն :

ՔՐԻՍՏՈԹԵԱՅ կիմերը կը կրկնեմ եռանդազիմ  
Փամուէլի խօսքը :

ՔԱՀԱՆԱՆԵՐԸ • Արշերուն :

ՍԻՄՈՆ ՄՈԳ (Փանուէլի դեմ). Ուակա՛:

ՔԱՀԱՆԱՆԵՐԸ. Ուակա՛:

ՍԻՄՈՆ ՄՈԳ (ցոչցմելով Փանուէլը Ուամիկնե-  
րուն). ԱՀԱԼԱՍԻԿԻ գունդին գլւաւորը :

Դիրկէմերը անցած եմ գավիթը և կը մղուիմ  
զազամամարտիկներէն դէպ ի կոռումոցը :

ՍԻՄՈՆ ՄՈԳ (բոնիմերով Փանուէլի աչքերուն  
առջեւ). Հաջէ սաղմոսներդ :

ՔԱՀԱՆԱՆԵՐԸ. Հաջէ, Հաջէ:

ՍԻՄՈՆ ՄՈԳ (Ուամիկին) Ան կ'ատէ մարդերն  
ու Աստուածներն :

ՔԱՀԱՆԱՆԵՐ. Մա՞հ :

ՍԻՄՈՆ ՄՈԳ. Եր զինին՝ արիւն է:

ՔԱՀԱՆԱՆԵՐ. Մա՞հ :

ՈԱՄԻԿԻ. Մա՞հ :

Պոտիոմիմ սամղուփիմ վրայ Վեստեամ կոյս մը  
կ'երեւայ: Թագ մը զբած է զլուփը և զէմքը քօ-  
դած: բոլոր սպիտակ հագած է:

Նովրակ մը՝ խոնարհած խործերով՝ կը քայէ  
առջեւէն, և Փամիմ<sup>1</sup> մը իրեն կը հետեւի: Սամ-  
դուփիմ վերջին աստիճամիմ հասմելով՝ կամգ  
կ'առնէ, բազուկի ու ծեռքը կը կարկառէ Փա-  
նուէլիմ: Ամրոփը՝ զարմացած՝ ետ կը քաշուի:

ՔԱՀԱՆԱՆԵՐ. ԱՄԲՈՒՅԻՆ ԱՄԲՈՒՅԻՆ Մէջէն: Թուշ ա-  
լատ արձակուին:

ՈՒՐԻՇ ԶԱՅՆԵՐ. Վեստեան կոյս մը:

ՆԵՐՈՒ (վայրիկեան մը լուս կենաչէ յետոյ,  
դառնալով ներկայ եղողներուն, տիրական հան-  
դարտորեւամբ մը վանկերը չափչիելով): Հան-  
ուր ես եմ՝ ով ժպրհեցաւ լոսիլ զինութեան  
վրայ:

4. Flamine. Քուրմ հռովմայեցի, այսպէս կո-  
չուած եր կը ած քողին պատճառաւ:

ՎԵՍՏԵԱՆ ԿՈՅՍԸ (ՄԻԴԱ ՃԵԿՐՔ ՓԱՆՉԵՂԻՒՄ ԿԱՐ-  
ԿԱՐԱԾ՝ և ԱՖՋԱՐԺ). ՎՀԱՄԱՆ ԻՆՏԻ ՀԵՄ ԿՌԱ-  
ՀԵ ՃԵԿՐՔ ՈՐ ԿԵՎԱՆՔԵՐԸ ԿԸ ՓՐԿԵ:

ՄԵԾ ՄԱԿԱՐԺԻԱՄ ԱՄԲՈԳԻՄ ՄԵՂ. ԿՈՊԱՄՈԳԵՐԸ ԿԸ  
ԲԱՄՅԻ ԲԵՐԱԼՈՐ ԱՊՄՈՎԿԻ ՄԸ ԱՐՋԱԳԱՅՋԸ:

ՆԵՐՈՒ (յամրօրեն, սկրտելով ամեն բառ,  
միջդեռ կը ճայի քոյաժածութ վեստեամ իոյ-  
սին՝ իր զերոշխուովը). ՈՂԴԱՅՆ քեղի ով ՍԱԿՐԱ  
ԿՈՅՄ, մերկացիր դէմքդ, յետոյ երդուալնցիր  
(Նումայի օրէնքն է) թէ դաւուլ չէ որ հաս-  
այս եղենագործներուն կը հանդիպիս:

ՎԵՍՏԵԱՆ ԿՈՅՍԸ (վայրկեան մը շուռ վարա-  
նեղ յետոյ՝ քիչ մը դարդացնող ձայնով). ՎՀԱ-  
ՄԵԱՆ կոյս մը երդումի չի բռնադատուիր:

ՆԵՐՈՒ (ԲԱՐԼՈՆՔԵԱՆ պոսքկոչով մը). ԱՐՄ-  
ԱՎԼԵՐ՝ սիրոյն, ով կը խլէ անոր քօղլը:

ՆԵՐՈՒ ՄՈԳ. Ե՛՞:

ՆՈՒՄՐԱԿԸ ԿԸ ՓՈՐԾԵՇ ՄԵՂ մոնել խործերովը,  
բայց ՄԻՄՈՑ ՄՈԳ արդէՇ յարծակած է ՎԵՍՏԵԱՆ  
կոյսին վրայ և կը կորդէ ամոր քօղը:

ՈԱՄԻԿԸ. ԱՐՔԱՎՂՃՈՒԹԻՇՆ:

ՓԱՆՈՒԵԼ (կը ձանձնայ զանիկա, կը վագի ա-  
նոր, կը վանի Սիմոն Մողը և կը գուշ). ՔՌԱՐ,  
ԴՆՇՆ:

ՆԵՐՈՒ ՄՈԳ. ՔՐԻՍՏՈՆԵՈՒՀԻՇ մըն է:

ՆԵՐՈՒ (դէմքեն ձանձնալով զանի, անունը  
կու տայ). ՈԽԱՔՐԻՄ:

ՈՐՈԲՐԻԱՆ. ՓԱՆՈՒԵԼ: (ԲԱԳՈՆԿԸ ՓԱՆՉԵՂԻՒՄ կը  
կարկառէ և կը նոշաղի):

ՆԵՐՈՒ (հեղմական շեշտով մը). ԱՂԵԿ ԿԸ  
ՆՈՒԱՂՄԱ ԴՈՒՆ:

ՔԱՀԱՆԱՆԵՐ. ՔՐԻՍՏՈՆԵՈՒՀԻՇ մըն է:

ՈԱՄԻԿԸ. ԱՐՔԱՎՂՃՈՒԹԻՇ:

ՔԱՆԻ ՄԸ ԵԽՄԱՂԿՈՏ ԶԱՅՆԵՐ. ԿՌԱՀԻՆԱ<sup>1</sup> ԴՈՒՆԸ:

ՔԱՀԱՆԱՆԵՐ. ԹԻՂ մեռնի:

ՆԵՐՈՒ. ԹԻՂ մեռնի ԳԻՒՐԿԵՆԵՐՈՒՆ հօտին մէջ:

ՈԱՄԻԿԸ. Ա.յ.:

ՆԵՐՈՒ. ԹԻՂ անոր գլւէն հանէ ՓԼՄԻՒԸ  
ՆՈՒՔՐԱԿԱՆ թագը: ԹԻՂ պատառ պատառ թմ-  
փին զդեստները:

ՔԱՆՈՒԵԼ. ԱՆՈՐՔԻՆԵՐԸ:

1. ԳԹԱԿ զին ՀԱՍՄԱյ, կոչուած նաեւ Ա.Կ-  
ՆԱԿԱՆ, Սալարիս, այժմ Սալարա:

Փլամիմը կը կորդէ Ռուբրիայի զլսէն թագն  
ու վարսակալը, յետոյ, ընկերակցութեամբ նուի  
ռակիմ՝ զուրս կ'ելլէ արտաքիմ կամարէն։ Գա-  
ղանամարտիմերը կը յարձակիմ նուաղած Ռու-  
բրիայիթ վրայ, կը պատուածն զգեստմէրը ամոր  
կութակիմ, Փամուէլ յոսահամապար կը պաշտ-  
պահէ զամիկա, բայց փութով կը շրջապատուի  
Աղեղաւորներէն։ Ռամիլը խռթուած է դժեղակ  
այս խումբին շուրջը՝ մինչ երկու Գազամամար-  
տիլերը կը բարձրացընեն Ռուբրիաթ մութզոյ ամ-  
բովին զլութերէն վեր և կը տամիմ կուռանոցը  
ուր միլուած հրուած է նաեւ Փամուէլը Դիրկէ-  
ներուն հետ մէկոնել։

Ամբողջ կուռանոցը կ'որոտայ վայրեմի հրմ-  
ջումներով և Խժդժագոյն ունամներով։ «Էնն,  
էնն, էնն, էնն։ — Էւարս. — Ամէու, էւգէ,  
էւ», զարդութելի շառաջիմներու, ծափահա-  
րութիւններու, մղենկաթ քրքիմներու հետ։

Ներոն, գերազգուուած Կրկէսիմ կատաղու-  
թենէն, կը նետէ պարեզօտն ու պսակը՝ զոր կը  
ժողվէ Տրգեղիմոս, կը կամէն միջկատակմէրը ո-  
րոնք Ամրտցին մէջ մնացած են, որոնց հետ նաեւ  
Վաղէսը և Ալիտուրոսը։

Ներոն. Կարգը մերն է արդ։ Ուզերգութիւնը կը  
կանչէ զձեղ։ Տեսարանին վրայ, աեսարանին վրայ։  
Կրկէսին մէջ կը ցատկեն արդէն ցուլերը։ Մի-  
մասներ։ (և Ալիտուրոս ու Վաղէսը կը տանի  
Հառդական անդրիին առջեզ)։ Տանջանքին պատ-  
կերն է այս։ (Վաղէսին) Նայէ. Թերէ մէկ

Դիրկէ, ես Հարիւր կը սպաննեմ։ Հարիւր գէմ-  
քեր ունի տեսարանը։ (Ուրիշ ահաւոր դօղան-  
ջիւն մը կը պայրի կրկիսին մէջ)։ Լսեցէք,  
լսեցէք Հոռմայ հաջիւնը։ Մեծ զառանցանքը  
կը խուժէ։ Զեռք տուէք չուաններուն, զազան-  
ներուն, կիներուն։ Մերկացընող Հերոս մը զա-  
նոնք բոլոր բռնէ ու կապէ մերկ մերկ զուն-  
դագունդ գազան ցուլերուն շալակը, թմրած  
սարսափնէն, հալածուած որսական շուններէն,  
սլաքներով բեռնաւոր, անարիւն, գելեցիկ՝ ծո-  
ցերնին գէպ ի արեւ, օրհասական՝ գոգաւոր  
զմուխտին պարունակին մէջ։

ՈՍՄԻԿՆ ՈՒ ՄԻՄՈՍԵԵՐԸ. Փառք Ներոնի։

ՆԵՐՈՆ (դէպ ի Պոտիոններբաղով) Ճիւաղայինը՝  
ԳԵՂԵցիկն է։

Բոլոր մնջկատակմերը Կրկէսիմ մէջ կը մննեն։

ՈՍՄԻԿՆ. Ուրախութիւն Ներոնի։ Ուրախու-  
թիւն։

ՆԵՐՈՆ. Ուրախութիւն Ուամիկին։ Առատաձեռ-  
նութիւն, ևաղ և արիւն։ (յետոյ Սիմոն Մողք  
Աշմաթելով)։ Եւ գուն չես թռչեր։ (Տիգեղին-  
սին՝ ցացելով Սիմոն Մողք և Ժպուելով)։ Ամ-  
բոցին աշտարակէն շուտով գէպ ի երկինք  
նետեցէք։ Ա՞ն, Ա՞ն, Խկարոսը կը թռչի։

Տիգեղիմոս աչք կ'ըմէ քամի մը Պրետորեամ-  
ներու, որոնք կը բռնեն Միմն Մողք և զիմքը կը

քաշեմ բարձրագոյն աստիճաններուն սամղուխն  
ի վեր :

ՆԵՐՈՒՆ . Թռիր , եթէ զիտես թռչիլ : Բարձրա-  
ցիր գէպ ի եթերը , աստղերը , արեւը : Իկառուսը  
կը թռչի : (և ժիժաղելով վեր կ'եղի և անե-  
րեցոյք կ'ըլլայ) :

ԱԱՄԻԿԻ (ժիժաղելով) , Սիմոն Մողիկ՝ զինքը  
ժաղելով) . Թռիր , եթէ զիտես թռչիլ : Իկա-  
ռուս կը թռչի :

Սիմոն Մոգ բոլոր իր զօրութեամբ իմքահնըը  
կը պարտապամէ :

ՍԻՄՈՆ ՄՈԳ (կը տեսնէ Գորդիասը որ կ'եղի  
պամշտին և զինքը օգնութեան կը կանչէ) . Գո-  
րդիաս :

ԳՈՐԴԻԱՍ . Գնա . մի վախնար . երկընցուր  
պաշտպանութիւնդ : (և վազելով և ժպտելով  
կը հեռանայ և կ'անհեռանայ գաշրին խորը) :

ՍԻՄՈՆ ՄՈԳ (պրետորեաններուն՝ աղաւառը  
կերպով) Թռ' լ առէքը :

ԱԱՄԻԿԻ . Զ'ուզեր թռչիլ :

ՈՒՐԻՇ ԶԱՅՆԵՐ . Շնուտ , վեր :

ՍԻՄՈՆ ՄՈԳ (Տիգեղինուն օգնութիւն հայցե-  
լով) . Տիգեղինուս... փրկէ զիս :

ԱԱՄԻԿԻ . Թռիթր :

ՏԻԳԵՂԻՆՈՍ (իստուրեամբ պրետորեաննե-  
րուն) . ՄԵՐԿԱՄՈՒԺԵՔ զէնքերը :

Սիմոն Մոգ՝ սուրերում ծայրովը վիրաւորուե-  
լով թլկութիւնը կը բարձրանայ յանկալծալի՝  
որում կը հետամիմի Պրետորեանները , Տիգեղի-  
նոս և Ռամիկը որ քրքջանայն կը ծաղրէ :

Կրկէսին մէջ կը շարութակեն շառաչները :  
Ամրոցը ամայի մնացած է :

Յամկարծակի կը լուսին սոսկումի միչեր՝ որոնք  
կու զան ներքմուզիմ խորէն և շէմքին բարձրա-  
ցոյն մասելիքն , ուր կը սկսին թշմարել ծովսի  
քամի մը զանգութեր և կրակի լեզութեր :

Քամի մը վայրինամ վերջը՝ ծուփը բոլոր գաւ-  
թիմ խորը կը պատէ , զարմուրամքի վայնասում-  
թերը կը շատմամ և կը մօտենան :

Ծովը կը թափանցէ Ամրոցին մէջ և կը լուսին  
աղաղակները . «ՀԵՐԵՒՆ Կամարներուն մէջնէ .—  
ՕԳՆՈՒԹԻՒՆ . — Փախիր , փախիր . — ԱՇՔ .  
— Ո՛Չ . Կեցիր . ՕԳՆՈՒԹԻՒՆ » : Հրդեհին ամպե-  
րում մէջնէ կը թշմարով ամրովս որ կը փախին ,  
իրարու կը զարմովի , կ'կյանք : Ճողովուրդի յոր-  
դաղէմ հեղեղ մը կը խուժէ զէպ ի ներքմուզիմ՝  
մղուելով զէպ ի բերամը Յաղթական դրան :

Հրդեհը կը տարածուի զարմուրելի երազու-  
թեամբ շէմքին վայտին մէջ . կը լուսին վիզող  
գերամներում բոմքիւմները :

Ամրոցը դարձեր է անդումդ մը ծուփի ու կրակի :

## ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՄԵՐԿԱՐՈՆԸ

Կըկէսիմ ստորերկրեանի է՝ ուր կը դրուիմ մեռմերը։ Մօսեցող ջամի մը ճառագայթած լցար՝ կ'անօսրացընէ քիչ քիչ լսուարը, լուսաւորելով աշակորմը՝ դրան մը պարապութիւնը և զառիվեր ու նեղ սանդուխի մը ճամելը։

Սարսափելի թնդիւն մը կը սուի բարձրէն և մերթ ընդ մերթ շառաչիւն մը ինչպէս թէ փայտակյուներու կամ պատերու որ կը փլչիմ։

Աստերիսա, ջամ մը ծեռքը, կ'իջնէ սանդուխէն, ստորերկրեանիմ սեմը հասնելով կամգ կ'առաջ ըստ ըմելու համար իրեն հետեւողիմ։

ԱՍՏԵՐԻԱ. Իջեր։

Փանուէլ անոր կը հասմի։ Մէկտեղ կ'իջնէ։

ԱՍՏԵՐԻԱ. Փնտռենք մեռեներուն մէջ։

ՓԱՆՈՒԵԼ. Գերեզմանի պարսափ կը բուրէ մերկարանը։ Այս մեռելական որջէն կը լսուի տակաւին չառաչեւնը մեծ բացին։

ԱՍՏԵՐԻԱ. Փնտռենք։

Կը սկսի դառնալ՝ յամրաբայլ նայելով գետիթը կեղրուական պատիմ երկայնութեամբ։ Զեռքը բռնած ջամի լուսովը կ'ըմդիմարուի, հոմ ուրկէ կ'անցմին ստորերկրեային անկանոն շիմուածքը։

Փանուէլ իմբթ ալ կը փնտռէ մութիմ մէջ՝ աշակորմեան պատիմ երկայնութը։ Կը խօսակցիմ հեռուանց։

ՓԱՆՈՒԵԼ. Ինկաւ առաջին անգամ բնեք։

ԱՍՏԵՐԻԱ. (Լուսանդով). Այս ատեն հոս կը հանդչին պայտեցաւ ուրեմն անոր համար այս ջահէն հրդեհէ կայծակը։

Փանուէլ մարմին մը կը հանդիսափ, կը ծոփ, կը զպչի, և չօշափումէն կը ճամշտայ կառավարի մը սրումքիմ պատամքները։ Առաջ կ'երթայ։

ԱՍՏԵՐԻԱ. Ահա հան գիտակներ կան։

Կը ցուցնէ մեռելթերու խումբ մը գետիմ տարածուած ծախակողմեան պատիմ ամկիւմիմ մէջ։ Փանուէլ կը վազէ և կը մայի։

ՓԱՆՈՒԵԼ. Յանցամարտիկ մը, երկու միմսաներ, թրակացի մը:

ԱՍՏԵՐԻԱ. (զարհուրած). ՍԻՐԱՆ ՄԱՌԸ:

ՓԱՆՈՒԵԼ. ՈՒԾԸ է:

ԱՍՏԵՐԻԱ. (ցոշելով սովորմանի, առանց մօտենալու, Սիւնն Մողի դիակը՝ նեսուռած բիւմը նեսուն, պատի մը խորչին մէջ)։ Հան:

ՓԱՆՈՒԵԼ. (ակմկառյց անոր նայելին յետոյ)։ Աստուծմէ ջախճառեցաւ։ Գարշելի ըլլայ։

Կը դիմէ ստորերկրեայլին դէպ լի կեղլումը։ Գետիմը լեցում է սուսերամարտիմերու գէմքերով։

ԱՍՏԵՐԻԱ. ՓԻՆԹԱԵՆՔ:

Փամուէլ կը թշմարէ, մեռեական ամկողմի մը վրայ, մեռեի պէս պառկող մը, կիմ մը մերմակ զգեստով։

ՓԱՆՈՒԵԼ. (կանչելով յոզուած ձայնով)։ Առերիմա։

ԱՍՏԵՐԻԱ. (կը վագէ քահովը)։ Ի՞նքն է։

ՓԱՆՈՒԵԼ. (նետուշելով նորրիայի մարմանյն վրայ)։ Ո՛վ էմ վկայուհին ։ Ո՛վ երկինք ։ Ե՞նչ է առանձ ։ Պիտի ապրիւ։

Աստերիա չահը՝ մօտը քարի մը կը կաթնցը թէ, յետոյ կը վազէ Ծուրբիակի մարմայն ձախակողմը՝ անոր օգմելու համար։

ՓԱՆՈՒԵԼ. (տագմապայից կերպով)։ Պատռէ դգեստները . . . Փրկէ վինքը։

Աստերիա, միմչեն Փամուէլ կը խօսի, կը պատաստէ Ծուրբիայի զգեստները կուշակի վրայ։

ՓԱՆՈՒԵԼ. Նուաղած է։ Փնտռէ իր վէրքերը։ Ես վինքը տեսայ մերկ՝ արիւնազնդ՝ դժուային մըրկին մէջ։ Աղատէ զինքը։ Փնտռէ . . . փնտռէ սրտին ներքեւ . . . Հան՝ սրտին ներքեւ վիրաւորեց զանիկա աղեղնաւորի մը սլաքը . . . (անձիալից սպասելով) Ուրեմն։

ԱՍՏԵՐԻԱ. (նայելով նորրիայի վերքը զգեստներուն պատառուածին մէջէն)։ Սոսկում։ Կը մեռնի ահա։

ՓԱՆՈՒԵԼ. Կը մեռնի . . . Հաս չմեռնի . . . այս որչին սոսկումին մէջ։ (զանիկա վերցելուն և ոչրիշ տեղ տանելու կը լլայ)։

ԱՍՏԵՐԻԱ. (դէմ կենալով ուժգնակի)։ Կոտորածին մէջ կը նետես զանի։ Բայերու մէջ է կելիսու, կ'այլի վելաբրոն 1, Աստուծոյ մը ա-

1. Տեղ մը հին Հռոմայ մէջ։ այս անուամբ երկու ճամբաներ ալ կան։

աելութիւնը Հռոմայ վրան է, կրկէսը կրակէ  
ծով մըն է: Եթէ գալչիս անոր՝ կը սպանես  
շանի: (կը պայրի զարհուրելի շառաջ մը տոռ-  
րելրեային կամարին վրայ): Պոտիոնը կը տա-  
տանի:

Աստելիա տեսած է հրդեհիմ քամի մը ցոլ-  
քերը իջած սաթուլիմ վրայ, և վեր կ'ելլէ վա-  
զելով և ամերեւոյթ կ'ըլլայ, սիմցեռ Ռուբրիա  
կը բանայ աչքերը:

ՈՌԻԹՐԻԱ. ԱՇ:

ՓԱՆՈՒԵԼ, (բոլորովին ժռած անոր բոլ). ՍԻՇ  
վախար, քեզի հետ եմ:

ՈՌԻԹՐԻԱ. (զառանձելով). ՈՇ- էի . . . . ՈՇ-  
եմ. . . . Գուն. . . . ազատաւած. . . . Ես. . . . ոՇ-  
Հոգիս կը փախէք. . . . Քօղ մը կը Աւացնէ  
զիս. . . . Յիշատակը Կ'անհետանայ:

Սարսափի յիշողութեթէ մը բուժուած՝ միշ մը  
կ'արձակէ, կը չաթայ զլուխը վերցնելու:

ՓԱՆՈՒԵԼ, (մեծ բաղրառքեամբ մը). ՈՇ. բա-  
րեղութ ձեռք մը զեեզ վերստին պատեց սպի-  
տակ զգեստով: Հանգէ: Սոսցիր:

ՈՌԻԹՐԻԱ. Պէտք էի կրկնել ծունկերս գետին  
քու առջեւդ: (կը փորձէ եղել, կ'ինայ): Վա-  
րառուած եմ. . . . չեմ կը նար:

ՓԱՆՈՒԵԼ, Խուբրիա:

ՈՌԻԹՐԻԱ. Գիֆութիւն, սարսափը նորէն վրաս  
կը յարձակի: Դժուլքը . . . ձիւաղը. . . . հաջիւն-  
ները. . . . կարմիր միրիկ մը. . . . աղիքներն ու  
միսեր. . . . ծածկէ զիս: Օդնէ ինծի:

ՓԱՆՈՒԵԼ, (սարսափած) Իմ սիրոյ աղալամկո  
էր որ զեեզ կ'սրսնցուց:

ՈՌԻԹՐԻԱ. Սիրոյ: Ես զեեզ շատ կը սիրեմ:  
(Քիչ մը դադարի ետքը). Փանուէլ. . . . պիտի  
յեռնիմ:

ՓԱՆՈՒԵԼ, (հստած անոր բովի միեւնյն ան-  
կողնյն վրայ և մեղմիկ կերպով դնելով ձեռքն  
անոր գլխուն վրայ ոչ գուաելով մազերն ոչ ձա-  
կատը). Պիտի պարիս:

ՈՌԻԹՐԻԱ. (բաղրառքեամբ) Այս, այս: ԱՇ,  
Ենչպէս բարի ու աաքուկ է գգուանքը ձեռ-  
քիդ. . . . (կը համրաքի Փանուէլի ձեռքը) Աւելի  
մատեյիր ինծի. . . . աւելի. . . . Այսպէս. . . . այս-  
պէս: Դու սորգեցացիր ինծի արցունքներու  
յէջ ժպտելու այս մեծ քաղցրութիւնը: Լոէ  
ինծի. . . . մահը վայրկեանէ վայրկեան կ'աւելէ  
զիս. . . . Մի լար, Փանուէլ, ուժով սղագուրէ  
զիս, ցորչափ զիս կ'աղջագուրէս, հոգիս չի փախ-  
չիր: (Երկայն հանգատի և ամինոի լոռչենի  
մը յետոյ, կը յարի):

Սուտ սեղանի մը կը ծառայէի: Ամէն իրի-  
կուն կու գայի իմմեհեանիս սափորովը. . . .

սուրբ պարտէղին ազգիւրը . . . , և ազօթքէն  
յետոյ կը դառնայի հին գաւիթը՝ լեռան ստո-  
րութը: Յուսացի շփաթել միեւնոյն բոցին մէջ՝  
վեստայի մշտավոռ սեղանը և բարեպաշտիկ  
լապտերը իմաստուն կողմին: Ահաւասիկ մելքը:  
Շատ քաւեցի: Արդ ամէն բան խոստովանեցայ,  
քու ներումիդ կը սպասեմ: Քու վրադ յաւսա-  
ցի: . . . ժպտէ ինձի.... Արդ երջանիկ ու ամ-  
բիծ եմ:

ՓԱՆՈՒԻԾԼ (ոտքի եղեղով և ձեռքը մակատին  
վրայ դնեղով և համբորդեղով). Անհուն սիրոյ  
բորբոքալ օր չնոռէթիւնը՝ համբոյիս հետ հանդ-  
էլ դլսուդ վրայ:

ՈՈՒԲԲԻՍ. (Աեղմ ձայնով). Փանուէլ. Փանուէլ:  
Անհուն յափատակութիւն:

Փամուէլ կը դառնայ ամոր քովը նստելու:  
Դուրբիս կը դնէ զուլս Փամուէլի կուրծքին  
վրայ:

ՓԱՆՈՒԻԾԼ. Դուն հարսն ես, իմ հիւանդ հար-  
սը՝ որ կը հանդէ սրտիս վրայ:

ՈՈՒԲԲԻՍ. Ըսէ ինձի.... ուր ենք:

ՓԱՆՈՒԻԾԼ. Խալալաւէտ բնակարանի մը մէջ:  
Կնջէ հանդարտիկ:

ՈՈՒԲԲԻՍ. Կը զգամ որ անսովոր երեկոյի մը  
չուքը կը բարձրանայ: Տուր ինձի.... (Ոուրիայի  
ձայնը երբալով կը տկարանայ):

ՓԱՆՈՒԻԾԼ. Ի՞նչ կ'սւդես:

ՈՈՒԲԲԻՍ. Զեւքդ: Գեռ պատմէ ինձի, Տինչ-  
եռ կը ննջեմ, Տիբերիոյ ծովակին վրայ, Հան-  
դարտիկ ալեքը, որ կ'անցնի Գալիլեայի մէջ....

ՓԱՆՈՒԻԾԼ (գրեք օրօրելով զանի). Հան վարը,  
Գեննեսարեթի կնիւններուն միջեւ, կը տատանի  
տակաւին նաւակը՝ ուր ալօթեց Յիսուս: Օր-  
բոցի անդորրաւէտ այն օթեւանը՝ մանուկները  
նաւին զլուխը կը հրաւիրէ գունդագունդ....  
Կնջէ, Կնջէ հանդարտիկ:

ՈՈՒԲԲԻՍ. (Ճայնի թելով մը). Գեռ.... գեռ:

ՓԱՆՈՒԻԾԼ. Ցամը յամը կ'ելլէր Լուսինը Լի-  
բանանէն, էր այն ժամը՝ որուն մէջ կ'ելլեն  
դիւթութիւնները ....

ՈՈՒԲԲԻՍ. Գեռ.... գեռ....

ՓԱՆՈՒԻԾԼ. Կ'ելլէին ամբոխները թափառելով  
լուսնային արշալոյսին ցոլքերուն տակ. Կը  
լոսւէին այն տեսն, երեկոյին, թռչող խօսքեր  
բարեպաշտիկ և ձայներ ալօթական ....

ՈՈՒԲԲԻՍ. Մէր, Մէր:

ՓԱՆՈՒԻԾԼ. Եւ Մագդաղեայ ճամբաներուն  
վրայ, ծաղիկներուն միջեւ, երգելը մանուկնե-  
րուն և հառաչելը Մարիամներուն:

ՈՌՈՒԲՐԻԱ. ԵՐԱՆԻՇ:

ՓԱՆՈՒԻԵԼ. ԿԱՂԵՑ: — Եւ այն անուշակ երեւային, անսոնց միջեւ զիրար օրհնելով երգելով... (Ոռոքրիան անկիենդան կը զգայ իր բազուկներուն մէջ, կը կանչէ զանի)։ ՈՌԵՐԻՇ:

ՍԱՄԵՐԻՎԱ կը զառնայ՝ իջնելով կայծակի պէս զափլեր սամրուլմի ի մար:

ԱՍՏԵՐԻԱ. ՀՐԳԵՇԸ զմեղ կը պատէ ։ վերէն պրծելու հնար չկայ: Կը վարին աշտարակները, կը տատանին պարիսպները: (Զախակողմի պատին մէջ գոտեսփեղ դուռ մը կը տեսնէ). ՅԱԼՈՅ կայժ մը: (Կը վազէ դեպ ի դուռը, գոտին կը վերցրնէ, կը բանայ): Աղատեցար: ԱՀԱ դուռ մը: (Կ'եղէ վայրիեան մը դիմելու հանար, նորին կը մտնէ): Վաղէ, վաղէ, վաղէ: Անցքը ապահով է:

ՓԱՆՈՒԻԵԼ. (Ոռոքրիայի դիակին վրայ)։ ՄԵԿԱՆ:

ՍԱՄԵՐԻՎԱ կը հրէ Փամուէլը և միմչեւ դուռը կը քաշէ զիմքը:

ՓԱՆՈՒԻԵԼ. (Աւուն վերջին նայուածքով մը): ՈՌԵՐԻՇ — մնաս բարով: (և անյայտ կ'ըլլայ):

ՍԱՄԵՐԻՎԱ լսելով այն ամութը՝ մեռելին քով կը դառնայ: ՄԵՐԿԱՐԱՄԸ կը սկսի լեզուիլ ծուխով:

ԱՍՏԵՐԻԱ. (Ժայրագոյն ուժգնուրեամբ). Ուռւըրիա, դո՞ւն: Ա՞ն՝ զոր իմ անդութ Աստուածս ըմբանեց սեղաններուն միշե: — Դո՞ւն, պատասխանէ: — Կը լուէ: Ըսէ ինձի իր հրատու չամբոյրին գալանիքը՝ որուն կը տենչայ տուչուսն իմինս: Խօսէ: (յետոյ, յանկարժակի, անհոնն գրոշեամբ մը). Վկայուհի: (Կը հանե ծոցէն Ապահեան ձաղիկը և մեռելին վրայ կը ձգէ լսելով). Խաղաղութիւն, խաղաղութիւն, խաղաղութիւն:

Կամամըլմ մէկ մասը կը վկչի:

ՍԱՄԵՐԻՎԱ կ'ազատի փախչելով Փանուէլի եւ լած դռմէթ:

ՎԵՐԿ ԼԱՐԻՆՐԴ ԱՐՄԱՐՈՒԱԺԻՐ:

## ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

ՆԵՐՈՆԻ ԹԱՏՐՈՆԸ

ԾԱՌՈՂՄԱՆ ԴՐԱՋԱԲՐԱՅԻՆ  
ԶԵՐՈՆԻ ԱԺՈՂՈՎ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

ՆԵՐՈՆԻ ԹԱՏՐՈՆԸ

Գիշեր է : Հըդեմը կը շարումակէ :  
Ներոնի Թատրոնէն՝ որ կը յայտնուի միզամած  
Երկմքի մը տակ՝ կը տեսնուի հեռուն բարձրա-  
նալը ծովախ ամպերու, զորոնք կը գումաւորէ  
բոցերուն դժնղակ լցուը. կը կայտուէ երբեմն եր-  
բեմն հրատոչոր խանծող մը՝ նետուած օդին մէջ՝  
կլակին շառաջուն ճայթլւմերէն :

Կճեայ կատարը՝ արձամեթերով խմողուած՝ որ  
կը պսակէ ներոնեամ Թատրոնին մնայուն տե-  
սարամը, զուրս կը ցատկէ՝ մութին մէջ՝ խար-  
տեալ հրդեմին վրայ : Վարագովը (auxilium)  
ծգուած կանթեղաշարին (proscenio) առջեւ,  
կը ծածկէ ստորին երկու յարկերը տեսարանին .  
մութ ծիրամի մեծ վարագով մը, ցանուած  
աստղերով և ոսկին և զոհարի մատագայթներով :

Կամթեղաշարը բարձր է զրեթէ հինգ ոտր շէմ-  
քին երաժշտարան (orchestra) կողուած մասնէն,  
որուն հետ կը հարդրգալազի երկու կարմ սան-  
դումներու միջոցով :

Խաղեսող (palco scenico) չի հետեւիր ուղիղ

գծի մը , իր կենդրութական մասը կը գծէ վիսարուլը ծոց մը : Այս ծոցին մէջտեղը կայ Կապաւարանը (θύμειο), կամ Բակրոսի սեղանը , որուն վրայ դրուած է Աստուածիթ երկաղիմի կիտարծամբ : Սեղամիթ շուրջն կամ սրինգմեր , դիմակներ , տերեւապատ նիզակներ , ոտնափող (scabbium) մը , և ուրիշ Դիտճիսեամ գործիքներ :

Մողայիզի լայն երիզ մը՝ ուր նկարուած է սպամելարասմետական մը՝ կ'ըմֆզրկէ կաթեդաշարիթ ամբողչ երկայմքը : Երաժշտարանը մերձաւոր է՝ աչ ու ծախ՝ պրետորական թէ՝ մէկ և թէ միւս դրամ : Այս երկու դրուերուն ճակատիթ վրայ՝ երկու խորչերու մէջ՝ կը շոշշողայ սրինգներուն արծագանգ տուող հիմքուն ածօթներու :

Դէպ ի Պրետորական աջակողմի դուռը կը բարձրանայ մեքենայսուոր երաժշտական գործիք մը , չըաշարժը (hydraulis) , շինուած վիթխարի զիմիպալ դարձած հովուական սրինգի մը նունամ , որուն սրինգ փողերը գետեղուած են ստեղնարանի մը վրայ :

Թիմելիք և պրետորական ծախակողմի դրան միջն կայ սեղան մը՝ շրջապատուած երեք փառաւուր եռաթիկնեան բազմոցներէ և ծածկուած ոսկեհուուր յակիթեայ սփուցով մը : Սեղամիթ խառնակութիւնը ըթթրիքի մը վախճանը կը ցուցընէ : Եօթը վասուած ջամներ կը հեղեղեն լայտով շուայութիւնը պատուական անօթներուն , բաժակներուն , թակոյկերուն , միտիթեան թասերուն , անտերեւ ծաղկափթիթ ողկոյզմերուն և դրասանթմերուն և վարդիրու դէզերուն : Թիւմե-

լէիմ ոտքը կը ծխայ լայն բուրուառ մը : Յատակը ծածկուած է Աղեքսամեղեսան գորգերով , Գիւնով բոզ մը , պղնձէ վեցզիմի վիշապի մը վրայ նստած , հագուած շիկակարմիթ ծիրամի և ոսկի , գոհնարներով պասկաւոր , յաղթական կերպով կը վեցըթէ մեծ ըմկանակ մը և կը հեղու անկէ վեցըթէ մեծ ըմկանակ մը և կը հեղու անկէ վեցըթէ շրջապատողներուն՝ զիմիթ լայն ալիքներ :

Տիգեղինոս պայցմառափայլ լիթթրիքի գգեստներով (synthesis) , Գորգիսու սրմգանարի (seabillario) կամ զգեստով , Ավտոււրու ողբերգակներու երկայն և քրանցաւոր պատմուանանով (syrgma) , չերակէս ծովայիթ զիթուրներու կուաւագրամով (lorica linteas) և ցուկանաւապետներու նշաններով և Մ . Անթէոս Լուկանոս՝ կը կարկառեն ամէնք իրենց թասերը դէպ ի բոզ :

Վատիմիսու , տգեղ մարդ մը՝ որ հագած է լիթթրիքի շքեղ զգեստ մը , իմկած փռուած է՝ սաստիկ զիթոված՝ սեղամիթ տակը : Շմորհալի Սպորտաը , արծաթափայլ զգեստով , մազերը հաւարած մարգարանայ վարսակալի մը մէջ , կը օօչէ համդարաօրէն եռաթիկնեան բազմոցի մը վրայ : Տելապնու առջեւն է չըաշարժիմ ստեղնարանիթ : Սրմգանար մը կեցած է Բակրոսի սպամիթին :

Պրետորական գոներուն քով կը ցանկեն Գերմանացի պահապամներին ու ծաւաներ , բայց սեմը չնմ ամցիթ : Բազմաթիւ Կաղիսեցիներ կը նօմեն և կը բազմեն շառաչալից կրսպով գործիքներ , միթզեռու այրերը կը ծիծաղիթ և կը խմեն և կ'սոլաղակն սպանդարամետական միշելով :

ԱՄԷՆՔԻ (Գիեհ լեցընող բողիմ շորքը) . . . .  
Եւի՞ն, Եւի՞ն:

ՀՈՒԿԱՆՈՍ (բասր երկրնեցնելով). Փույյէ: Լից  
գինովութիւնը գինովներուն: Երսս, Լիէոյ: Կրա-  
կը կրակին վրայ:

ԱՄԷՆՔԻ. Ուրախութիւն, ուրախութիւն:

ԳՈԲՐԻԱՍ. Կը թրթռան ծնծղաները, դափերն  
ու թմբուկներն ու ֆօճանակները (sistri):

ՀՈՒԿԱՆՈՍ. Կը չթըռատայ Հռոմը բոցերուն  
մէջ . . .

ԱՄԷՆՔԻ. Ուրախութիւն:

ՏԻԳԵՂԻՆՈՍ. Ուշադրութիւն:

Տերպմու սկսած է մալիսրգանքը ջրաշարժ  
երգիտին վրայ:

ՏԻԳԵՂԻՆՈՍ (երկու պահապաններու, ցուցնե-  
լով Վատիհենուը սեղանին տակը). Դուքս ասկէ  
սա խոչընդուաը:

Երկու պահապանները դուքս կ'ելեն ծախա-  
կողմի դոմէն՝ և կը փոխադրեմ Վատիհիուը զինով:

ԳՈԲՐԻԱՍ. Ոչ էր. արդ՝ ո՛ր գինով է՝ կարծես  
թէ ոչ չէ:

ՏԻԳԵՂԻՆՈՍ. Լուսթիւն: Վարագոյքը կ'էջնէ . . .

Գորբիաս թիւմելէիմ կը վագէ, կ'առմէ ոտնա-  
փող մը և կ'ելլէ Բակրովի սեղանին վրայ սրմգա-  
հարին տեղը՝ Սպորոս կ'արթենսց:  
Վարագոյքը իշած է և բացած է ներոթի թա-  
տրոթին խաղեստղը:

Արդ կը տեսնովի խորը բոլոր մնայում տե-  
սարաթը ամբողջովիմ, արքութակամ գրմով՝ ուրիշ  
երկու փոքրագոյն դրամերու միջեւ։ Խաղեստղին  
ծախակողմը կը բարձրաժայ Սթեթապի Մեհեամը՝  
դրսէմ տեսնուած։ Մեհեամին առջեւ կեցած է՝  
երեք աստիճաններու վրայ՝ սեղանը Աստուածու-  
հին ալճանանգը։ Կուռքը ձեռքը պղմէն վահան  
մ'ութի՝ որուն վրայ քանդակուած է Մեղուայի  
գլուխը։ Միա կողմին երկանքը կը տարածուի  
Մեհեամին կամարակապը։

(Կը շարութակէ ջրաշարժիմ մալիսրգանքը):

Զախակողմը՝ ողբերգակամ ամծ մը՝ պարու-  
թուած երկայն սեւ վերակուի մը մէջ, կ'զնդ-  
գրկէ բազովմերովը Աթեթապի արձամը։ Իր գի-  
մակին բերաթը լայնափեռեկ է և մազերը խո-  
զանաստեւ ցցուած եմ նակատիմ վրայ։ Աչ կողմը՝  
զաւթիմ սիններում միջեւ՝ կը տեսնուին, երկըն-  
ցած գետնի վրայ, սուզուած խոր թմբիրի մը  
մէջ նիւաղային դէմքեր։ Հազած եմ կազմ պարե-  
գուտ մը սեւ ծիրամի գուլով, գուլպամերթին

միմչեւ սրութեաբութ կէնը • իրեմց դիմակմերը  
աղտոտած են արիւմով և լեղով, և տեսնողին  
մողկաբք կ'ազդեն. մազերմութ մէջ խառնուած  
օծեղէն համացոյցներ կը շրջապատեն ամոնց վիզը։  
Սրպեամերութ մմամ կոսածագ մնատներ ութին։

Թատերական բաժանումէն և տեսաբաթէն և  
Պարիմ ամսովոր կեցուածքէն կը մանչցուին ու-  
րեստեան եւմենեամերը։

ԱՌԱՋԻՆ ԵՒՄԵՆԵԱՅ (դեռ բնաբարախ) կը հրի  
քովի բնացողը). Արթնցիր, ելիր։

ՈՒՐԻՇ ԵՐԿՈՒ ԵՒՄԵՆԵԱՆԵՐ (արքմենալով մեծ  
դժկամանուրեամբ և իրենք ալ ցեցելով ուրիշ  
բնացողները). Արթնցիր, ելիր։

ՈՒՐԻՇ ԵՒՄԵՆԵԱՆԵՐ. Շարժէ. թօթուէ քունդ։

ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔԸ. Վա՛խ, փախաւ զոհը։

Մէս ՔԱՆԻՆ (սոր ելլելով, շոշրջ գալով յամր-  
օրէն). Փնտռենք։

ԱՄԲՈՒթ. Փնտռենք։

ԱՌԱՋԻՆԵՐ (Ժոած դէպ ի գետին հողը հո-  
տուրտալով). Ասի հետք մըն է։

ԱՄԵՐԻՔ. Հետեւինք։

ԱՌԱՋԻՆԵՐ. Արթնին հուար զիս իրեն կը  
ճգէ. (Որեսուէլ նշանակելով). Հան է. հան,  
նայէ։

ՄԻԿՍՆԵՐԸ. Ապաւէն մը դուռ։

ԱՄԷՆՔԸ (յուշելով խեղայեղ դէպ ի Որես-  
տէլը). Որեւստէս։

ՄԻԿՍՆԵՐԸ. Ի գուր Աստուածուչին  
սեղանին կը փաթթուիս։

ՄԻԿՍՆԵՐԸ. Աղեքներդ ծիրանի ողջակէզ մը  
պիտի ընենք Պղուտունին։

ՈՐԵՍՏԸ (ՆԵՐՈՒ). (ուսը կ'ելլի բայց միշտ  
զուշունալով արձանին դպձերէ, կը ցուցնէ ձի-  
քենին ուստ մը, կը դնէ զայն Ասոռածու-  
հիին ուրբը։ Այս շարժումներն ընելու առեն  
կը յանայ Ներուն վերաբկուով ծաժկել հա-  
զած ուկին ու յակինը. ողբերգական կօշիկը  
շատ կը բարձրացնէ իր հասակը։ Յետոյ, մեծ  
ձյուրքեամբ լայլիկելով մեժամերք ուսանաւո-  
րին ելեւէլը, կը սկսի)։

« Կրեցի պատիմն։ Ապողոն ներում չնորհեց  
աղերսարկուին։

Զընջէ ամէն մարդկային գործ ժամանակն։  
Արդ ես ամբիծ

Վերցընելով ձեռքը քեզի, Աստուածուչին,  
յաջող վանկով։

Քեզի կը կարգամ պաշտպանուչիդ դու, ով  
Պալւա։

(Արտասանելով վերջին խօսքերը՝ կը մօտե-  
ցընէ աջ մատնեւառը շրբութներուն՝ երկրապա-  
գողի մը պիս։

ԲՈԼՈՐ ԵԽՄԵՆԵԱՆԵՐԸ  
Աստուածուհին ըզքեղ պիտի քըլըրկէ:  
Ոչ, երակները քու ծըծել կ'առգեհք մենք:  
Ունալ վըրադ խելայեղ երդը մոլի.  
Սահ երգը որ կը չըշթայէ հոգիներն:

ԵՄԵՑԵԱՌԵՐԸ կը շրջապատեն սեղամն ու ՌԵՏԷՄԸ:

Գործիս կը շարումակէ ոտքով պամամակ զար-  
սել ոտնափողին վրայ, և առաջնորդել Պարիմ  
ակնարկներով:

## ՊԱՐ

Մայր, Մայր Խաւար, ով զու որ դիս ըստել-  
ձեցիր  
Որ մարդասպանիը պատժեմ  
Քեզ կը խօսիմ: Կուզէ աւարս յափըշտակել  
Կ'ուզէ փըրկել լուքսիաս ան՝ որ պէտք է հոս-  
քաւէ ձեռքավս ոճիր եղեռը մայրասպան:  
Մարդասպանին վըրան արդէն  
Մուեղին երդն արհաւիրքի  
կը մըրընչէ, կը մըրըրկէ  
Եւմենեայց երդն ահագնագոչ:  
Երդն անկիմառ որ հոգիներն կը չըշթայէ:  
Վէրջին Պարլան տուառ ինձ վիճակս անան-  
ցական  
Հետեւելու արիհներանգ  
Հետքին մարդուն, մինչեւ ծածկէ  
Երկերը զինք, պիտի կըրնայ և ոչ իսկ Մահ  
Ենպել զայն իմ կապանքներէն  
Եւ կը դընդակ իմ մոլուցքէս:

Մարդասպանին արդէն վըրայ  
Արհաւիրքի երդը կ'ոռնայ,  
կը մըրըրկէ զըժուաբարկ  
Եւմենեայց երդն ահագնագոչ:  
Երդն անկիմառ որ հոգիները կը պըրկէ »:  
(Ամենը կը դիզուին Որեստէսի առեւ: Ա՞  
մեղանէն, բարձր կօշիկներուն վրայ, կիշխէ ա-  
նոնց հակմ հսկայի մը պէս):

ԵԽՄԵՆԵԱՆԵՐԸ. ՈՐԵՍՏէՍ, ՈՐԵՍՏէՍ: Մայրէ  
սպաննեցի՞ր:

## ՈՐԵՍՏէՍ. ԱՅՆ:

ԵԽՄԵՆԵԱՆԵՐԸ. Պատմէ ինծի ինչպէս սպան-  
նուեցաւ:

ՈՐԵՍՏէՍ (ազ ձեռքը վերցլնելով, յետոյ հա-  
մելով վերարկուին տակին սուր մը). Այս ձեռ-  
քով, այս յեսանասուր դաշոյնով:

## ԵԽՄԵՆԵԱՆԵՐԸ. Եւ չե՞ս գլջար:

## ՈՐԵՍՏէՍ. Ո՛չ:

ԵԽՄԵՆԵԱՆԵՐԸ. Եւ սակայն քեզի կեանք տուառ:

ՈՐԵՍՏէՍ. Որով արդար եղաւ իր մահը:

ԵԽՄԵՆԵԱՆԵՐԸ (զարհուրելի կերպով). Մայ-  
րասպան:

ՆԵՐՈՒ (Յանկարժախան գերազրգուռքեամբ  
իշնեղով սեղանէն). Անդութ մայր, վայրապ միւ-  
ռնէ (տուրաենա)՝ թագաւորական գաւազանիս  
պլամած:

Պարը ըմդհատուած կը մեայ: Զրաշարժիմ ծայ-  
նը կը լուէ:

ԳՈԲՐԻԱՍ (Անդմով՝ Պարին). Կը սխալի ան:  
Կրկնեցէք:

ԵԿՄԵՆԵԱՆԵԲԸ (Անժամեժ շարժումներով՝ կը  
վերսկսին առաջին աղաղակը). Մայրասպան:

ՆԵՐՈՒ. Թագաւորել կ'ուզէր այն ամպարըւ-  
տուհին:

ԵԿՄԵՆԵԱՆԵԲԸ. Մայրասպան:

ՆԵՐՈՒ. Եւ արդէն զբնաբուը կը պատրաստէր,  
և օր մը տեսնուեցաւ դրօշներու միջեւ. կառ-  
քին վրայ՝ սոկեպահայք վարապանակի մը մէջ,  
նոր ծայրայելութիւն, կի՞ն մը:

ՆԵՐԿԱՅԵՐՈՒԹ մէջ կը տարածուի զարմացումի  
շարժում մը և փութով կը սամծուի Տիգեղինուէն:

ԳՈԲՐԻԱՍ (Պարին, Անդմ ձայնով, արագու-  
թեամբ). Կը բանդագուշ ան, գարձէք առաջին  
աղաղակին:

ՊԱՐԾ. ՈՐԵԿԱՄԷՆ, ՈՐԵԿԱՄԷՆ:

ՆԵՐՈՒ. ՈՃՐԱԳԱՌԻ կին:

ԳՈԲՐԻԱՍ (Պարին). Աւելի ուժով:

ՊԱՐԾ. ՈՐԵԿԱՄԷՆ, ՈՐԵԿԱՄԷՆ:

Խորը զաթուող վորրազոյն դրան խաւարչուտ  
կամարիմ միջեւ, աջակողովն՝ կ'երեւայ Ազրիալ-  
պիմայի ուրուականը:

ՆԵՐՈՒ (կը տեսնէ զայն և կը գոչէ). ԱԳՐԻՎ-  
ԱՐԻՆ, ԱԳՐԻՎԱԼԻՆ:

ՊԱՐԾ (Աւելի ուժով). ՈՐԵԿԱՄԷՆ, ՈՐԵԿԱՄԷՆ:

ՆԵՐՈՒ (յակելով դիմակը և պատռուելով վե-  
րաբիուն և մեկդի հրելով ողբերգական կօշիկ-  
եերը կը գոչէ). Ոչչ, ոչչ, ոչչ: Ո՛չ ՈՐԵԿԱՄԷՆ: ՆԵ-  
ՐՈՒՆ եմ ես: Կրսունք այդ ուրուականը...  
Մղձաւանջը այսպէս կը խորտակուի...  
...

ՏԻԳԵՂԻՆՈՒ (Աներկաներուն՝ որ կը յուզոյին,  
կամաց). Լուսթիւն:

Գորբիսս թողլով տեղը իջած է երաժշտարա-  
միմ մէջ, Տերպմոս միացած է միամերում, որոնք  
մօտիգած են կաթթեղազարին տագնապակից:  
Պարը սահմիկած ներոնի մոլեզօնութեմէն՝ փախած  
աներեւոյթ եղած է տեսարանէն:

ՆԵՐՈՒ (երկայն համեզիստէ մը ետքը, դառնաւ լով դեպ ի խորը). Հո՞ն է գեռ . . . ինծի կը նայի: Ինծի կը նայի . . . հոս սարսափը կ'ընկճէ զիս . . . (մեղմնով). Մայր, ինչպէս ողջու թեանդ քայլերս կը լրաւեսէիր, մեռած ալ նոյնը կ'ընես:

Դէմքն ու աչքերը կը ծածկէ ծեռքով և կը դառնայ, զիթիլոր, կ'իջմէ ուրուականին համեղպակաց կողմէն:

ՆԵՐՈՒ. ՎԱՐ ինձ: Ո՛վ կ'ազատէ զիս այն արթուն աչքերէն: (միշտ դեմքը ծածկած՝ կ'արտասեէ խօսքերը ձեռքերուն ափին մէզ). Դեռ կը տեսնեմ զայն: Մեռած և ոչ մարած: (Ու գրիպակինա ձեռքը ծոցը կը տանի: Ներուն կը տեսնէ զայն առանց իրեն նայելոց). Ծայցը կը ցուցնէ: Հո՞ն, հո՞ն հարուածեց զանի ձեռքիս կայծակը . . . (բանալով դեմքը և զարհուրած): Ո՛վ է զիս ամբաստանովը: Ո՛չ, ես չսպաննեցի: . . . սուրը է այս ձեռքը սուրը մայրենի արիւնէն: Հերակլէսն էր: (Հասած է կանքեղաշարին եղերքը, կը նշանարէ Հերակլէսը և կը գուշէ). Հերակլէսը հո՞ս գայ. թուլ հոս գայ ան:

Տիգեղիմոս և Գոբրիսս անմիջապէս կը քոմեն չերակէսը և կը սախճեթ զիմքը հրելով կամթղաշարին վրայ ելլելու:

ՆԵՐՈՒ (կորգելով Հերակլէսը Տիգեղիմոսի և Գոբրիսսի ձեռքերէն և գետին գերութով). Արեկայ: Գետին: Ա՛ս է մարդասպանը, նայէ, մայր:

Եւ դուն ուրացիր եթէ կը համարձակիս: (Բոլորավին ժամանակ մարտենոյն վրայ, կը բանե անոր մազերէն, և կը շարունակէ ցած և բարկացու ձայնով, եւշալով). Վասակը գողաս զուն, կը պատպանձիս, և սակայն ժաղը հեցարիսակը երբ կը պատմէիր ինծի այն ժանտաժաւտ գիշերը . . . և հո՞ն, ծովեղերքին վրայ . . . ամայի անապատ տուն մը, ուր կը վասի նուազկուտ լոյս մը: Միւս քրէիքուրներուն հան կ'անցնիս սեմը . . . վերջին աղալինը կը փախչէ . . . առաջ կ'անցնիս: Տիուր առանձնութեան մէջ կը պատկէր, հո՞ն, իր անկողնին վրայ . . . արժուն Արքիպակնան . . . (բայ խօսքերդ են, մտիկ լրիկ). Կ ունէր . . . գէմքին վրայ նաւաբեկեալներուն տագնապը: Վատշուէր: և նախ դուն իջեցուցեր այն թաղծագին գլխուն վրայ լախտի հարուածդդ: և գու կ'ապրիս առանց մշաւանջի:

ՏԻԳԵՂԻՄՈՍ. Ծափահարեցէք. (միշտներուն որ զարհուրած չէն ծափահարեր):

Ազրիպիմայի ուրուականը ամերեւոյթ եւ դած է:

ՆԵՐՈՒ. Գու ամպարիշտ ծոծրակիք վրան կը թափեմ վրիժառու Եւմենեաներուն բարկութիւնը: Այս ասի բռնեց լախտը, Վալուսիսս սուրը, Անիկեսոսս նենդը հինեց, ահաւասիկ առոնց գերերը. ինծի բնչ կը մեայ: Միայն մաս ծումը: (սարսափի մէջ առզութելով): Ո՞չ, առտուածային զօրութեալն մը կը բռնադատէ զիս Հարթան ըսելու: (Հերակլէսին, յոշահատ

կերպով). Գնաւ, պահուըտէ գնաւ, գնաւ: Ալ երեստ  
չտեսնեմ: Դուն Մայրասպանին դիմակն ես:  
(Այս խօսքերն ըսկով կը հրէ զանի կանքե-  
ղաշարը երածշտարանին միացընոյ աստիճան-  
ներն ի վար, ուրի Տիգեղինու և Գոբրիսս կը  
բռնեն զինքը: Հերակլէս կը փախչի պրետո-  
րական դռնեն):

ԱՄԷՆՔԸ. ԱՇ, Յաղթանակ:

ՏԻԳԵՂԻՆՈՍ (Խաղետղին վրայ պատկներ եւ-  
տեղով). Քեզի սարդենին:

ԱՌԱԿԱՆՈՍ. Յաղթուեցաւ Եսքիլէու:

ԿԱԴԻՍԵՑԻ ՕՐԻՈՐԴՆԵՐ (Եւտեղով դրասանգներ  
և վարդեր և շարժեղով իրենց քողերը). Քեզի  
վարդերը:

ԱՄԷՆՔԸ. Ծափահարութիւններ, պատկներ և  
արմաւենիներ:

ԱՄԷՆՔԸ կը նետեմ Ներոնի ծաղկմեր, ար-  
մաւենիներ և զբասանգերը. Վարդերու տարափ  
մը կը տեղայ կամթեղաշարիմ վրայ:

ԱՄԷՆՔԸ. Յաղթանակ:

ՆԵՐՈՆ (Ժեժեղով կատաղօրէն ոտքերը կան-  
քեղաշարին վրայ և կոխկատեղով ժաղիկները).  
ԱՆՀՃ. զիւթութիւններու տեղմըն է ասի: (Կը  
փախչի տեսարաննեն, կ'իջնէ երածշտարանը ձա-  
խակողմի աստիճաններնն):

Նոյն ատեմ՝ աջակողմի պրետորական դռմէն  
կը մնոնէ Աստերիս: Կը յառաջէ՝ բազուկթերմ  
երկթցուցած, ամենատժողով, ցնցելով ափին մէջ  
օձերու կոյտ մը: Զայմ տեսմենով ամենքը կը  
փախչիմ և լիենց ըմթացիմ թափէն՝ ոմանք կը  
զարդուիմ բազմոցներում և սեղամիմ. չաները  
վար կը զլրիմ և կը մաղիմ:

ՏԻԳԵՂԻՆՈՍ (Ներոնին փախչեղով). ԱՇ, Փա-  
խիք:

ԼՈՒԿԱՆՈՍ (Փախչեղով). Փախիք:

ՈՒՐԻՇ ԶԱՅՆԵՐ. Փախիք:

ՆԵՐՈՆ (Անշարժ նայեղով Աստերիայի). ԱՌ-  
տերիս:

ԾՈՒՓԻ ամսկերը որ կը բարձրանամ դէպ ի  
չուռմայ երկիթքը, երթալով կը փայլակնամամ և  
կը խսամամ: Ներսեամ թատրոնն է միայն որ  
լուսաւորուած է հիմայ այն աղետաւոր ցոլքէն:  
Խաղետղիմ լորը, տեսարամիմ մակատիմ վրայ,  
կը փայլիմ ուկի գրերը՝ որոնք այս գրուածը կը  
կազմիմ. Ներոն ԿԵՍԱՐ:

ԿԱՅԹԵՂԱՉԱՐԻՄ ներքեւ գոթուած միջոցիմ մէջ  
մնացած են միայն Աստերիս և Ներոն. իրարու  
կը մայիս շմիրած: Աստերիսամ թիւ հեռու այն  
սեմն՝ ուրկէ երեւցաւ, կը սեղմէ դեռ ափին  
մէջ օձերը:

ՆԵՐՈՒ (յամրօքէն). Գուն ես . թէ ուրսւականդ կամ կամ թէ տեսարանական ուրսւական մը : Թէ երազ մը , կամ ստուեր մը խղճիս խայ թերուն... - Ոչ , վախան ամէնքը , ուրեմն ցնորք մըն ես դուն : Ի՞նչ է միտքդ :

ԱՍՏԵՐԻՍ (տկար ձայնով) . Սպաննէ զիս :

Ներոմ՝ հետաքրութեամբ և առանց զար հուրելու կը դիտէ զամի զմորվածին մէջն :

ՆԵՐՈՒ . Կը խոսիս : Միւսը կը լոէր , գուն կը խօսիս և կը ծաղրես մահն ու զիս , զիս՝ որ տեսած եմ զքեզ , ես քննիչս որհասականներու , այս բահարավ , օձերու հազար հանգոյցներու միջեւ , ոգեսպառ քարացած :

ԱՍՏԵՐԻՍ (կը մօտենայ՝ արագործեամբ վառող բուրուշասին , և կը գոյէ) . Ինձի նայէ :

ՆԵՐՈՒ . Ի՞նչ կ'ընես :

ԱՍՏԵՐԻՍ (Յետելով օձերուն կժիկը հրաշեկ բաժակին մէջ) . Ես այսպէս կը վառեմ . . . (Ներոն սուլուսի շարժում մը կ'ընէ : Աստերիս ցոշնելով այրող օձերը) . Ես այսպէս կը կրեմ :

ՆԵՐՈՒ . Գիշերային բու . կապոյտ երին նեայ , մոլեկան Քիմեռայ , Աստերիս , նայէ : Ցիմարութիւնը նորէն կը բորբոքի : Դուն ու ըստեկաններուն վրայ կը թագաւորես , ես կը ստեղծեմ զանանք : Նայէ , ահաւոր բան է կ'են դանի Աստուածի մը ձեռքն :

ԱՍՏԵՐԻՍ . Ո՞չ , այս , խնդրեմ , սպաննէ զիս : Ես հէք թափառաջրվեկ հարս մըն եմ օձերու , թոյնը մահաքեր չէ իմ ցեղիս ուրիշ մահ մը փնտուէ , աղատուէ ինձմէ վասն զի եթէ ապրիմ այսպէս պիտի հաւածեմ զքեզ , միշտ , յափշտակուած քու մըրկիդ թոքչքէն , յորձանքէ դ ձգուած , վասն զի իմ Աստուածս ես զուն , վասն զի քեզ կը պաշտեմ :

ՆԵՐՈՒ (ուժգին յարձակումն) . բաշելով կամարկն դաշոյն մը) . Մարմին , ուրուական , երազ , Աստուածուչի , ինչ աւ ըլլաս , կը սպաննէմ ապրակոյսի մէջ :

ԱՍՏԵՐԻՍ (հարուաժին վազելով) . Զարկ զիս և պիտի զիտնաս :

ՆԵՐՈՒ (վերցրնելով զէնքը Աստերիսի վրայ և հարուաժելով) . Խշէ լայթ , մեռիր : (Սուրբ կը խորտակոյի) :

ՆԵՐՈՒ (գետին նետելով զէնքը) . Թատրոնական գայն գայն :

Աստերիս կը համէ փութով փոքրիկ սլաք մը գոր կը կրէ մազերում մէջ :

ԱՍՏԵՐԻՍ (տախով սլաքը ներոնի) . Ա՛ռ :

ՆԵՐՈՒ (Քիչ մը շուարումէ ետքը , առանց սպաննու Աստերիսի սլաքը) . Ո՛վ սպիրատ կին . որչափ կ'արհամարհես և որչափ կը սիրես զիս :

ՏԵՌՈՒ ԵՒ ՀԵՌԱՆԻՐ ԶԱՅԱ, ՄԲ. Զայն Արեւելքէն :  
ՆԵՐՈՒՆ (սահմբիած, Աստերիայի, մինչ կու  
տեշ դեռ այն աղաղակը). Մտիկ ըրէ, մտիկ  
ըրէ....

ԶԱՅԱ. Զայն Արեւելքէն. Վայ Հռոմայ :

ՆԵՐՈՒՆ. Եօթը գիշերէ ի վեր այն հաջիւնը կը  
թռչի մեծ հրդեհին վրայ և ծուխը կը վերանայ,  
կը վերանայ, Հռոմայ ուրսւականը, անհուն  
խարոյկէն :

ԱՍՏԵՐԻԱ. Խարոյկին առաջին կայծը ես տուի :

ՆԵՐՈՒՆ. Դուն :

ԱՍՏԵՐԻԱ. Այս, յետոյ, դուն, բացը տարա-  
ծեցիր : (ուժգնակի). Կրակին մէջ միացանք :

ՆԵՐՈՒՆ. Եւ սարսափին մէջ : (Յետոյ վախի  
սարտուի բռնուած, կառձելով Աստերիայի ինչ-  
պէս ապահնի մը և բաշելով զինքը դեպ ի ե-  
րեքրիկնեան բազմոցը). Դրկէ զիս :

ԱՍՏԵՐԻԱ. Այս :

ՆԵՐՈՒՆ. Մի թուլուր զիս....

ԱՍՏԵՐԻԱ. Երբեք, երբեք :

ՆԵՐՈՒՆ (կը մատի Աստերիայի հետ երեքրիկ-  
նեան բազմոցին վրայ : Յետոյ դիտելով սար-

սափահար խաւարչտին պարապորիւնը պրե-  
տորական մէկ դրան՝ կը մրմնէկ). Այն մաւթ  
անցքը կը սուկացընէ վիա: (կը ծածկի մար-  
մինը և կը պահի դէմքը մազերուն մէջ ըն-  
ձենի մը որ ձգուած է բազմոցին վրայ):

ԳԵՐԵԶՄԱՆԱԿԱՆ ԶԱՅԱ ՄԲ (աջակողմի պրետո-  
րական դրան աղջամուղջէկ). ՄԵԿԵՆԻՐԸ ՅՄ-  
ՐՈՒԹԻՒՆ պիտի առնեն :

ՆԵՐՈՒՆ (զարհութած). Աստերիիմ:

ԱՍՏԵՐԻԱ. Մեղմէ զիս բոլոր.... այսպէս....

ՆԵՐՈՒՆ. Զիս մի թուլուր....

ԱՍՏԵՐԻԱ. Քուկի եմ:

Կը մմամ պիտապէս ողջագուլուած, Ներոն  
սեւնուերվ երկլուզալի պրետորական զրամ աղ-  
ջամջուս կամարին վրայ, և Աստերիա Յայելով  
Ներոնի վրայ, կրակէ երկմբիմ ցոլքիմ տակ :

ՆԵՐՈՒՆ. Երկինքէն մերժուած, աղետաւոր գլո-  
կախառնումով մը սեղմոււած, ինչպէս երկու-  
նաւաբեկալներ, կը հետազօտենք միասին, կը  
հետազօտենք աղջամուղջը :

Կը դառնայ և տակաւ տակաւ կ'որոշէ զար-  
մուրելի տեսիլք մը. մողայիզի սպանդարամա-  
տակամ դէմքերը որ կամթեղաշարիմ նիմքը կը

գարդարեմ՝ յամիօլէմ կը փոխուիմ և կ'ըլլամ  
դիակմերը կրկէսիմ մէջ տամշուած Դիրէներում։  
Մարմիները եթ կիմերու և մեռած օրիորդներու,  
ողբերգակամ խոնումով, Յայտնութեամ կապոյտ  
և տկար լցալ մը մէջ։

ՆԵՐՈՒ (տաժանելի և դանդաղկոտ խօսքերով,  
ինչպէս թէ մղձաւանջի մը ժանրութեան տակ,  
միշտ Աստերիայի հետ գրկուած)։ Որեստական  
սեմը, հան, լի գեշերային զոհերով, կը չարժի։  
Ուրուականներու կոհակ մը կ'ելլէ (Սեղմելով  
Աստերիան առանց իրեն հայելու)։ Փրկէ զիս  
եթէ ողջ ես։ Ո՞չ, այս . . . այս . . . կը զոփայ  
միսդ . . . (Սահմերիած կը ցրէ աչքերը տեսիլ-  
քեն և կը նայի Աստերիայի միշտ անելի սեւե-  
սուն և կը շարունակի)։ Յավշտակութենէն ճեր-  
մը կցած գէմքեր վրայ մարդկային արցունք մը  
կը հոսի . . . Ո՞չ, զարհուրելի գիւթութիւն . . .  
աստօրինակ գիւթութիւն։ Տիսուր տժգունու-  
թիւնդ՝ աստղի աղեաւոր զօրութիւնը կը ներ-  
գործէ հոգիներուն վրայ։ Ով որ երկայն ատեն  
քեզի նայի, կը մեռնի։

ԱՍՏԵՐԻՍ (իրեեւ երազելով՝ մինչ ներուն կը  
խօսի)։ Բուլոր մարմինս լարուած քնարի մը  
նման կը թրթույ ամենասաստիկ կերպով։  
Կը զոփայ մարմնոյս ամէն թելլ՝ ուր ձեռքդ կը  
դպչի։ Բուլորովն բոցավառ՝ թռիչքսվ մը, կ'ըն-  
դարձակի հոգին և կը փախչի՝ վերանալով  
յավշտակութեն մէջ . . . ինձի կը նայիս . . .  
Ո՞չ . . . գթութիւն . . . ոչ . . . ցնորքս կը  
մոնչէ նայուածքեր փայլակէն . . . Ո՞չ. կը վա-

ռէս զիս։ Ո՞չ . . . լոէ . . . լոէ . . . լոէ . . .  
թէ ոչ երազը կը խուսափէ . . . զիւթութիւնը  
կը խորտակուի . . . լոէ . . . լոէ . . . Սէր . . .  
Լութիւն . . . համբյուրի փափուքներ։

ՆԵՐՈՒ (խօսելով բանդագոշողի մը պէս, և  
դիտելով Դիրէներուն տեսիլքը)։ Այս . . . կը  
ճանչնամ զըւդ։

ԱՍՏԵՐԻՍ. Որո՞ւ հետ կը խօսիս։

ՆԵՐՈՒ. Ռուբրիս . . .

ԱՍՏԵՐԻՍ. Մի տար այն անունը . . .

ՆԵՐՈՒ (միշտ սեւեսուն տեսիլքին վրայ)։ Այն  
որ Դիրէներուն մէջ մեռաւ։

ԱՍՏԵՐԻՍ. Մի նայիր։

ՆԵՐՈՒ (ցատկելով և ապահնելով Բակրոսի  
սեղանին ոտքը)։ Ո՞չ, վկաները վրաս կը յար-  
ձակին։

ԱՍՏԵՐԻՍ (վազելով իւելայեղ)։ Զգայութեան  
վկայուհին վրատ կը յարձակի։ Նայէ անոր,  
քուկուէ։

Դիրէներուն տեսիլքը կը մթազմի և կ'ամբի-  
տամայ։

ՆԵՐՈՒ. Ի՞նչ կ'ուզես։ Վայ ձնուի՞ լուն զի

ԱՍՏԵՐԻԱ. ՄԵԿԱՆԻԼ ԱՎԱՊԱԺ ՔՈՒ ԱԷՐԵՂ:

ՆԵՐՈՆ. (Աղջագործելով ևսանդագին) ԵԿՌԵ:

ԱՍՏԵՐԻԱ. Պատռահ զիս բուլոր:

ՆԵՐՈՆ. Խուժագործ հրմէն:

ԱՍՏԵՐԻԱ. (համբուրելով զանի). Քեզի:

ՆԵՐՈՆ. Այս . . . (իրարու փարած և յեցած Բակրոսի սեղանին):

ԱՍՏԵՐԻԱ. ՄԵԿԳՇԱԿՐ զիս:

ԱՍՏԵՐԻԱ ԲԱՄԱԺ Է ԴԵՒ ՓՈՋՐ ԴԱՄՊՅԱ զոր ՄՈՒԱԺ Է ՆԵՐՈՑԻ և ԳԱՊՄԻ ԿԵՐԱՊՎ ԻՐ ՄԻՐՄԸ կը միէ:

ՆԵՐՈՆ. ՇՐԺԱՆՔՆԵՐԸ . . .

ԱՍՏԵՐԻԱ. Այս: (ոչժգնապէս կը սեղմէ զանի անգէն բազուշովը):

ԱՍՏԵՐԻԱ. ՄԵԿԱՆԻԼ ՀԱՄԲԱՋՐԱՎ:

ՆԵՐՈՑ կը գրկէ զամի միշտ աւելի պմդապէս, միմըքեռ ամ սուրը պրտիմ մէջ կը խորասուզէ:

ԱՍՏԵՐԻԱ. Ա՞՛, Ուրախութիւն: (և անկենդան կը մնայ ՆԵՐՈՑԻ գիրկը):

ՆԵՐՈՆ. Ի՞նչ կ'ընես . . . Կ'արիւնիս: Արաբդ մէջ մւեցիր ալաքը:

ԱՍՏԵՐԻԱ՝ ՄԵՌԱԺ գիտիմ կը զլորի, թիւմեւ էմի ոտքը:

ՆԵՐՈՆ. Դուն ալ ինձմէ դասալիք կ'ըւլա:

Կը փախիլ զէպ ի աշակողմնամ պրեսորակամ դուռը, խափամուած ուրուականներով: Կը հնչես երկիմքը փողերու սարսափելի գոչիւններ:

ՆԵՐՈՆ. Կը պայթին վրաս անձծքի որոտում ներ: (և կը փախչէ միշտ դուռը, խափանուած աւելի զարհուրելի ուրուականներով, որունք մոռաքը կը բմբեն):

ՆԵՐՈՆ. Ամբովը կ'աճի: Առակում: (Մէկ բանին մատնանիլ կ'ընէ):

ՆԵՐՈՆ. Բրհտանիկոն, Դամիախա, Ոկտաւիա, Տորկուատոս Սիլանոս: Ինչ որ կը սպանեւմ յարութիւն կ'առնէ: (և բոլորովին զարհուրած իր բարորնին տեսարանին վրայ կ'ելլէ՝ գրկենու Աքենասի արձանին ծունկերը գուելով): Ապաւէն, ապաւէն:

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԶԱՅՆ ՄԸ (իրբեւ բազմուրեան, խորկե): Ինկաւ բաքելոնը, կը վառի Սոգոմը:

ՆԵՐՈՆ (յուսահատարար). Գունդն ինձի հետ

մարը մտնէ, փայլատակէ և փլչի: Ծածկեցէք  
զիս, ով լեռներ:

ԶԱՅԻ. Վայ Հոռմայ:

ՆԵՐՈՒ. Թաղեցէք զիս, ով բլուրներ:

Ներու կը փորձէ փախչի արդունակամ դռմէթ  
որ խաղեստին խորմ է. ուրիշ սրուակամներ կը  
զարթուրեցնեմ զիմբը սեմին վրայ:

ՆԵՐՈՒ. ԱՇ, ուր պիտի փախչիմ: Ո՞ր գուշէն:

Կը փորձէ ձախակողմի դուռը. որիշ որուա-  
կամներ կ'ելլեմ:

ՆԵՐՈՒ. Հասիր Մահ:

ՈՒՐՈՒՍԱԿԱՆՆԵՐԸ (Խօսկենաղով). ՈՇ:

ՆԵՐՈՒ. Հասիր Մահ:

ՈՒՐՈՒՍԱԿԱՆՆԵՐԸ (Խօսկենաղով). ՈՇ:

ՆԵՐՈՒ. Հասիր Մահ:

Գետիմը կը դողայ: Խորը գտնուող տեսարամին  
ամրող պատը կը տատամի կը ճաթըռտի միմչեւ  
արքունական դուռը: Այս պատառուածքէն կը

տեսմուիմ մեռում նելուի պարտէզներում մէջ  
բոցերմ ու ջաները քրիստոնեամերում մետ՝ որոնք  
կը վարփմ կապուած ելլայց ցիցերու վրայ:

ՆԵՐՈՒ (դառնաղով Պաղասի արձակին). Եր-  
կերը կը գուշայ: Կամարները կը փլչն:

ՈՒՐՈՒՍԱԿԱՆՆԵՐԸ (Խօսկենաղով Ներոնի և բա-  
զուկնին երկրեցրնեղով դէպ ի այն բոցալա-  
ռուրիշները). Նայէ:

ՆԵՐՈՒ. Կը տեսնեմ քրիստոնեաները հրա-  
տուչոր՝ ձիւթին մէջ, կենդանի ջահեր:

ՈՒՐՈՒՍԱԿԱՆՆԵՐԸ (զարհուրելի կերպով). Հա-  
սած է բարկութեան օրը:

Որոպումներ երկինքին մէջ:  
Խոր լուռթիւմ մը կը յաջորդէ:  
Ներու Պալլասի սեղամին ոտքն ինկած է:  
Որուակամներն իր մօտն են:

ՆԵՐՈՒ (եղեղով դանդաղօրէն). Բայց պղինձին  
որումը պիտի աներեւութայցնէ դժութքին ա-  
նարդ գունդը:

Այսպէս ըսելով կը մօտենայ Աստուածութիւնի  
վահամին:

ՈՒՐՈՒՍԱԿԱՆՆԵՐԸ. Անիծեալ յաւիտեան:

Ներոն կը զարմէ բուզցով Պալլասի Վահանիմ՝  
որ բոմբիւմ մը կ'արծակէ :

ՈՒՐՈՒՍԱՆՆԵՐԸ (մօտենալով Ներոնի, առելի  
ահաշոր կերպով). Անիծեալ :

Ներոն աւելի ուժով կը զարմէ վահանիմ :

ՈՒՐՈՒՍԱՆՆԵՐԸ. (գրեք անոր զյառուն). Ա-  
նիծեալ յաւիտեան :

Ներոն կը<sup>“</sup>փորձէ երրորդ անգամ մըմ-ալ  
զարմել վահանիմ, բայց լիսայ զետիմ մուա-  
դած, միմցեռ բոլոր տեսարանը կը մթլթթայ և  
կը պայթի որոտումիմ ճայթիւմը :

Վերջ Ուրեբգուրեան :



10n.

Հայաստանի Ազգային գրադարան



NL0420535

7927

